



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան «Լրատու» իր ծննդողին ի վեր, տարիներ շարունակ, թէեւ համեստ մասնակցութեամբ իր էջերը միշտ նուիրած է եւ ազգայինը եւ համամարդկայինը յուղով հարցերու, այս տարի եւս, անսալով ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսի 2012-ը «Հայ Գրքի Տարի» հոչակելու կոչին, «Լրատու» իր այս տարուան թիւը կը նուիրէ Հայ Գրքի տարուան:

Վատահաբար պատահական չէ որ այս տարի Երեւանը «Ինեսօք» կողմէ ընտրուած է որպէս Համաշխարհային Գրքի մայրաքաղաք. տիտղոս մը որ 2001-էն սկսեալ կը տրուի որեւէ քաղաքի առ ի գնահատանք գրքերու ապագրութեան ծրագիրներու բազմազանութեան եւ գրքի արտադրութեան ոլորտին մէջ այդ քաղաքի ունեցած յաջողութիւններուն. առաւել, 2012-ի Երեւանի գրքի մայրաքաղաք հոչակուիլը կը համընկնի Հայոց ապագրութեան 500-ամեակին: Արդարեւ առաջին հայերէն գիրքը «Ուրբաթագիրք» ը հրատարակուած է 1512-ին Յակոբ Մեղապարտի ստեղծած առաջին հայկական ապարանչն՝ Վենետիկի մէջ:

Իրապէս Հայ գիրքը արժանին է թէ ազգային եւ թէ միջազգային մասշտաբով սոյն յիշատակութեան, որովհետեւ անիկա լոյսի աղբիւր է, նաեւ հաւատքի, յոյսի եւ իմաստութեան ուղեցոյց, որ փարոսի նման լուսաւորած է Հայ ազգի ճանապարհը դարեր շառուանի:

Հայկական զանազան կազմակերպութիւններու կողքին, ՀՕՄ-ը յա-



րատեւ հաւատարիմ իր առաքելութեան՝ իր գրական նպաստը բերած է նաեւ Հայ գրքի ու գրականութեան տարածման վսեմ գործին, շատ յաճախ ստանձնելով գրքերու տպագրական ծախսեր, հրատարակելով յուշամատեաններ եւ վերջապէս, աշխարհի չորս ծագերուն ոչ մէկ նիւթական կամ բարոյական հաստուցում չինայելով մեսրոպեան թանկագին ժառանգի ծաղկման, տարածման եւ պահպանման:

Հայ գրքի տարին հպարտութեամբ թող լիցքաւորէ իւրաքնչիւր հայու հոգին եւ թող գոտեպնդէ բոլորս բծախնդրութեամբ պահպանելու դարերու գոհողութեամբ մեզի հասած մշակութային մեր թանկագին աւանդը:

Սակայն եւ այնպէս, իրազեկ ըլլանք թէ Հայախօսութեան նուազումը, Հայերէնով ընթերցողներու հետաքրքրութեան նորացումը, գրախանութեաններու գժուար գոյատելումը եւ համակարգիչներու սպասուիչ գործածումը ազգովին մեզ կը գննեն նոր մարտահրաւէներու դէմ յանդիման: Խոհեմութեամբ եւ հետատեսութեամբ դիմագրաւենք այս բոլոր գժուարութիւնները եւ Հայ գիրքը ապահով ձեռքերով հասցնենք նոր հորիզոններ:

ԳԱՆԱՏԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՀՕՄ-ՌԻՀԻՆԵՐ Կ'ԱՐԺԱՆԱՆԱՆ «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՇՔԱՆՇԱՆԻՆ



ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային 90-րդ Պատգամատորական ժողովի պաշտօնական բացման արարողութեանց ընթացքին՝ 1 Յուլիս 2011-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեցան Առաջնորդը՝ Տէր Խաժակ Ս. Արք. Յակոբեան, ըրաւ հետեւեալ յայտարարութիւնը.

«Ընդառաջական Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Սրբազնին ու Ազգային Վարչութեան դիմումին, Մեծի Տաճի Կիլիկիոյ Կարողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը «Մեսրոպ Մաշտոց» շբանշանին արժանացուցած է ընկերութիւնը՝ Հուրի Նախարարներ, Նայիրի Շահինեանը, Աննա Պուլկարեանն ու Մարտ Թրունեանը, Հայ Օգնութեան Միութեան շարքերէն ներս իրենց նուիրումին եւ բազմաւայ, անշահախնդիր ծառայութեան համար»:

Շբանշաներու տուչութեան արարողութեանէն առաջ, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Խաժակ. Ս. Արք. Յակոբեանը կարդաց Արամ Ա. Վեհափառի այս առիթով իրապարակած սրբատառ Կոնդակը, որով գնահատան կ'արձանագրուէր այս չորս ՀՕՄ-ուիիներու նուիրումին ու յանձնառութեան ոգիին մասին:

ՎԵՀԱՓԱՌԻ ՊԱՏԳԱՄԻՆ ԱԿԱՆՁԱԼՈՒՐ

Մեծի Տաճի Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ 2012-ը հոչակած է «Հայ Գրքի Տարի»: Լրատու-ի յանձնառումբը՝ Վեհափառի յոյժ իմաստալից պատգամէն ընթերցողներուն կը ներկայացնէ հետեւեալ եղբափակիչ մէջբերումը.

«Առանց հայ գիրքի մութք է նամբադ, Առանց հայ գիրքի աղքա'ւ է սեղանդ, Առանց հայ գիրքի դատարկ է կեանդդ, Առանց հայ գիրքի ծարա'ւ է հոգիդ: Արդ, դարձիր հայ գիրքին, ա'ն հայ գիրքը ու կարդա' զայն. Եւ չմոռնաս երեխ, որ՝

Գիրք կարդացողը գիրքով կը հարստանայ, Գիրք տպողը գիրքով կը բարձրանայ, Գիրք պահողը գիրքով կը հզօրանայ, Գիրք գրողը գիրքով կ անմահանայ...»:

Պատիւ մեր գրողներուն ու մեկնասներուն, որոնց շնորհիւ այսօր Հայաստանի թէ Սփիւրքի մէջ մեծ թիւով գիրքներ կը տպուին: Սակայն դժբախտարար, ի հենուկս հայ գիրք գրող ու տպող նուիրեաններու օրինակելի յանձնառութեան՝ հայ գիրքի ընթերցողներուն թիւը կը շարունակէ նուազում արձանագրել: Հայ գիրքին նկատմամբ անտարբերութեան համարակ մը սկսած է զգալի դառնալ հայ կեանդն ներս: Լսողատեսական նարտարագիտութեան արագասոյր զարգացումով մեր երիտասարդութիւնը մանաւանդ սկսած է հեռանալ հայ գիրքնեն ներս: Արդարեւ, ժամանակ է, երէ արդէն ուշացած չենք, ազգովին վերապրելու հաւաքական հոգեփոխութիւն մը, որպէս զայի Տարագրութեան 500-ամեակին առիթով, դարերու հարուստ փորձառութեամբ անմահացած Հայ Գիրքը դառնայ ամենօրեայ դպրոցը հայ մարդուն, անոր սիրելի ընկերը, կողմնացոյցը իր կեանդն եւ յաւերծութեան բացուող հանապարհ հայ ժողովուրդին:

Կիլիկեան Իշխանուիրի եւ Ազգային բարերարուիրի՝ թճկի. Արմէնուիրի Գոլուեան կը հիմնէ «Տիգրանուիրի Արթինեան» ֆոնտը



Ստորեւ, ընկի. Գոլուեանի Շրջանային Վարչութեան ուղարկած նամակէն հատուած մը.

23 Յունիս, 2011
Յարգարժան
Հայ Օգնութեան Միութեան
Գանատայի Շրջանային Վարչութիւն

Սիրելի ընկերութիւններ,

Այս պատեհ առիթով կու գամ տեղեկացնելու ձեզի, որ կը փափաքիմ իմ ընտանիքիս կողմէ հասատել մօրս յիշատակին նուիրուած «Տիգրանուէհի Արթինեան» ֆոնտ մը \$50,000.00-ի: Այս ֆոնտը կ'ուզենք հիմնել ի նպաստ Գանատայի Շրջանային Վարչութեան հետեւեալ ձեւով:

50/100 — տարեկան տոկոսի շահարաժինը արարտագրուի ՀՕՄ-ի տեղական գործունէութեանց:

50/100 — տարեկան տոկոսի շահարաժինը արարտագրուի ՀՕՄ-ի Հայա-

գանձին կատար ընկերուի կողուեան:

Հայ Օգնութեան Միութեան 70-րդ Համահայկական Պատգամատրական ժողովը



Հայ Օգնութեան Միութեան 70-րդ Համահայկական Պատգամատրական ժողովը գումարուեցաւ 9-էն 13 Հոկտեմբեր 2011-ին, Յունաստանի մայրաքաղաք Աթենքի մէջ: Ժողովին իրենց մասնակցութիւնը բերին ՀՕՄ-ի 12 շրջաններն ու 17 մէկուսիմերը ներկայացնող 44 պատգամատրուեր:



Հայ Օգնութեան Միութեան Գանատափի շրջանի պատգամատրուեր եւ ընկերութիւններ:

«Սիհիոքի մէջ անհնար է գոյատեևլ առանց մեր կազմակերպութիւններուն եւ միութիւններուն»

ՀՐԱՏՈՒԻ ՀԱՐՑԱՁՐՈՅՑ ԼՕԽ-Ի ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ ԸՆԿՀ. ԹԱԼԻՆ ԳԼՊԱՇԵԱՆԻ ՀԵՏՈ

ԼՕԽ-Ի (ՀՕՄ-Ի Հիբանանի կառոյց) Շրջանային Վարչութեան ատենապետուիի՝ ընկի. Թալին Գլպաշեան, որ անձնական այցելութեամբ մը կը գտնուէր Մոնթրէալ, ներկայ գտնուեցաւ 2012-ի Մարտ 14-15 շաբաթավերջի լճարացքին ՀՕՄ-Ի Գանատափի Շրջանային Վարչութեան կողմէ կազմակերպուած սեմինարին, ուր խօսք առնելով ամփոփ կերպով գեկուցեց ՀՕՄ-Ի Հիբանանի գործունէկութեան մասին: Նկատի ունենալով նիւթի շահեկանութիւնը եւ ստեղծած հետաքրքրութիւնը, կատարուի յանձնախումբը որոշեց ընդլայնել փոխանցուած տեղեկութիւնները եւ յատուկ հարցազրոյց մը ունեցաւ ընկի. Գլպաշեանի հետ, զոր կը գտնէք ստորեւ:

Ա) Կարելի՞ է արդեօֆ ընդհանուր գիծերու մէջ տալ այսօրուայ լիբանահայութեան ընկերային իրավիճակը, կեանքի մակարդակը, դպրոցները, մշակութային կեանքը, եւայլն...

Լիբանանը ինչպէս գիտենք Սփիւռքի սիրառը կը համարուի. հոն գործող կազմակերպութիւնները եւ միութիւնները կը փորձեն պահել ու պահպանել հայութեան դիմագիծը:

Պէտք է ընդունինք, որ գաղութներու մէջ մեր հրմանական գործը ազգապահպանումն է. գժբախտաբար ներկայիս կ'ապրինք օրէ օր բարդացող քսանմէշ-կերորդ գարուն մէջ, գիտութիւնը, համացանցը, հեռուստացոյցը, օտարամոլութեան ախտը, իսառն ամուսնութիւնները մեր օրերուն ճերմակ ջարդերն են... Սակայն չնորհիւ հայ գպրոցին, հայ եկեղեցին եւ հայկական կազմակերպութիւններուն, լուրջ աշխատանք կը տարուի պահելու մեր մայրենի լեզուն, ազգային արժէքները, հայկական աւանդութիւնները եւ հայոց պատմութիւնը:

Ինչպէս գիտենք Սփիւռքի մէջ անհնար է գոյատեևլ առանց մեր կազմակերպութիւններուն եւ միութիւններուն, որոնցմէ են ԼՕԽ-ը, ՀՄՄ-ը, Համազգայինը... իւրաքանչիւրը իր ծրագրով եւ յատուկ գործընթացով կը փորձէ ծառայել հայ ժողովուրդին, հսկայ պարտաւորութիւն ունենալով անոր նկատմամբ:

Հակառակ լիբանանի տնտեսական դժուար պայմաններուն, ԼՕԽ-ի կարելին կ'ընէ օգտակար գառնալու հայ հիւանդին, կարոտեալին, աշակերտին, ուսանողին եւ ծերունիին, նիւթական եւ բարոյական աջակցութիւն ցուցաբերելով բոլորին անխարի:

Բ) Կրնա՞ տեղեկութիւններ տալ, ընդհանուր գիծերու մէջ, ԼՕԽ-ի իրավիճակին, անդամներու թիւին, մասնակիւրու թիւին, Շրջանային Վարչութեան ծրագիրներուն, արտագալթի տարողութեան եւ ԼՕԽ-ի այլ մարտահրաւերներուն մասին:

ԼՕԽ-ը լիբանանի կարեւորագոյն կազմակերպութիւններէն մէկը կը ներկայացնէ, որովհետեւ գնահատելի գեր ունեցած է եւ ունի մինչեւ օրս լիբանահայութիւնը, որովհետեւ գնահատելի գեր ունեցած է եւ ունի մինչեւ օրս լիբանահայութեան կեանքին մէջ: Ան լիբանանի

արտագալթը կը նօսրացնէ մեր գաղութը եւ մեր կազմակերպութիւնները իրենց գործոն անդամներէն:

Գ) Խոկ Հայաստանի, Արցախի եւ Զաւախի մէջ ԼՕԽը ի՞նչ ծրագիրներ կը հետապնդէ:

Ներկայիս լիբանան կը գտնուի Արցախէն համալսարանին մէջ, որուն կեցութիւնը ստանձնած է ԼՕԽը: Խոկ ինչ կը վերաբերի Արցախի Ֆոնային համար, մենք յաճախ մեր նիւթական օժանդակութեամբ կը փորձնք օգտակար ըլլալ, որպէսպի իրագործուին այդտեղի ծրագիրները:

Վերջին Արցախի գործուղուած խմբակի մը, մենք փոխանցեցինք մեր առողջապահական յանձնախումբին կողմէ պատրաստուած բժշկական դասախոսութիւններու խտասալիկ մը, որպէսպի ցուցագրուի Արցախի հայութեան որպէս առողջապահական կիսելիքներ եւ ամէն առիթի գեղօրայք կ'ուղարկենք մեր կարելիստեան սահմաններուն մէջ, խոկ Զաւախի նիւթական օժանդակութեամբ կը մասնակցինք ՀՕՄի ճամբռու:

Քաջ գիտնալոյն թէ կարիքը շատ է բայց իւրաքանչիւր օժանդակութեան կաթիլ իր օգտակարութիւնը կը նայ ունենալ:

Դ) Ի՞նչ են գանատահայութեան մասին ընդհանրապէս եւ ՀՕՄի Գանատափի շրջանի մասին մասին ձեր տպարութիւնները:

Գանատայի մէջ հայ գպրոց, հայ եկեղեցի եւ հայ ակումբ տեսնելլ իսկապէս ուրախութիւն էր ինծի համար, սակայն ինծի համար մտահոգութիւն էր հայ երիտասարդներուն բաւարար թիւով ներկայ ըլլալը հայ ազգային կեանքին մէջ, ինչ որ բոլոր շրջաններու մտահոգութիւնն է նաեւ:

ՀՕՄի Գանատայի շրջանի միաւորը, իսկապէս գնահատելի աշխատանք կը տանի, մեր ընկերուհիները իրենց ծրագիրներով եւ ձեռնարկներով ՀՕՄի խողովակով կը կատարեն հայապահպանման աշխատանք, այն ինչ որ սեմինարի ընթացքին ընկերուհին ճիգ չի գործու թիւով ներկայ արժէքներով առաջանապատուեթեան:

ԼՕԽի շրջանային Վարչութիւնը իր բազմաթիւ ծրագիրները կ'իրականացնէ իր 26 մասնաճիւղերու շրջութիւններուն օժանդակութեամբ, ինչպէս նաեւ ԼՕԽի գործունէութեան հաւատացող բարերարներու ներկայութեամբ մեր ազգին մէջ, որոնք կը հաւատան որ կը արուի ԼՕԽին կը բաժնուի կարոտեալին, հիւանդին, ծերին եւ աշակերտին:

Խոկ ինչ կը վերաբերի արտագաղթին, դժբախտաբար լիբանանէն գաղթողներու թիւը օրէ օր բարձրանայ, ինչ որ կը մտահոգէ լիբանանահայութիւնը, որովհետեւ օտարամոլութեան վտանգը կը սպառնայ բոլոր գաղթող հայերուն եւ իւրեւ թիւ այս

Վարձքագրոյց համադրեան Տիրուկ Մանճիկեան



Ընկի. Թալին Գլպաշեան

տարածքին կը գործէ իր Շրջանային Վարչութեամբ եւ անոր հովանիին տակ գործող 26 մասնաճիւղերու եւ 14 յանձնախումբերու վարչութիւններով, մօտ 3500 անդամ ունենալով:

Իւրաքանչիւր խաչոււչի որոշ պարտականութիւն մը ունի հանդէսի իր կազմակերպութեամբ: Կոնցական այս կազմակերպութիւնը հայ իւրական սեռը կը մղէ որ ան ըլլայ լաւ մայր, լաւ գաստիարակ, լաւ հասարակական գործիչ եւ լաւ պաշտպան հայ ժողովուրդի արժանապատուեթեան:

ԼՕԽի շրջանային Վարչութիւնը իր բազմաթիւ ծրագիրները կ'իրականացնէ իր 26 մասնաճիւղերու վարչութիւններուն օժանդակութեամբ, ինչպէս նաեւ ԼՕԽի գործունէութեան հաւատացող բարերարներուն մէջ ազգին մէջ, որոնք կը հաւատան որ կը արուի ԼՕԽին կը բաժնուի կարոտեալին, հիւանդին, ծերին եւ աշակերտին:

Խոկ ինչ կը վերաբերի արտագաղթին, դժբախտաբար լիբանանէն գաղթողներու թիւը օրէ օր բարձրանայ, ինչ որ կը մտահոգէ լիբանանահայութիւնը, որովհետեւ օտարամոլութեան վտանգը կը սպառնայ բոլոր գաղթող հայերուն եւ իւրեւ թիւ այս

Վարձքագրոյց համադրեան Տիրուկ Մանճիկեան

ՀԱՅ ԳԻՐՔՆ ՈՒ ՀԱՅ ԳՐՈՂԸ

Ինչպէս կարելի է տարանջատել գրողն ու գիրքը իրարժէ, եթե չկայ գիրք՝ առանց գրողի, եւ չկայ գրող՝ առանց գրքի: Հայ գիրքը հայ մարդն է, հայ մարդը հայ գիրքն է: Առանց մէկուն՝ գոյութիւն չունի միւրը: Իրարմով պայմանաւորուած, իրար լրացնող ամբողջութիւն մը:

Արուեստագէտը առհասարակ, իսկ գրողը մասնաւորաբար, անզուսպ ցանկութիւն կը զգայ իր մէջ գրուած կենսական լիցքաւորումը փոխանցելու ուրիշներուն, սնուցանելու համար անոնց ե՛ւ փիզիքական ե՛ւ հոգեւոր գոյութիւնը: Այդ անհատոյց բաշխումի ուժականութիւնն ու չերմութիւնը նոյնքան բնական է, որքան արեւի եւ մնացած լուսատուներունը:

Բոլորիս պէս, Աստուծոյ ստեղծած մարդն է նա՛եւ գրողը: Այսուհանդերձ՝ ինքնաշրջուած մարդն է: Այսինքն՝ ինքզինք ներսէն դուրս շրջած է դէպի մարդկութիւնը, դուրս շրջած է ուրախութիւնը, թամբծը, յօյմը, երազմնքը, հաւատքը...: Ան կը հաւատայ ամէն մէկուն, որուն առջեւ կ'ինքնաշրջուի: Իսկ եթէ չհաւատայ, այդ չհաւատալը փականք կը դառնայ իր անկեղծութեան վրայ, եւ ան ո՛չ մէկ արժէքաւոր բան կրնայ ստեղծել մարդկութեան համար: Ուստի, ան կը դիմէ ինքնայրումի, ինքնապոհաբերումի՝ «բանաւոր պատարագ»ի եւ «անարիւն զոհ»ի, ինչպէս նարեկացին անուանած է իր «Մատեան»ը:

Գրքին ներգոյակ ոյժը բնագդաբար զգացող եւ գրողը գնահատող առաջնական մոլովուրդներէն մէկը եղած ենք: Դեռ սեփական դիր չունեցած, ունեցած ենք Գիրի եւ Դպրութեան աստուած՝ Տիրը, որ, զին հայկական լիցքաբանութեան մէջ, համարուերէ կ Արամազդ աստուածահօր քարտուղարն ու սուրհանդակը: Անոր պարտականութիւնն էր գրի առնել մարդոց գործերը՝ չար ու բարի, եւ մահկանացուն «անդրշիրմեան աշխարհ» ուղարկել՝ դրախտ կամ գտողք, նայած ննջեցեալի արարքներուն: Ասէկ կու գայ բոլորիս ծանօթ «գրողը տանի» ասացուածքը կամ անէծքը:

Հայ գրին ու դպրութեանը ծնունդ առկին եւ անոր վրայ գուրգուրացին մեր քրիստոնեայ հայրերը, սկսած Մեսրոպ Մաշտոցի գրերու գիւտէն, թարգմանիչներէն, գրիչներէն ու ծաղկողներէն, առաջին ինքնապիր գիրք՝ Կորիւնի «Վարք Մաշտոց»էն, Վարդանանց պատերազմի ականատես՝ Եղիշէի «Վարդանանք»էն, Խորենացիի «Հայոց Պատմութիւն»էն, Ղազար Փարպեցիի «Պատմութիւն Հայոց»էն, Հասնելու Գրիգոր Նարեկացիի «Մատեան»ին, ու տակաւին՝ մինչեւ... Սայաթ Նովայի «Տաւթար»ին:

Հայ գրքի պատմութեան եւ արծեւորման մէջ, արդար պիտի չըլլայ չանդրագառնալ մեր գրիչներուն եւ տուաշին տապագրիչներուն, թէկուզ եւ հպանցիկ, որոնք տասնեակ հազարաւոր ձեռագիր մատեաններ ժառանգեցին, ու տապագրութեանը արագաց:

Դարեր շարունակ, հայ մատենագրութեան յուշարձանները դարերուն աւանդելու յանձնառութիւնը իրենց ուսերուն կրեցին մեր Գրիչները, որոնց շնորհիւ մեզի հասած են հայկական ինքնուրոյն եւ թարգմանական մատենագրութիւնը: «Գրիչ»ը այն անձն էր, որ կը գրէր կամ կ'ընդօրինակէր ձեռագրերը: «Գրչութեան Արուեստ»ը եւս ունէր այլ իմաստ: Զեռագիր գրելու աշխատանքը չէր միայն, այլ՝ գրքի վրայ կատարուած բոլոր տեսակի գործողութիւնները ամբողջութեամբ՝ գրանիթի պատրաստումը, մաքուր եւ քերականորէն: Գրիչն այլ արդեմ է:

Դարեր շարունակ, հայ մատենագրութեան յուշարձանները դարերուն աւանդելու յանձնառութիւնը իրենց ուսերուն կրեցին մեր Գրիչները, որոնց շնորհիւ մեզի հասած են հայկական ինքնուրոյն եւ թարգմանական մատենագրութիւնը: «Գրիչ»ը այն անձն էր, որ կը գրէր կամ կ'ընդօրինակէր ձեռագրերը: «Գրչութեան Արուեստ»ը եւս ունէր այլ իմաստ: Զեռագիր գրելու աշխատանքը չէր միայն, այլ՝ գրքի վրայ կատարուած բոլոր տեսակի գործողութիւնները ամբողջութեամբ՝ գրանիթի պատրաստումը, մաքուր եւ քերականորէն: Գրիչն այլ արդեմ է:

ՍՈՒՆԱ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ
ԹՈՐԻՈՒԹ

ԸՆԿԵՐՈՒՀԻ ՍՈՒՆԱ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ



Հօրենական անունով՝ Սոնա Տէր Գէորգեան, ծնած Տէր Զօր 1939-ին, Հալէպ փոխադրուած 1945-ին եւ մշտական բնակութիւն հաստատած Հոն:

Նախակրթարանի ուսումը ստացած է Ազգ. Հայկակեան վարժարանին մէջ, իսկ երկրորդականն՝ Ազգ. Քարին Եփիկէ ծեմարանին, ստանալով նաեւ Արաբական Պաքալօրիա, 1960-ին: Պաշտօնավարած է նոյն հաստատութեան մէջ, գասաւանդելով հայերէն լեզու, գրականութիւն, պատմութիւն եւ անգլերէն լեզու, 1960-1961 եւ 1962-1963: Վարած է Ազգ. Կիլապէնկեան Վարժարանի տնօրէնութիւնը 1961-1962:

Պաշտօնավարութեան շրջանին, թղթակցութեամբ հետեւած է Անգլիական Գրականութեան գասընթացքներուն՝ Դամասկոսի Պետական Համալսարանին:

Մասնակցած է Հայաստանի Լուսաւորութեան Նախարարութեան կազմակերպած Սփիւռքի ուսուցիչներու վերաբրակաւորման դասընթացքներուն՝ Երեւան, եւ ստացած համապատասխան վկայագիր 1984-ին:

1966-ին ամուսինին հետ գաղթած է Գանատա, հաստատուած նախ Սէնթ Գաթրինգ, ապա Թորոնթօ՝ 1968-ին: Այդ միջոցին հետեւած է հաշուապահութեան ճիւղին եւ ստացած համապատասխան վկայական:

1960-էն ի վեր անդամ է Հայ Օգնութեան Միութեան, սկսած Հալէպէն, ուր եղած է Շրջանային Վարչութեան անդամ եւ ներկայացուցիչ՝ Սուրբիոյ պետութեան մօտ, մինչեւ երկիրը ձկելը:

Սէնթ Գաթրինգի Շաբաթօրեայ Վարժարանի տնօրէնութիւնը վարած է երեք տարի՝ գաղութը հայօրէն վերակենդանացնելով:

Թորոնթոյի մէջ իր գործօն մասնակցութիւնը բերած է գաղութի կազմաւորման յառաջնակցին:

— ՀՕՄ-ի Ամառնային Ամենօրեայ Վարժարանի հիմնադիր մարմնի, ապա Ուսումնական Մարմնի անդամ:

— Համագգայինի կողմէ համալսարանական հայ ուսանողներու համար հաստատուած գիշերային հայագիտական դասընթացքներու «Համագգային Լսարան»ի վարիչ եւ դասախոս:

— Համագգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Գանատայի Շրջանային Վարչութեան անդամ:

Աշխատակցած է Հայկական զանագան թերթերու եւ հանդէսներու՝ անգլերէն Հայերէն թարգմանութիւններով, անդրադարձներով, գրական յօդուածներով՝ պատմութեամբ մը՝ ձեռագիր գրին տուեր են իրենց մահացած հարազատի յիշատակը յաւերֆացնելու նպատակով:

Այս աւանդներով սնած սերունդները, անտարակոյս, պիտի պաշտէին Գրիրը՝ որ մեր անկորնչելի եւ անկողոպատելի հարստութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր հպարտութիւնը մը՝ ձեռագիր գրին տուեր են իրենց մահացած հարազատի յիշատակը յաւերֆացնելու նպատակով:

Այս աւանդներով սնած սերունդները, անտարակոյս, պիտի պաշտէին Գրիրը՝ որ մեր անկորնչելի եւ անկողոպատելի հարստութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր հպարտութիւնը մը՝ ձեռագիր գրին տուեր են իրենց մահացած հարազատի յիշատակը յաւերֆացնելու նպատակով:

Այս աւանդներով սնած սերունդները, անտարակոյս, պիտի պաշտէին Գրիրը՝ որ մեր անկորնչելի եւ անկողոպատելի հարստութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր հպարտութիւնը մը՝ ձեռագիր գրին տուեր են իրենց մահացած հարազատի յիշատակը յաւերֆացնելու նպատակով:

Այս աւանդներով սնած սերունդները, անտարակոյս, պիտի պաշտէին Գրիրը՝ որ մեր անկորնչելի եւ անկողոպատելի հարստութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր հպարտութիւնը մը՝ ձեռագիր գրին տուեր են իրենց մահացած հարազատի յիշատակը յաւերֆացնելու նպատակով:

Այս աւանդներով սնած սերունդները, անտարակոյս, պիտի պաշտէին Գրիրը՝ որ մեր անկորնչելի եւ անկողոպատելի հարստութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր հպարտութիւնը մը՝ ձեռագիր գրին տուեր են իրենց մահացած հարազատի յիշատակը յաւերֆացնելու նպատակով:

Այս աւանդներով սնած սերունդները, անտարակոյս, պիտի պաշտէին Գրիրը՝ որ մեր անկորնչելի եւ անկողոպատելի հարստութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր հպարտութիւնը մը՝ ձեռագիր գրին տուեր են իրենց մահացած հարազատի յիշատակը յաւերֆացնելու նպատակով:

Այս աւանդներով սնած սերունդները, անտարակոյս, պիտի պաշտէին Գրիրը՝ որ մեր անկորնչելի եւ անկողոպատելի հարստութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր հպարտութիւնը մը՝ ձեռագիր գրին տուեր են իրենց մահացած հարազատի յիշատակը յաւերֆացնելու նպատակով:

Այս աւանդներով սնած սերունդները, անտարակոյս, պիտի պաշտէին Գրիրը՝ որ մեր անկորնչելի եւ անկողոպատելի հարստութիւնն է, մեր ինքնութիւն

DR. PROFESSOR ISABEL KAPRIELIAN-CHURCHILL



Dr. Kaprielian's father came to Canada exactly 100 years ago; her mother was a Genocide survivor. Dr. Kaprielian was born in Hamilton, where she attended the ARS supplementary school. She graduated from Central Secondary School, with a full tuition scholarship to McMaster university. After graduating in Honours History from McMaster, she continued her studies at the Ontario Institute for Studies in Education, University of Toronto and graduated in 1984 with a PhD. Her thesis is entitled "Sojourners from Keghi: Armenians in Ontario to 1915." She has taught at Ryerson Polytechnical University in Toronto, OISE, and York University.

In 1996, she took a position at California State University, Fresno, in the Department of History. She was promoted to full professor and named Professor of Armenian and Immigration History. Dr. Kaprielian held that post until 2005 when she retired as Professor Emerita. While at Fresno State, Prof. Kaprielian designed and taught three specialized and original courses: The Armenian Genocide in Comparative Context; Armenians in North America; and The History of Childhood and the Family.

Prof. Kaprielian has presented papers in Canada, the United States, Europe, and Armenia at scholarly conferences and at community gatherings. An award winning author, she has published numerous articles in refereed scholarly journals, chapters in books, and books. Her definitive history, *Like Our Mountains: a History of Armenians in Canada*, won the Clio prize awarded by the Canadian Historical Association, as the best book on Ontario history for 2005. Her next book, *Sisters of Mercy and Survival: Armenian Nurses from 1900 to 1930* will be published this year.

Dr. Kaprielian has won many awards and scholarships, including doctoral and post-doctoral fellowships awarded by the Social Sciences and Humanities Research Council of Canada. In 1986, she won the Marion Porter Prize as one of the co-authors of *Looking Into My Sister's Eyes: An Exploration in Women's History*, awarded by the Canadian Research Institute for the Advancement of Women, for the most significant work of Canadian feminist research. In 1999 the Armenian Relief Society recognized her work in education and historical writing by granting her an "Outstanding Achievement Award." In 2009 she was awarded "The Person of the Year Award" by the Armenian Prelacy of Canada and was presented with a copy of a 13th Century Armenian Gospel.

Dr. Kaprielian is married to Professor Stacy Churchill, professor emeritus at the University of Toronto, and has three children.

WAR, NURSING, AND THE ARMENIAN RED CROSS

ISABEL KAPRIELIAN-CHURCHILL

War has been the bloody companion of modern nursing since the Crimean War (1854-56). In the middle of the 19th century, Florence Nightingale and her assistants cared for sick and wounded soldiers in the Selimiye Barracks in Scutari, Constantinople, built by the famous Armenian architect and engineer, Krikor Balian. Here Nightingale formulated the principles of modern nursing and a short time later started her training school for nurses at St. Thomas's Hospital in London. Her work ushered in the modernization of nursing, led to reform in nurse education and training, and generated a worldwide transformation of hospital care.

Almost simultaneously, the International Red Cross emerged, also out of war. Henri Dunant, a Swiss businessman, was shocked by the carnage of the Battle of Solferino (1859) in the Austro-Sardinian War. In a single day, about forty thousand soldiers died or were left wounded on the field. Dunant was so scandalized by the terrible aftermath of the battle, the suffering of the wounded soldiers, and the almost total absence of medical attention that he spent the rest of his life creating and building an organization to help with the treatment and care of the wounded without discrimination of gender, race, religion, or ethnicity. Thus was born the International Red Cross.

Nursing and the Red Cross joined forces during and following World War I, as nurses, some trained and others dedicated volunteers, worked in Red Cross hospitals and clinics set up in war zones to treat the sick and wounded.

Well before the war, Armenian women and men had come together in the Caucasus, in the Ottoman Empire, in Europe, and in North America to form branches of the Red Cross. Not surprisingly, the branches in Turkey and the Caucasus collapsed during the Genocide, but were quickly reconstituted after the Armistice. Indeed, the Armenian Red Cross of Constantinople received official recognition and status by the Red Cross and sent Dr. Kh. M. Ajemian as its representative to the International Committee of the Red Cross convention in Geneva in 1921.

After the Armistice, members of the Armenian Red Cross in Turkey and Armenia - many of them traumatized victims themselves - began organizing hospitals, clinics, orphanages, and rescue centres for women who had escaped bondage from Turks, Kurds, and Arabs. While subjected to dangerous conditions, Armenian nurses, many of whom had been trained by Armenians, in hospitals like Holy

Saviour, or by American, German, Scandinavian, or French medical personnel cared for Genocide survivors in these hurriedly organized facilities.

In Tarsus, for example, Red Cross members recognized the pressing need for a hospital to serve the growing number of refugees pouring into the city. Overcrowding and deprivation spread the fear of epidemics. With the assistance of local French authorities and the Armenian Legionnaire, Dikran Arakelian, Red Cross women raised funds, found a suitable building, and rallied a group of eight doctors. With great joy they opened their spotless fifteen-bed hospital and clinic in the fall of 1919, proudly displaying the name "The Armenian Red Cross Hospital." From then to December 31, 1920, 7,974 patients visited the clinic and the hospital pharmacy dispensed 11,140 medications. A hundred and eighty women and girls and 130 men were overnight patients in the hospital. In the first year, fourteen deaths occurred and ten births. Illnesses included 4,240 cases of malaria — widespread in the region — and lesser numbers of conjunctivitis, diarrhea, dysentery, and bronchitis. Impoverished patients received treatment and medication free of charge.

Countless refugees fled to Tarsus following the siege and evacuation from Marash in February, 1920, during a raging blizzard and the ignominious French military retreat. Suffering starvation and frostbite in hands and feet, they were entrusted to the good graces of the Red Cross. Two professional nurses, Miss Nouriza Geozubeyoukian and Miss Azniv Marabedian worked full-time, and one of the members of the executive of the Red Cross, Mrs. Mariam Nahabedian, volunteered in the hospital, devoting herself to her patients to the point of "forgetting home and loved ones." Together Armenian nurses, nurse's aides, and nursing volunteers took the unfortunate refugees under their wing and in the ensuing months, cleaned their sores, prepared their meals, cared for them around the clock, and nursed them from the shadows of death.

In their commitment to humanity, members helped not only Armenians, but other Christians and Moslems as well. "We must admire these valiant women," wrote E. Coustilliére, French commander and governor of Tarsus. "They continue courageously their charitable work and use their own personal resources to help the disinherited."

Excerpted from I. K-C. Sisters of Mercy and Survival: Armenian Nurses, 1900-1930. publication pending

ՀԱՅ ԳԻՐՔ

Մոմի աղօտ լոյսով,
Եղեգնեայ գրչով,
Մագաղաքի վրայ
Դրուած, աննախընթաց
Գիրք առաջին:

Լուսաւորչի հաւատենով,
Նարեկացիի շունչով
Յօրինուած, բրծուած,
Հաւատքի բերդ անտիկ
Ալորագիր:

Մեր ազգի անցեալին,
Նաեւ յաղթանակին,
Աւարայրի, Սարդարապատի,
Վկան խօսուն
Հայոց Պատմութիւն:

Բանաստեղծի մտքին
Եւ ստեղծագործութեան,
Հայ բարբառով հնչող,
Մեր սրտերը յուզող
Գիրք դասական:

Թարէ դար փոխանցուող,
Մշակոյրի, գրականութեան,
Հայ շունչին, հայ հոգիին
Պահակ արքուն
Գիրք սիրասուն:

Բանտարկեալին՝ յոյս, նանապարի,
Մենակեացին՝ ընկեր անրաժան,
Փոքրերուն, տարեցներուն
Հաւասարապէս հանելի՝
Գիրք ծիծաղի:

Մատներով իր դողդոշուն,
Աւազին վրայ կարմրագոյն,
Տաներով այրութենին,
Զգեց կտակ իր որդւոյն
Արհաւիրքի՝ Գիրք անանուն:

Գրադարան, մատենադարան,
Հայ գիրքերու բիւրաւոր
Բնակարան դարաւոր,
Մնաք կանգուն ու բեղուն:

ԺԱՆԷԹ ԳԻՐՔՁԵԱՆ

«ՀՕՄ-ի Օր»ը Մեծն Մոնթրէալի մէջ

ՀՕՄ-ի Մոնթրէալ Սօսէ եւ Լաւլի Շուշի մասնաճիւղերը կիրակի 6 մայիս 2012, Մոնթրէալի Հայ կեդրոնին մէջ միասնաբար տօնեցին ՀՕՄ-ի Օրը, բարձր հովանաւորութեամբ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արք. Յակոբեանի եւ նախագահութեամբ ընկհ. Անահիտ Գաբրիէլեանին: Օրուան հանդիսավարն էր ընկհ. Թալին Ապրաքեան: Հայաստանին եւ ՀՕՄի զոյգ քայլերգներու ունկնդրութենէն ետք ընկհ. Ապրաքեանը բեմ հրաւիրեց Սանտրա Աֆէեանը որ երգեց երկու երգեր դաշնակի ընկերացութեամբ ընկհ. Անի Պապիկեանի: Ապա հսրայէլեան քոյրերը՝ Ալինան դաշնակի եւ Լինէթը ջութակի վրայ, նուագեցին Խաչատուրեանի «Օրօր»ը եւ Կոմիտասի «Քելեր Ցոլեր»ը:

Ընկերուհի Ապրաքեան կարգաց օրուան նախագահին՝ ընկհ. Անահիտ Գաբրիէլեանի հակիրճ կենսագրականը, շեշտելով անոր երկարամեայ ծառայութիւնը ՀՕՄ-ի, Հայ Կեդրուհի զանազան վարչութեանց եւ յանձնախումբերու մէջ, ինչպէս նաեւ անոր գործօն մասնակցութիւնը տեղական բարեսիրական եւ քաղաքական մարզերու մէջ: Ընկհ. Գաբրիէլեան խօսք առնելով կոչ ուղղեց երիտասարդներուն ըլլալ յանձնառու եւ շարունակել ՀՕՄ-ին շխատանքը:

Հանդիսավար ընկերուհին բեմ հրաւիրեց Լաւալի Շուշի մասնաճիւղի ատենապետ՝ ընկհ. Զապէլ Կիւլեանը ներկայացնելու մասնաճիւղին տարեկան գործունէութեան գեկոյցը, որուն յաջորդեց Մոնթրէալի ատենապետին՝ Ընկհ. Սիրվարդ Զուրիկեանի գեկոյցը ապա զոյգ ատենապետներու ձեռամբ 15-ամեայ եւ 25-ամեայ անդամակցութիւն ունեցող ընկերուհիները զարգա-



Հայ Կեդրուհի Ս. Ահարոնեան սրահը հանդիսավոր ընթացքին

սեղներ ստացան:

15-ամեայ զարդասեղ ստացան.
Լաւալին ընկերուհիներ՝ Վարդուհի Սահակեան, Տիգրանուհի Գէւրգեան, Անահիտ Տէր Խաչատուրեան:

25-ամեայ զարդասեղ ստացան.
Մոնթրէալին ընկերուհիներ՝ Վարուժնակ Իսքէճեան, Ատրինէ Ապաճեան, Տիգրուկ Մանճիկեան, Շողիկ Տայեան եւ Այտա Գէրգեան:

Յուցադրուեցաւ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան պատրաստած 100 ամեակի տեսերիզը, որ արտացոլում էր Հայ Օգնութեան Միութեան գործունէութեան Հայրենիքի եւ Սփիւռքի մէջ:
Ապա ընկհ. Թալին Ապրաքեան



35-ամեայ անդամակցութեան զարդասեղներու տուչութեան արարողութիւնը



Շրջ. Վարչութեան ատենապետութիւն 50-ամեայ ծառայութեան յոթելեար ընկերութիւններուն հետո



15-ամեայ եւ 25-ամեայ անդամակցութեան զարդասեղներու տուչութեան ետք



ՀՕՄ-ի Օրուան պատգամաբերը եւ նախագահը՝ շրջապատուած յանձնախումբի ու Վարչական անդամներով

ներկայացուց օրուան պատգամաբեր՝ ընկհ. Մարօ Ֆրունճեանի կենսագրականը, թուեց անոր վարած պաշտօները ՀՕՄ-ի տեղական, շրջանային եւ կեդրոնական յանձնախումբերու եւ վարչութեանց մէջ, անոր երկարատեւ ծառայութիւնը գաղութէն ներս եւ վերջապէս յիշեց անոր ստացած գնահատագիրներէն գլխաւորները:

Ընկերուհի Ֆրունճեանի պատգամը կարծես աեսերիզին շարունակութիւնն էր, ան անդրագարձաւ ՀՕՄ-ի ներկայ եւ ապագայ ծրագիրներու մասին եւ իրեն յատուկ լաւածեսութեամբ եւ համզումով ներկաներուն փոխանցեց Հայ Օգնութեան Միութեան յաջութեան սատարող ազգակները:

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութենէն ընկերուհիներ Անի Օհանեան եւ ֆօժո Պետրոսեան կատարեցին 35 ամեայ զարդասեղներու տուշութիւնը:

Զարդասեղ ստացան.

Մոնթրէալին ընկերուհիներ՝ Նա-

յիրի Բաբախեան, Անի Գույումճեան, Մարի Էպրուչումեան, Սիրվարդ Տաղաւարեան, Սալիք Խոզողեան:

Լաւալին ընկերուհիներ՝ Հերմինէ Մանուկեան, Ազգանուշ Հատիտեան, Արրուհի Բաբախեան, Մանան Ապրաքեան, Էլիզապէթ Հարպոյեան:

50-ամեայ անդամակցութեան զարդասեղ ստացան, Մոնթրէալին ընկերուհիներ՝ Ալիս Մարգարետեան, Անի Պասմաճեան, Լինաա Քէրլիկեան, Աստղիկ Ափարեան, Նուարդ Թաշճեան, եւ Քրիստին Շալճեան, ձեռամբ ՀՕՄ-ի Գանատայի շրջանային վարչութեան սատենապետ՝ ընկհ. Աննա Պոլկարեանի:

60-ամեայ անդամակցութեան գնահատագիր ստացան Լաւալին ընկերուհիներ՝ Զուարթ Մանուկեան եւ Մարիամ Տօլմաճեան:

Եղան սրտաբուխ նուիրատութիւններ:

Բարեհնորհ Տ. Սուրէն Արք. Գաթարոյեանի սրտի խօսքով եւ պահպանիչով վերջ գտաւ հանդիսութիւնը:

«Հ.Օ.Մ.Ի ՕՐ»ը Թորոնթոյի մէջ

Թորոնթոյի «Խուբինա» Մասնակուղի Հ.Օ.Մ.Ի Օրուայ ձեռնարկը տեղի ունեցաւ 29 Յունուար 2012-ին, Հայ Երիտասարդական Համալիրի Համագոյային թատերապահին մէջ, ներկայութեամբ՝ Ս. Աստուածածին Հայց-Առաք. Եկեղեցւոյ Հովիւ՝ Գերապատիւ Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեանի, Հայ Կեդրոնին ներս գործող միութիւններուն ներկայացուցիչներու եւ շուրջ 300 ազգայիններու:

Հանդիսութիւնը բացուեցաւ Գանատայի, Հայաստանի եւ Հ.Օ.Մ.Ի քայլերգներու, երգեցութեամբ Օր. Ռուբինա Քէօշկէրեանի:

Հանդիսավար՝ ընկհ. Ռուբինա Գանատայի բացման խօսքէն վերջ, հրաւիրեց Վարչութեան ատենապետուհի՝ ընկհ. Զեփիւո Տորնան, որ ներկայացուց մասնաճիւղիս տարեկան դործունչութիւնը:

Գեղարուեստական յայտագրին մաս կազմեցին Հ.Օ.Մ.Ի Գոլուեան Վարժարանի 8-րդ եւ 9-րդ դասարանի աշակերտները երեք խմբերուն երգուական կազմելութեամբ՝ Տիկ. Սօնա Յովսէփիեանի, դաշնամուրի ընկերակցութեամբ՝ Տիկ. Թալին Գըլըպոզեանի: Երկրորդական վարժարանի աշակերտ՝ Արի Կարապետեան ասմունքեց ժագակորեանի «Այս Քոյրերը» եւ Պրն. Գառնիկ Սօսայեան տուտուկով նուագեց զանազան եղանակներ եւ գեղեցկորչն խանդակառեց ներկաները:

Հ.Օ.Մ.Ի Թորոնթոյի Ռուբինա Մասնաճիւղի հաստատած մրցանակ կրթաթոշակները, ինչպէս նաև Դրօնաճարեան մրցանակ կրթաթոշակը տրուեցաւ փայլուն արդինքներ ձեռքբերած համալսարանական աշակերտներուն:

Օրուան պատգամարերն էր Հ.Օ.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան փոխ ատենապետուհի՝ ընկհ. Նայիրի Շահինեան: Ընկերուչին անդրադաւած Հ.Օ.Մ.Ի գործունչութեան, ամբողջ գարմը նույիրեալ կամաւորներու փաղանգով իրագործուած բազմաթիւ ծրագրեներուն՝ Սփիւռքի եւ Հայրենիքի տարածքին: Ան իր խօսքին մէջ ըստը.

«Բոլորիս համար Հ.Օ.Մ.Ի գործունելիւնը Թորոնթոյի մէջ շատ գնահատելի եւ յստակ է: Իբրեւ կազմակերպութիւն, մեր մասնաճիւղը եղած է եւ կը շարունակէ ըլլալ աշխոյժ՝ իր անդամներով, զեկավարութեամբ եւ միշտ նեցուկ կանգնող միութիւն մը մեր գաղութէն:

«Անհամաժամ է կեդրոնական այն ըմբռնումին, որ մեր զանազան միաւորները՝ սփիւռքահայ տարբեր համայնքներն ու հայրենի զանազան տարածքները անջատ կղզիներ չեն, այլ՝ հաւաքական եւ գիմագրաւող ուժ...»:

«Ամրացնենք Հ.Օ.Մ.Ի այն յատկութիւնը, որ երեք սերունդի հայ կիներ կրցած են միասնաբար ծառայել

Երէց ընկհ.ի Արաքսի Պապունեան եւ կրտսեր ընկհ.ի Պէտի Արաւանեան կը կատարեն աւանդական կարկանդակի հատումը



Տարուան մայրեր՝ ընկհ. Ռուբինա Գիրէջնան, Լուսին Հատուատ, Սիրուն Աւագեան, Մարի Պոյաճեան եւ ընկհ. Զեփիւո Տորնան՝ մասնաճիւղի ատենապետուին

այս կազմակերպութեան, անոր շարքերուն մէջ, կողք-կողքի գործած են մեծ մայր, մայր եւ երիտասարդ...»:

«Մէկ դար շարունակ Հ.Օ.Մ.Ի եղաւ այնքա՞ն աւանդապահ, որ մեր

ինքնութիւնը պահպանեցինք, բայց անցեալին մէջ չքարացանք: Այնքա՞ն գործնապաշտ, որ ճիշդ տեղին ու ժամանակին հասանք մեր ժողովուրդի կարիքներուն: Այնքա՞ն արդի, որ քայլ պահցինք հայկական եւ համամարդկային խնդիրներուն՝ անխտիր...»:

«Հոկտեմբեր 2011-ին, գումարուեցաւ Հայ Օգնութեան Միութեան 70-րդ Համահայկական ժողովը, Աթէնքի մէջ: Հ.Օ.Մ.Ուհիներու քով-քովի եկանք, հաստատ գիտնալով, թէ բոլորս կարելինիս պիտի ընենք ի շահ Հ.Օ.Մ.Ին, ի շահ մեր Հայրենիքին եւ ի շահ սփիւռքահայութեան...»:

«1995-ին, Հ.Օ.Մ.Ի մասնակցեցաւ ՄԱԿ-ի կողմէ Պէյմինկի մէջ կազմակերպուած Կնոջական Հարցերու Խորհրդաժողովին (Conference on the Status of Women), որ կոչուած էր անկիւնադարձ մը ըլլալու ՄԱԿ-ի կնոջ հարցերու դիմագրաւման ուղեցոյցի մշակման մէջ...»:

«Կ'արեք յիշել անցնող մի քանի տարիներէն կարգ մը օրինակներ՝ Հ.Օ.Մ.Ի ոչ-հայկական, միջազգային մակարդակի նախաձեռնութիւններէն, քնական աղէտներու կամ պատերազմներու պարագային ցուցաբերուած օժանդակութեան: Նաեւ Հ.Օ.Մ.Ի զանազան միաւորները, իրենց օժանդակութիւնը չեն զլացած ոչ-հայերուն, Աւարալիոյ եւ Պրազիլիոյ աղէտներու ընթացքին...»:

«Շուրջ տասնամեակ մը առաջ, Հ.Օ.Մ.Ի Massachussettes համալսարանին հետ միասին, AIDS-ի մասին ուսումնասիրութիւն մը կատարեց Հայաստանի մէջ, որուն արդիւնքները ներկայացուեցան ՄԱԿ-ի համապատասին նիստին: Հ.Օ.Մ.Ի մասնակցութեամբ կատարուած աշխատանքը դարձաւ օրինակ ՄԱԿ-ի կողմէ նոյնօրինակ ծրագրեներ գործադրելու...»:

«Հ.Օ.Մ.Ի իր տեղական, համականդակի հաստումը կատարեցին երէց ընկհ.ի՝ Արաքսի Պապունեան եւ կրտսեր ընկհ.ի Պէտի Արաւանեան:

Հայկական եւ կեդրոնական մակարդակներու վրայ, պատկառելի ներկայութիւն է ոչ-հայկական բարեսիրական գաշտէն ներս: Հ.Օ.Մ.Ի պէտք է շարունակէ եւ ընդլայնէ իր ներկայութիւնը այս բոլորին մէջ: Իբրեւ բարեսիրական կազմակերպութիւն, չենք կրնար մենք մեզ բանտարկել մեր ացգային կարիքներուն մէջ եւ կոյր ձեւանալ մեր շուրջը տիրող մարդկային ցաւերուն ու աղտաներուն: Մարդասիրութիւնը ազգային ու աշխարհագրական սահմաններ չի ճանչնար...»:

«Այսօր, կը տօնենք Թորոնթոյի «Խուբինա» Մասնաճիւղի հիմնադրութեան 49-րդ տարեդարձը եւ Հայ Օգնութեան Միութեան 102-րդ տարեդարձը...»:

«Տարիներ շարունակ, Հ.Օ.Մ.Ի իր ժողովուրդին ծառայեց եւ մարդկութեան օգտակար գարձաւ, իբրեւ կազմակերպութիւն, Հ.Օ.Մ.Ի արժանաբար կը վայելէ Հայ ժողովուրդին եւ ընդհանուր աշխարհի ոչ-կառավարական կազմակերպութիւններու (Non-Governmental Organizations) յարգանքը եւ պատիւ կը բերէ մեր ազգի...»:

«Մեր երկրորդ գարաշը շահագոյնի աշխատանքի գաշտը լայն է, պէտք է շարունակենք այս բոլորը, բայց մեր գործունելութիւնը կը կարօտի նոր ծրագրիներուն: Եւրաքանչիւրս, իբրեւ այս կազմակերպութեան ջահակիրները, շարունակենք մեր վերելքը գէպի նոր բարձունքները:»

Ընկհ. Զեփիւո Տորնան, մասնաճիւղին եւ յանձնախումբին անունով շնորհակալութիւն յայտնեց շինհիչ գասախոսութեան եւ ընկհ. Նայիրի Շահինեանին նույիրեց «Կոմիտաս» գիրքը:

Այս տարուայ մեծարեալներն էին ընկհ. Գեղուչի Պասթաճեան եւ Տիկ. Էլիկ Շարապանիսնեան, հայ գաղութէն ներս իրենց երկար եւ անսակարկ ծառայութեանց համար:

Այս տարուայ մեծարեալներն էին ընկհ. Գեղուչի Պապունեան եւ Տիկ. Էլիկ Շարապանիսնեան, հայ գաղութէն ներս իրենց երկար եւ անսակարկ ծառայութեանց համար:

Այս տարի ունեցանք 15 նորագուեալներ: Երգման արարողութիւնը կատարուեցաւ կնքամայրութեամբ՝ ընկհ. Նայիրալ Սէթիեանի:

Զարդասեղներու արժանացան 35 եւ 25 տարուայ Հ.Օ.Մ.Ուհիներ:

35 տարուայ զարդասեղին արժանացան ընկերուհիներ՝ Միլի Գալի Գալիկան եւ Անահիտ Նահապետեան:

25 տարուայ զարդասեղին արժանացան ընկերուհիներ՝ Յամիլի Բարիսեան եւ Սովի Թիթիկեան:

Հայր Սուրբը շնորհաւորեց զարդասեղ ստացող Հ.Օ.Մ.Ուհիները եւ նորագուեալները, գնահատեց անդամներուն անշահախնդիր աշխատանքը, ապա, «Պահպանիչ» ով ձեռնարկը իր աւարտին հասաւ, որմէ վերջ եղաւ ճոխ հիւասիրութիւն եւ կարկանդակի հատումը ու մոմավառութիւն:

Հաստ աւանդութեան, կարկանդակի հաստումը կատարեցին երէց ընկհ.ի՝ Արաքսի Պապունեան եւ կրտսեր ընկհ.ի Պէտի Արաւանեան:

«Հայերը որպէս ծովագնաց ժողովուրդ»

ԾԱՀԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒԽԻՆ ՄԸ



Հ.Օ.Մ.Ի «Խուբինա» Մասնաճիւղի Դաստիարակչական Յանձնախումբը այս տարի, 23 Մարտին, կազմակերպեց շատ հետաքրքրական հրապարակային դասախութեան մը, որ տեղի ունեցաւ Հայ Կեդրունի սրամին մէջ: Օրուան նիւթին էր՝ «Հայերը իրենց Ծովագնաց ժողովուրդ»: Յարգոյ դասախուսն էր Անի Վերամբելեան, որ շատ հանելի եւ յաջող կերպով ներկայացուց օրուան նիւթին էր՝ «Հ.Օ.Մ.Ի մէջ» մեծամական կատարութի

ԿԱՆԱՆՑ ՄԻԶԱՋԱՅԻՆ ՕՐԸ ՄԵԾՆ ՄՈՆԹՐԵԱԼԻ ՄԷՋ

Տարիներէ ի վեր սովորութիւն դարձած է՝ ՀՕՄ-ի կազմակերպութեամբ Կանանց Միջազգային օրուան տոնակատարութիւնը, որ նշուեցաւ «Սօսէ» եւ «Շուշի» մասնաճիւղերու նախաձեռնութեամբ, զոյլ մասնաճիւղերուն կողմէ նշանակուած յատուկ յանձնախումբի մը աշխատանքով:

Չեռնարկը տեղի ունեցաւ 11 Մարտ, 2012-ին, առաւտօնեան ժամը 10:00-ին Embassy Plaza չքեղ արագէն ներս, ներկայութեամբ աւելի քան 300 ՀՕՄ-ուհիներու եւ ՀՕՄ-ի բարեկամներու:

Հանդիսավարներն էին «Սօսէ» եւ «Շուշի» մասնաճիւղերու երիտասարդ ընկերուհիներէն՝ Մարիա Քէսուէյեան եւ Նելլի Պարսեմեան, որոնք ձեռնհասորէն վարեցին հանդէս:

Ընկհ. Նելլի Պարսեմեան հրաւիրեց ներկաները բացումը կատարելու ձեռնարկին, Գանատայի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներու ունկնդրութեամբ ու ողջունեց Գանատայի մօտ Հայաստանի արտակարգ եւ լիազօրդեսպանի կողակից տիկին Մարիա Եղանեանը, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի տիկ. Անսա Պուլկարեանը, «Սօսէ» եւ «Շուշի» մասնաճիւղերու ատենապետներն ու ՀՕՄ-ուհիները, հիւրերն ու բոլոր ներկաները եւ ապա հակիրճ պատմական մը տալով ներկայացուց Կանանց միջազգային տօնը, իր ծնունդով, կիներու կատարած նուածումներով, ինչպէս նաեւ աւանդութիւն դարձած տօնակատարութիւններով Սփիւրքի եւ հայրենիքի մէջ:

Ներկաները համեղ նախաճաշով հիւրասիրուելէ ետք, տեղի ունեցաւ գեղարուեստական յայտագրի գործադրութիւնը, որ կ'ընդգրիք Donna Bella եւ Charles Andrea հաստատութիւննե-

րու հագուստներու նորաձեւութեան ցուցադրութիւնը:

Առաջին կարգին հրաւիրուեցաւ Donna Bella հաստատութեան սեփականատէր տիկ. Ժանին Լիպերեան Գուլեան, որու հաստատութեան նրանցաւկ հագուստներու ցուցադրութիւնը կատարեցին երիտասարդուհիներ, ընդհանրապէս ՀՕՄ-ուհիներու գուստը եւ թոռներ, խանդավառ մթնոլորտի մէջ:

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս ՀՕՄ-ը եկաւ գնահատելու հայկող կատարած նուածումները՝ ագգային, մշակութային, հասարակական, բարեսիրական եւ այլ մարզերէն ներս, պարզեւարելով գաղութիս արժանաւոր տիկիններէն՝ ընկհ. Վանին ձէսուրեան Գապասաքալեանը, որպէս յաջողած գործարար հայուճի եւ ՀՕՄ-ի շարքերէն ներս երկար տարիներու ծառայութիւն ունեցող ՀՕՄ-ուհին ու բժկուհի Վանիա Շալուարճեան ժէմէնէս, որպէս՝ մանկաբարձ, հետազոտող, դասախոս «La Maison Bleue» կազմակերութեան նախագահ եւ գիրքերու հեղինակ, տոքթ. Այսա Քէօրոլիեան Պուճիքանեանը, որպէս՝ դասախոս, մտաւորական եւ հեղինակ հայկական գաղութիներու մասին ուսումնասիրութիւններու, ընկհ. Տիմանա Հաճէթեանը, որպէս՝ գաղութիս եւ հայրենիքի բարերարուհի, ինչպէս նաեւ երկար տարիներ ՀՕՄ-ի շարքերու մէջ ծառայող:

Հանդիսավար ընկերուհիները՝ Պարսեմեան եւ Քէսուէյեան, յաջորդաբար ներկայացներով պատուողներու կենսագրականները, գանոնք բեմ հրաւիրեցին. անոնք պարզեւարուեցան գնահատանքի յուշանուէրներով «Սօսէ» եւ «Շուշի» մասնաճիւղերու ատենապետներուն և բնկերուհիներուն՝ Սիրգարդ Զուրիկեանի եւ Զապէլ Կիւլեանի նախական գարդ՝ 1 թոռ:



Այսա Քէօրոլիեան-Պուճիքանեան ծնած է Պէյրութի, Լիբանան ու Գանատա-Մոնթրէալ-գաղթած 1991-ին: Այսա ծանօթացած է իր ամուսնոյն՝ Ասոմ Պուճիքանեանի Լիոնի մէջ, ուր երկուքն ալ իրենց տոքթորաները կը պարասատէին իրենց յատուկ ճիւղերուն մէջ: Ան ունի 3 զաւակներ եւ ցարդ՝ 1 թոռ:

Այսա իր նախակրթարանի ու երկրորդականի ուսումնական գաղթած է ֆրանսական Collège Protestant-ի մէջ եւ յաջողած է ֆրանսական Baccalauréat-ի երկու աւարտական քննութիւնները իրք երկրորդ լեզու ունենալով հայերէնը, թէ՛ գրաւոր եւ թէ՛ բերանացի:

Այսա բարձրագոյն ուսմանց կը ձեռնարկէ Պէյրութի երկու համալսարաններուն մէջ, տարբեր ճիւղեր ուսանելու համար: Աշխարհագրութեան եւ պատմութեան լիսանոր կը պատրաստէ Institut de Géographie du Proche et Moyen-Orient-ի մէջ, եւ փաստաբանութեան լիսանոր՝ Պէյրութի Université St-Joseph, Faculté de Droit-ի մէջ: Շարունակելով իր ուսումը, ան կը տիրանայ Մաîtrise en Géographie de Population, նիւթ ունենալով՝ Պէյրութի եւ Պուրճ Համուտափ հայ գաղութը: Այսպիսով, Այսա զարդ կու տայ հայկական սփիւրքի գաղութիւններուն իր հետազոտութեանց ասպարէզին: Ապա, կը ստանայ Université de Lyon-էն Doctorat en Géographie, նիւթ ունենալով Լիոնի ու շրջակայքի հայ գաղութիւնը ուսումնասիրութիւնը:

Մոնթրէալ գաղթելէ ետք, Այսա նոյն թափով կը շարունակէ իր ուսումնասիրութիւնները տեղույն՝ Université de Montréal-ի մէջ, եւ կը ստանայ իր երկրորդ տոքթորական վկայականը, այս անգամ նիւթ ունենալով Մոնթրէալի հայութիւնը:

Տասնըհինգ տարիներ տեսող հա-

մալսարանական դասաւանդութեանէ ու հետազոտութեանէ ետք՝ Լիբանանի, Ֆրանսայի ու Մոնթրէալի մէջ, անցարդ կը շարունակէ իր հետազոտութիւններու, միաժամանակ ստանցներով Հայ Բժշկական Համաշխարհային Վարչութեան (AMIC) տնօրինութիւնը:

Այսա Պուճիքանեան իր մասնակցութիւնը բերած է 35 միջազգային գիտաժողովներու, զանազան երկիրներու մէջ: Ունի 30 հրատարակութիւններ եւ 4 գիրքեր՝

1978-ին, Լիոնի համալսարանի թէզը կը տպուի գիրքի ձեւով համալսարանին կողմէ:

Երկու գիրքեր առնչուած լիբանանեան ճարտարաբուհաւանին ու Լիբանանի զանազան ընկերային խումբներու կրօնական արժէքներուն:

«Լիբանանի Հայերը, Անցեալի հշանառէիները ու Գաղթականներ եւ ժամանակակից Համայնքը» լոյս տեսած 2009-ին կը պարունակէ գիտաժողովի մը ներկայացուած նիւթերը երեք լեզուներով, որուն խմբագրականը ստանցնած է Տոքթ. Այսա Պուճիքանեան:



ձեռամբ:

Իւրաքանչիւր պատուղ իր կարգին յուզմունքով ըստ սրտի խօսքը, միշտ վեր առնելով ՀՕՄ-ի տարած նույրական աշխատանքը, որպէս կանացի բարեսիրական մեծ կազմակերպութիւն:

Շարունակելով յայտագրիը, ընկհ. Մարիա Քէսուէյեան ներկայացնելէ ետք օրուան պատգամաբեր՝ Տիկ. Մարիա Եղանեանի կենսագրականը, զինք բեմ հրաւիրեցի: Տիկ. Եղանեան իր խօսքին մէջ գնահատեց ՀՕՄ-ի անվերապահ ծառայութիւնը շեշտակելով, որ «ՀՕՄ-ը պարծանք է հայ ազգին» ու խօսքը աւարտեց Յովհաննէս Շիրազի «Մայր» քերթուածով:

Անցնելով գեղարուեստական յայտագրի երկրորդ բաժնին, ընկհ. Վանին Գապասագալեան ներկայացուց իր հաստատութիւններին՝ Charles Andrea-ի:

Նորածեւ գեղեցիկ հագուստները, մասնակցութեամբ ՀՕՄ-ուհիներու:

Ձեռնարկի աւարտին ընկհ. Պարսեմեան հրաւիրեց միացեալ յանձնախումբի ատենապետ ընկհ. Տիրուկ Մանճիկեանը, որ իր կարգին բեմ հրաւիրելով տիկ. Եղանեանը անոր նույրիրեց ծաղկեփունջ մը, որպէս կազմակերպութիւնը մայրերուն եւ քոյրերուն, որոնք մեր իւրաքանչիւրին սրտին մէջ տեղ ունին, ինչպէս նաեւ շնորհաւորեց հայ կիններուն այսօրուան պատուած առաջնորդ առաջնորդ անհերու աստարարու, բոլոր անհատներուն, հինչպէս նաեւ ներկաներուն որոնք եկան եւ ճոխացուցին այս հաճելի ձեռնարկի:

Ազգանոյշ Հայութեան ազգային այսօրինութիւնը:

Վանիա Շիմենեա Շալվարմեան

Côte-des-Neiges-ի CLSC-ի ընտանեկան բժշկութեան բաժնի անօրէնուէի, CSSS de la Montagne-ի բժշկական եւ մասնագիտական ծառայութիւններու տնօրէնուէի, Մոնթրէալի Hôpital Général Juif-էն ներս մանկաբարձ, McGill համալսարանի ընտանեկան բժշկութեան ամպիոնի դասախոս, Côte-des-Neiges-ի CLSC-ի հետազոտութեան եւ կազմաւորման կեդրունի յառաջադէմ անդամ, բժշկուէի Վանիա Շիմենեա գաղաքան ծառայութիւններու որոնք կ'ուսումնական ճշկապութիւնը հիւանդութեան վրայ:

Բժշկուէի Վանիա Շիմենեա գաղաքան ճշկապութեան իրերու գիտաշխատող եւ մասնագէտ մասնակցած է զանազան ծրագիրներու որոնք կ'ուսումնասիրեն մշակոյթի ունեցած ազդեցութիւնը հիւանդութեան վրայ:

Այս հետազոտական աշխատանքներ առաջած է նաեւ զանազան այլ նիւթերու շուրջ ինչպէս օրինակ յութեան հոգեբանութիւնն ու ծնող-երեխայ յարաբերութիւնները:

Այս հետաքրքրութիւններուն իրեր արդիւնք, 2007-ին, Côte-des-neiges-ի մէջ ան կը հիմնէ La Maison Bleue բարեսիրական կազմակերպութիւնը որուն անապահ կը մնայ մինչեւ օրս:

La Maison Bleue կազմակերպութիւնը ծառայութիւններ կը մատուցէ աննպաստ պայմաններու մէջ ապրող յիշի կիներու եւ անոնց ընտանիքներուն, ինչպէս նաեւ անոն

ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղի բեղուն տարեշրջանը

ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղը ինչպէս ամէն տարի, այս տարի եւս ունեցաւ բեղուն տարեշրջան մը: Մասնաճիւղիս 413 անդամները կը գործեն ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան ծրագիր կանոնագրին համաձայն: Իրաքանչիւր անդամ, մեծ զոհողութեամբ ու անսակարկ նուիրումով կը մնայ կառչած իր ուխտին՝ իրագործելու իրեն վստահուած պարտականութիւնները, ըլլան անոնք գաղութէն ներս, թէ Հայրենիքին համար:

Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղը իր ծրագրիներու կազմակերպման եւ յաջողութեան համար, յառաջացուց մնայուն եւ առժամեայ յանձնախումբեր, որոնք կը հետապնդեն երեք նպատակներ՝ բարեսիրական, դաստիարակչական եւ հասութեաբեր:

Բոլոր յանձնախումբերու գործունէութիւնը կ'ընդգրկէ բարեսիրական նպատակ, սակայն ի մասնաւորի կարելի է նշել հետեւեալ յանձնախումբերուն գործունէութիւնը՝

1. Ընկերային Ծառայութեան Գրասենյակու մասնաճիւղի գաղթական, ընտանեկան, երիտասարդական, թէ օրէնսդրական հարցերուն, եւ կ'ընկերակցի պարագաներու, իրենց բժշկական ժամագրութիւններուն ընթացքին: Երրորդ տարին ըլլալով, կազմակերպեց նաեւ պետական տուրքերու թուղթեր պատրաստելու ծառայութիւնը:

2. Տարեցներ այցելող յանձնախումբը օգտագործ կը դառնայ հայտարար կամ դառնակար կը բնակին յատուկ հաստատութիւններու մէջ: Յանձնախումբի ընկերուհիները շաբաթական գրութեամբ անոնց կը մատակարարեն հայկական սուրբ եւ ճաշ, ստեղծելով հայկական միջնորդութէկուզ չափամատ մի քանի ժամ: Սրբ. Յակոբ Մայր Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Գառնիկ քնն. Գոյունեան կամ Սրբ. Գէորգ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Հրայր քնն. Նիկոլեան հերթական ձեռնութիւններու մուտքամբ մասնական առաջնորդութիւններուն:

3. Ընկերային յանձնախումբը առիթը կ'ընծայէ հայ ինքնաբաւ

տարեցներուն որ հաւաքուին եւ միասնաբար հաճելի ժամանց մը ունենան, 15 օրը անգամ մը հայ կեդրոնի Ա. Ահարոնեան սրահէն ներս: Մայիս 15, 2012-ին յանձնախումբը մեծ շուրջով տոնեց իր հիմնադրութեան 30-ամեակը: Երեսուն տարիներէ ի վեր, յանձնախումբի ընկերուհիները մեծ հաճոյքով եւ անխոնջ աշխատանքով կը յիշատակեն խանդավառ ու տաքուկ միջնորդութիւնը մէջ, հայկական եւ տեղական տօներ, Հայ կեդրոնէն ներս: Խոկամառը կը կազմակերպեն պառյաներ եւ ուխտագնացութիւններ:

Դաստիարակչական առաջադրութիւն ունեցող յանձնախումբերէն յիշենք՝

Դաստիարակչական յանձնախումբը, որ անդամական ժողովներու ընթացքին դաստիարակչական ժամանակութիւնները կը կազմակերպէ այլազան նիւթերու շուրջ, ըլլան անոնք բժշկական, ազգային, կանոնագրային թէ սննդական, ինչպէս նաեւ մրցոյթներ, ներկաներուն միտքերը վառ պահելու եւ զարգացման առիթը ընծայելու:

Վերջապէս, այս տարուայ հասութաբեր ձեռնարկներն են՝

Տարեկան տօնավաճառը որ նշեց իր հիմնադրութեան 50-ամեակը: Նախորդ տարիներուն նման, այս տարի եւս տօնավաճառը արձանագրեց նիւթական մեծ յաջողութիւն որ ամբողջութեամբ նուրիրուեցաւ Սրբ. Յակոբ Մայր Եկեղեցւոյ կրթական հաստատութիւններուն:

Փոքրերու Կաղանդը որ երրորդ տարին ըլլալով հիւրընկալեց Հոյ Լարիի Երգչուհիները, արժանանացաւ ներկաներու բարձր գնահատանքին եւ արձանագրեց շնորհաւորելի նիւթական ու բարոյական արդիւնք:

Յիշենք նաեւ սովորութիւն գարձած հետեւեալ ձեռնարկները՝ փոքր տօնավաճառը, անդամական կաղանդը, Վարդանանքի տօնակատարութիւնը, ծաղկագարդի վաճառքը եւ Համբարձումը:

Այս բոլոր գործունէութեան կողքին, հարկ է յիշել Լաւալի Շուշի մասնաճիւղին հետ գործակցաբար կազմակերպուած երկու գլխաւոր ձեռնարկներ՝ կանանց Միջազգային Օր եւ ՀՕՄ-ի Օր: Ինչպէս նաեւ, գեկտեմբեր ամսուան ընթացքին հայկական տօնածառի զարդարանք Մուսէ դե Բէ Ֆիւ առաջնորդութիւններու զանազան պահանջներուն:



Մոնթրէալի քաղաքապետական խորհուրդի նախագահ պրն Յարութ Շիրիլեան կը հանդիպի Մոնթրէալի «Սօսէ» և Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն հետ

ինդրանք ՀՕՄ-էն առյաւետ բաժնուած ընկերուհիներու եւ բարերարներու ի յիշատակի:

Մասնաճիւղի այս հակա գործունէութեան հետապնդակ ընթացքին, իրենց մասնակցութիւնը կը բերեն անդամական միջնորդարանին, Սրբ. Յակոբ Մայր Եկեղեցւոյ կրթական հաստատութիւններուն, ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան եւ Գանատայի Շրջանային Վարչութեան գործութիւններուն:

Մասնաճիւղս ունի նաեւ ներկայացուցիչներ տեղական գանազան կազմակերպութիւններու վարչական կազմերէն ներս, ինչպէս C.S.S.-ի Comité des Usagers, Table de Concertation des Aînés de l'Île de Montréal, Manoir Cartierville-ի Comité des Bénévoles և Comité des Résidents:

Այս տարեցիներ հայտարար կամ դառնակար կը բնակին յատուկ հաստատութիւն հոգեւոր հովիւ Տէր Հրայր քնն. Նիկոլեան կամ Սրբ. Գէորգ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Հրայր քնն. Նիկոլեան հերթական ձեռնորդութիւններուն:

Յիշենք նաեւ սովորութիւն գարձած հետեւեալ ձեռնարկները՝ փոքր տօնավաճառը, անդամական կաղանդը, Վարդանանքի տօնակատարութիւնը, ծաղկագարդի վաճառքը եւ Համբարձումը:



Կը նշենք Համբարձման տօնը



Համբարձման տօնին առթիւ, տարեցներ այցելող յանձնախումբի ընկերուհիները գարնանային ծաղկերուկ այցելեցին Գարդիէվիլ և Գոթ-Վերթիւ ծերանցները՝ տօնական ուրախութիւնը փոխանցելու մեր աւագ սերունդի անդամներուն

ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սոսէ» մասնաճիւղի ընկերային յանձնախումբի 30-ամեակի տօնակատարութիւն

Երեքշաբթի, 15 Մայիս, 2012-ին, առաւօտեան ժամը 11:00-էն սկսեալ, տեղի ունեցաւ ՀՕՄ-ի «Սոսէ» մասնաճիւղի ընկերային յանձնախումբի 30-ամեակի տօնակատարութիւնը, ներկայութեամբ Գերշ. Տէր Սուրէն Արք. Գաթարոյեանի, Տէր Գառնիկ քնչնյ. Գոյունեանի, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի՝ ընկհ. Աննա Պուլկարեանի, ընկերային յանձնախումբի հիմնադիր անդամներուն, ՀՕՄուհիներու եւ համակիրներուն:

Զեռնարկի պաշտօնական բացումէն առաջ իսկ, խանդավառ մթնոլորտ մը կը տիրէր Ա. Աշարոնեան սրաչէն ներս: Վաղեմի բարեկամներ, երեց թէ երիտասարդ ընկերուհիներ ուրախութեամբ կ'ողջունէին զիրար, կարծես մեծ ընտանիքի հարազատներու հանդիպում մըն էր, ուր հաւաքուեր էին բոլորը, գնահատելու ՀՕՄ-ի կարեւորագոյն աշխատանքներէն մին՝ ընկերային յանձնախումբի գործը, աշխատանք մը՝ ուր տարիներու ընթացքին ընկերուհիներ զոհաբերութեամբ շարունակ յաջողած էին ՀՕՄուհիներուն եւ գաղութիս անդամներու պարգևել հաճելի եւ հայաշունչ ընկերային հանդիպումներ, աւանդութիւններու եւ տոներու յիշատակում, հեռաւոր եւ մօտաւոր տեսարժան վայրերու այցելութիւններ, միեւնոյն ատեն ապահովելով գնահատելի նիրթական ներգրում մասնաճիւղի ազգօգուտ ծրագիրներուն:

Տօնակատարութեան յայտագրի բացումը կատարեց ընկերային յանձնախումբի ատենապետուհի՝ ընկհ. Երան Պանքեան, բարի գալուստի խօսքերէն ետք, բեմ բարձրացան Ա. Յակոր Մայր եկեղեցւոյ ՀՕՄ-ի Ծաղկոցի կոկոն դասարանի մանուկները, եւ մեծ համարձակութեամբ խմբովին երգեցին «Մենք ենք մեր սարեր մեր» եւ մայրերու տօնին առթիւ կատարեցին մայրերու նուիրուած խմբական արտասանութիւն մը, Ծաղկոցի ժամանակ տնօրէնուհի տիկ. Այլ-վա Քէօշկերեանի առաջնորդութեամբ:

Տէր Գառնիկ քնչնյ. Գոյունեանի սեղաններու օրհնութիւնէն ետք, աւելի քան 300 ներկաներ վայելեցին ընկերուհիներու կողմէ պատրաստուած համել ճաշատեսակները:

Ճաշերու ճախսերը ստանձներ էր ընկհ. Մարի Ջիէրճեան, իսկ 30-ամեակի կարկանդակը՝ ընկհ. Վանուհի իսաշանեան:

Օրուան բանախօսն էր ՀՕՄ-ի ընկերային յանձնախումբի հիմնադիր անդամներէն ընկհ. Վանուհի իսաշանեան: Ընկհ. Իսաշանեան նախքան իր խօսքը փոխանցելը, հրաւիրեց ներկաները յոտնկայս յարգել յիշատակը ընկերային յանձնախումբի ննջեցեալ անդամներուն, յատկապէս յիշելով՝ ընկերուհիներ Մարի Առաքելեանի, Մարի Ենգուպեանի, Նոյեմի Միրզոյեանի եւ Աշիէն իսաշիկեանի աննուները: Ապա, ան ներկաներուն փոխանցեց հակիրճ պատմական մը, ան ըսաւ. Անխոնջ աշխատանքի լծուած փոքր յանձնախումբի անդամները, մեծ սիրով կը պատրաստէին ձեռնարկներու հիւրասիրութիւնը, իրենց ինքնաշարժերով կը փոխադրէին տարեցները, եւ տաքուկ մթնոլորտի մէջ կ'ուրախացնէին բոլորը: Աշխատանքը հետպէտէ տարածուեցաւ եւ այսօր ահա հաւաքուած կը տօնենք ժրաշան յանձնախումբի բոլոր աշխատանքները, ան յատկապէս յիշեց ընկերային յանձնախումբի երկար տարիներու ատենապետուհի՝ ընկհ. Վերժին Տայեանի եւ այժմու ատենապետուհի՝ ընկհ. Երան Պանքեանի տարած անձնուէր աշխատանքը:

Ընկհ. Իսաշանեանի խօսքին առընթեր ցուցադրուեցան 30-տարիներու գործունէութիւնն ու ձեռնարկ-



Ընկերային յանձնախումբի հին ու նոր անդամներու յիշատակի խմբանկարը

Ները ներկայացնող լուսանկարներ:

Չեռնարկին ընթացքին գործադրուած գեղարուեստական յայտագրին իր մասնակցութիւնը բերաւ ընկհ. Անահիտ Գոյունեան յայտագրին ընթերցեց Պարոյր Սեւակի «Մօր ձեռքերը» քերթուածը, իսկ ընկհ. Լուսին Ալեքսանեան յուզումով ասմունքեց Դանիէլ Վարուժանի «Կը գրէ մայրս» քերթուածը, կիթառի ընկերակցութեամբ իր ամուսնոյն՝ Պրն. Արա Ալեքսանեանի կարգեցին «Գետաշէն» եւ «Արիւ-

նոտ դրօշ» երգերը առաջնորդութեամբ պրն. Ալեքսանեանի կշռոյթներով:

Խօսք աւատ նաեւ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհին՝ ընկհ. Աննա Պուլկարեանը, ան շնորհաւորելէ ետք 30-ամեակը շեշտեց որ մեր համայնքի կեանքի մէջ որքան կարեւոր է ընկերային յանձնախումբի տարած աշխատանքը, գրուածեց բոլոր յանձնախումբի անդամներուն կողմէ: Այս խանդավառ մթնոլորտին մէջ եղան նաեւ սրտաբուխ նուիրատութիւններ:

Տիրուկ Մանձիկեան



Վաղեմի բարեկամներ, երեց թէ երիտասարդ ընկերուհիներ ուրախութեամբ կ'ողջունեին զիրար

ՀՈՅ ԼԱՐԻ ...

Երրորդ տարին ըլլալով, Փոքրերու Կաղանդը հիւրընկալեց Հոյ Լարիի երգչուիները, արժանանացաւ ներկաներու, մանաւանդ մեր մանուկներու բարձր գնահատանին եւ արձանագրեց շնորհաւորելի նիւթական ու բարոյական արդիւնիք:



ՀՕՄ-ի Լաւալի Շուշի մասնաճիւղի 2011-2012 տարեցրջանի գործունեութիւնը

Ինչպէս անցեալին, վարչութիւնս գործեց աշխոյժօրէն իրականացնելով իրեն վստահուած պարտականութիւնը մասնակցութեամբ իր անդամներուն, որոնք միասնաբար ծրագրեցին եւ գործադրեցին հասութաբեր ձեռնարկներ ինչպէս՝ ծաւախքի նուիրուած ճաշկերոյթ, Գուաբանութեան օր, Halloween, տարեկան տօնավաճառ, անդամական եւ փոքրերու Կաղանդ, Վարդանանք, ՀՕՄ-ի ննջեցեալներու հոգեհանգիստ եւ հոգեճաշ, Ծաղկազարդի կողովներու վաճառք, եւ երիտասարդները ներգրաւելու համար այս տարի առաջին անգամ ըլլալով ձեռնարկեցին փոքրերու ծաղկազարդի տօն, Մայրերու օր եւ Համբարձման տօն եւ հինգ պտոյտներ: Այս ձեռնարկներու կողքին Մոնթրէալի Սոսէ մասնաճիւղի հետ կազմակերպեցին Միջազգային Կանանց Օր եւ ՀՕՄ-ի Օր:

Այս տարեշրջանին Լաւալի կեդրոնէն ներս մասնաճիւղս ունեցաւ ՀՕՄ-ի խոհանոցը արդիական եւ ամբողջական սարքաւորումով, չնորհիւ կարգ մը ընկերուհիներու ջանքերով իրականացած քաղաքապետութեան նպաստին:

Վարչութիւնս իր նիւթական օժանդակութիւնը բերաւ եկեղեցական, կոթական, բարեսիրական կազմակեր-

պութիւններու եւ քոյր միութիւններու նուիրելով աւելի քան 15 000,00 տոլար:

Վարչութիւնս ուրախ եւ տիսուր առիթներով բացիկներ դրկեց իր անդամներուն:

Մասնաճիւղս ունի հինգ մնայուն յանձնախումբեր.

— Ընկերային յանձնախումբ՝ որուն գլխաւոր աշխատանքը հանդիսացաւ վերոյիշեալ ձեռնարկներու օժանդակութիւնը:

— Անդամական յանձնախումբ՝ անդամներու իրավիճակով զրադուեցաւ եւ անդամագծառներու հետապնդումի աշխատանքը տարաւ:

— Հիւանդներ այցելող յանձնախումբ՝ գաղութիս տարեցները եւ հիւանդները այցելեց զանազան առիթներով:

— Հեռացայինի յանձնախումբը անդամները տեղեակ պահեց մասնաճիւղին բոլոր ձեռնարկներուն եւ ժողովներուն մասին:

— Դաստիարաչական յանձնախումբ՝ անդամական ժողովներուն շինիչ եւ օգտակար նիւթեր ներկայացուց, հարցամրցումներ կազմակերպեց եւ դասախոսներ հրատիրեց: Այս տարի ունեցանք հետեւեալ դասախոսները՝

— Դաստիարակչական յանձնախումբ, նիւթեր թարգմանչաց Տօն:

— Վերոնիկ Մնակեան, նիւթեր Կաղանդի սովորութիւնները:

— Օրդ. Հերա Փափուճեան, նիւթեր տարեցներու ծառայութիւն:

— Ընկ. Վիկէն Աֆարեան, նիւթեր փետրուարեան ապստամբութիւն:

— Ընկ. Ռիթա Պաղասարեան, նիւթեր Կեանքի ապահովագրութիւն:

— Պրն. Գրիգոր Դերձակեան, նիւթեր Բոյսերը եւ զանոնք աճեցնելու գաղտնիքները:

— Ընկ. Անի Օհանեան, նիւթեր ՀՕՄ-ի կառոյցը եւ ժողովագրական կանոնները:

Վարչութիւնս սերտօրէն գործակցեցաւ Լաւալի Հայ կեդրոնի մէջ գործող մամիներուն հետ, մասնաւորաբար Սարգսի Զէյթեան կոմիտէին եւ Ս. Գէորգ կեդրեցւոյ հոգաբարձութեան:

Վարչութիւնս իր գործունէութեան յաջողութիւնը կը պարտի իր անդամներուն եւ մանաւանդ ՀՕՄ-ի Գանատայի Երջանային վարչութեան նեցուկին եւ առաջնորդութեան:



ՀՕՄ-ի խոհանոցի բացում



Ամանորի աւանդական չօրէկի հատում

ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղը Ուրբար, 18 Մայիս 2012-ին, P B Banquet սրահին մէջ տօնեց Մայրերու օրը եւ Համբարձումը:

Օրուան հանդիսավարն էր ընկի. Ալին Հատիտեան: Ան իր բացման խօսքով ներկաներուն փոխանցեց զոյք տօներուն խորհուրդը եւ շեշտեց կարեւութիւնը պահպանութեան մեջ անդամներուն մեր հայկական տոհմիկ սովորութիւնները եւ զանոնք փոխանցեց առիթներուն:

Գեղարվեստական յայտագիրը ակսաւ Դալար եւ Արագ Քայթանեաններու ասմունքը՝ Պարոյր Սեւալի «Մօր ձեռքերը», ապա ընկի. Հատիտեան հրաւիրեց մասնաճիւղի ատենապետ ընկի. Զապէլ Կիւլեանը ներկայացնելու պատուոյ սեղանի մայրերը՝ ընկերուիիներ Մարի Զէրշեան, Մար Թորամանեան, Եղիսարէք Թահամեան, Ծովիկ Թերզեան եւ Տիկ. Սիլվա Քէօիեան: Վարչական ընկի. Սակայն իր մօր ընկի. Ելիզապէք Թահամեանը եւ պատուոյ սեղանի անունով շնորհակալութիւն յայտնեց եւ իր սրաի խօսքը ըրաւ մայրերու տօնին առիթով:

Յայտագիրը շարունակուեցաւ փոքրերու հագուստներու նորաձեւութեան ներկայացումով: Մանուկները՝ Rodin հաստատութեան տրամադրած վերջին նորոյթ հագուստները հագուստ նեմեցին սրահին մէջ, մեծ ուրախութիւն պատճառ նեղութիւն ներկաներուն եւ հարազատներուն:

Չեննարկին երկրորդ մասով նշուեցաւ Համբարձման տօնը, յանձնախումբի ընկերուիիները Համբարձման աւանդական դոյլէն վիճակ քաշեցին եւ սեղան առ սեղան ներկաներուն բախտը կարդացին:

Ճաշի սպասարկութեան ետք DJ Ռաֆիի Հատիտեան հայկական եղանակներով նոխացուց մինուրտուր:

Ծաղկազարդ



ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի անդամարշաւի քարոզչական յանձնախումբը գաղութիս երիտասարդուհիներու միավումով որոշեց կազմակերպել Ծաղկազարդի ձեռնարկը մը: Յառաջացաւ ենթայանձնախումբը մը բաղկացած մասնաճիւղիս երիտասարդ անդամներէն՝ ընկերուհիներ Ալին Հատիտեան, Քնար Պէշիրեան, Անելիկա Աշճեան եւ Համակիր երիտասարդուհիներէն՝ Սեւան Հատիտեան, Նորա Քօշէկէրեան, Լենա Ճնուկայեան եւ Նանոր Զէյթունալեան, որոնք ժարագանօրէն գործեցին վարչութեան հսկողութեան ներքեւ եւ յաջողութեամբ իր լրումին հասցուցին Ծաղկազարդի ձեռնարկը:

Ծաղկազարդի ձեռնարկը աեղի 2012-ի յաւարա Ս. Պատարագի: Ս. Գէորգ եկեղեցւոյ թափորի թարարութիւններուն որոնք պարուղութեան մէջ հայտնեցին աւելի քան 125 հոգի իրենց ծնողներու եւ մեծ ծնողներուն հետեւեալ աշխատավոր աշխատավոր մը: Յառաջացաւ իր լրումին հասցուցին Ծաղկազարդի ձեռնարկը:

Վարչութեան ատենապետ ընկի. Զապէլ Կիւլեան բարի գալուստ մաղթելով ներկաներուն, հրաւիրեց ՀՕՄ-ի Գանատայի Երջանային Վարչութեան

յարգանքը առաւել եկեղեցական եւ մշակութային աւանդութիւններու փոխանցումը մատղազ սերունդին:

Օրուան հանդիսավար ընկի. Ալին Հատիտեան ներկայացաւ հրաւիրեց յաջորդ արդին գարձեալ Հանդիպելու խոստամով:

Քնար Պէշիրեան որ պաստառի վրայ ցուցադրեց Քրիստոսի մուտքը երուսաղէմ: Մանուկները ուշագրութեամբ եւ Հետաքրքրութեամբ հետեւեցան պատմութեան: Մեծ էր մանուկներու ուրախութիւնը երբ նապաստակներ, բագիկներ եւ ճուտիկներ մուտք գործեցին սրահ, որոնք բարձր պարագաներ էին (Educa Zoo) ընկերութեան կողմէ: Ապա տեղի ունեցաւ գծագրութեան եւ ձեռային աշխատանքի մրցում:

Փոքրիկները խանդակառութեամբ գիմաւորեցին ծպատուած նապաստակները որոնց սակարներու մէջի հաւկիթներով տեղի ունեցաւ Հաւկիթախաղը մրցում: Բոլոր շահող մանուկները ունեցան նուէրներ: Բացարկի խանդակառութեան մինուրտը մը կը տիրէր սրահէն ներս:

Ջեռնարկի աւարտին մանուկները ստացան Զատկանշող տոպրակներով լեցուն տուրմերով, հաւկիթներով եւ խաղալիքներով որոնք պատրաստուած էին յանձնախումբի մասնաճիւղի կողմէ: Իսկ բայց արդիք սրահէն ներս հաւկաներուն կը տիրէր սրահէն ներս:

Հանդիսավար ընկի. Ալին Հատիտեան ձեռնարկան բարձր պարագաներ յաջորդ արդին գարձեալ Հանդիպելու խոստամով:

Օթրագույն «Սեւան» մասնաճիւղ

ՀՕՄ-ի Օթթառուայի Սեւան մաս-
նածիւղը իր 43 անդամներով՝ աշխոյժ,
ժրաշխան եւ նուիրուած ընկերուէիներու
օգնութեամբ եւ զոհողութեամբ այս
տարի եւս յաջողութեամբ պսակեց հե-
տեւեալ ձեռնարկները.-

- Տարեկան Պազար
 - Հայկական Ա. Ծնունդի պարագաներ
 - Միջինքի ճաշկերոյթ
 - Դաշտագնացութիւն

— Հիւանդ ընկերուհիներու այցելութիւն
— Նորեկ ընկերուհիներու բարիգայուստի այցելութիւն


Հաւատալով հայեցի դաստիարակութեան՝ Օթթառուայի Մշակութային Միութեան Արարատ գպրոցին հետ գործակցաբար, մասնաճիւղէս 2 ընկերուհիներ որպէս ուսուցիչ կը պաշտօնավարեն, որուն կողքին նաեւ մեր



ՀՀ դեսպան Արմէն Եգանեան Ծրջանախին Վարչութեան և Օթրատայի բնկերուինիներուն հետ



Տեսական վայրի համար չույն օրոք առաջ բնակելու հետո



A black and white photograph of a group of approximately fifteen people, mostly women, posing for a group photo in a restaurant. They are arranged in two rows: a back row standing and a front row seated around a round table covered with a white cloth. The table is set with various items, including glasses, plates, and what appears to be a small cake or dessert. The women are dressed in casual to semi-formal attire. In the background, there's a menu board on the left, a doorway, and a painting on the right.

Օթթառակի րնեսերութիւններու և Ծրջանակին վարչութեան անդամներու հանդիպում

Նիւթական ներդրումը կը բերենք

Մասնածիւղս ՀՕՄ-ի քարոզչութիւնը կատարելու նպատակաւ կը գործակցի օտար բարեսիրական կազմակերպութիւններու հետ, ուր իր նիւթական մասնակցութիւնը կը բերէ նաեւ լպահանձեալ հարիկին:

Կարեւոր կը նկատենք մեր աջակցութիւնը բերելու եւ ի հարկին մեր օգնութեան ձեռքը երկարելու Հայաստանի Հանրապետութեան Դեսպանատեղուն:

Մեր նիւթական պարտաւորութիւններէն անկախ, մեր մասնակցութիւնը բերած ենք Շրջանային վարչութեան բոլոր ծրագիրներուն:

լսած բլոր օրագիրը լսում է:
Վարչութիւնս նաեւ անհրաժեշտ
կը նկատէ իր կարեւոր գերը ունենալ
ընկերային եւ ազգային գործերով հա-
մագործակցութեան սերտ կապեր հաս-
տատելու քոյլ միութիւններու հետ:

Այս առարի առաջին անգամ ըլլա-
լով Օթթառուայի մէջ Հայկական փա-
ռատօնի մը կը պատրաստուի, մեծ
թիւով կամաւոր Ընկերուհիներ պիտի
մասնակցին գաղութային այս մեծ
առաջարկին:

ՃԵՇՆԱՐԿԻՒՆ:
Սեւան մասնաճիւղը օրհնուած է
իր նուիրուած անդամներով, որոնք մի-
ասնական ջանքերով կը շարունակեն
մասնակից գտանալ ՀՕՄ-ի բոլոր ծրա-
ռեւներու եւառ ուժձևան:

գիրներու իրագործման:
Բռնշնէն վարձը կապահ:

Unacademy

ՕՆԹՐԱՊԻԹԵՐԻՆ

1000000000

Տեղեկացնել ամենաները, ընտափիքները և
խմբարությունները կառավարական օժանդակութեանց
եւ աղքատախնամ, առողջապահական ու ընկերային
ծառապութեանց օրենքներու օգտագործման մասին:

Խորհուրդ տալ աշխատներուն, ընտափիքներուն
է խնապառնչերուն ու պահօնության պահեցն ու նվազ

Դիրացնել համայնքային ծառայութեանց

Քաջակերեւ ընկերային շփումը եւ կանխարգիլեւ

Զօսարացնել նախութինը պահպեն:

- | | |
|--|--|
| <p>ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սուէ» մասնաճիւղի Ընկերային Ծառայութեան Գրասենեակը կ'օժմանդակէ Քեաէցի հաջ գաղութի՛ց, ինչպէս նաև Մեծ Մոնթրէալի հանրութեան:</p> | <p>Մատուցուած Ծառայութիւններ</p> <ul style="list-style-type: none"> Երիտասարդական եւ ընտանեկան հարցեր Ընկերակցութիւն Տարբերու ծրագիր Թարգմանութիւն Գաղյականական հարցեր |
|--|--|

• 11 •

- ## **ՄԵՐ ԱՐԺԱՆԻՔՆԵՐ**

Ապրիլ 14 - 15 շաբաթավերջին սեղի ունեցաւ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանի 2012 տարեշրջանի սեմինարը

Շրջանային վարչութեան ատենապետ ընկհ. Աննա Պուլկարեան ՀՕՄ-ի քայլերգով բացուած յայտարարեց սեմինարը: Բարի գալուստի մաղթանքներէն ետք, ընկհ. Պուլկարեան փոխանցեց իր սրտին խօսքը եւ ուրախութեամբ յայտնեց թէ սեմինարին ներկայ են ՀՕՄ-ի կեդրոնական վարչութեան փոխանապետ՝ ընկհ. Նայիրի Շահնեան, Կ. Վարչութեան գրասենեակի պաշտօնեայ ընկհ. Օժիկ Գրիգորեան՝ Պոսթոնէն, ՀՕՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ատենապետ՝ ընկհ. Թալին Գլաշեան, Համազգայինի Սահնահին մասնաճիւղի ներկայացուցիչը եւ ՀՅԴ Երիտասարդաց Միութեան անդամներ, որոնք ընդառաջելով Շրջանային վարչութեան հրաւիրին եկած էին մասնակցելու այս սեմինարին:

Առաջին գասախօսն էր ընկհ. Նայիրի Շահնեան: Ան ներկայացուց Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութեան կառոյցը: Ընկերուհին թուեց Կեդրոնական վարչութեան ներկայ եւ ապագայ ծրագիրները, բացատրութիւններ տուաւ նոր ծրագիրներու մասին, ծրագիրներ որոնք կ'ընդգրկին Արցախի մէջ շրջուն բուժաբան, շրջուն գրադարան, Զաւախը մէջ միօրեայ ճաշ, բազմագաւակ ընտանիքներու օգնութիւն, Հալէպի Հայագիտական ամպինի օժանդակութիւն, ՀՕՄ-ի Ռազմավարական մշակում (Strategic Planning) եւալյն: Ներկաները հաճոյքով ունկնդրեցին ընկհ. Շահնեանին ներկայացուցած նիւթը եւ բարձր գնահատեցին ՀՕՄ-ի տարած հսկայական աշխատանքը Հայրենիքի եւ սիկուռքի մէջ:

ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան անդամ՝ ընկհ. Յասմիկ Բարիտսեան ներկայացուց սեմինարին երկրորդ գասա-

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանի 2012 տարեշրջանի սեմինարը



Մասնակիցները հաճոյքով կ'ունենդրեն դասախոսութիւնները

խօսը տիկ. Նաթալի Կէօքչէնեան-Ճիկէրծեան: Թորոն թորոնակ Նաթալի իր ուսումը ստացած է Անգլիոյ Cambridge Համալսարանէն, Business Etiquette and Protocol ճիւղին մէջ ստանալով մակարոսի աստիճան: Ան գործոն անդամ է Հայ կեդրոնէն ներս, ապատ ժամերուն կ'ուսուցանէ առեւտրական կենցաղավարութիւն, Կ'աշխատի ՏԾրամատան համար:

Տիկ. Ճիկէրծեան խօսեցաւ կենցաղագիտութեան (etiquette) կանոններու մասին, անոր ծագումէն՝ Ֆրանսայի Վերսայի պարտէզներուն մէջ՝ Louis XIV թագաւոր-ի օրով, մինչեւ անոր կիրարկումը մեր օրերուն, ընտանեկան, ընկերային եւ գործի ասպարէզներուն մէջ: Դասախոսը հարցումներ ուղղեց ներկաներուն գիտալու համար թէ որ ձեւը պատշաճ է տուեալ կացութեան

մը մէջ: Ինքզինքը ներկայացնելու ձեւէն մինչեւ ե-նամակ ուղարկելը, սեղանի նիստ ու կացէն մինչեւ ձեռնութիւն իր ետզուտե-ի ունի: Հետաքրքրական էր տարրերը մշակոյթներու մօտեցումները ետզուտե-ի հարցերուն մէջ. այն ինչ որ ընդունելի է Ամերիկայի մէջ, երբեմն ընդունելի չէ Արևելքի եւ նոյնիսկ Երոպայի մէջ: Շահնեան նիւթմը, Հայերէնով ներկայացուած երիտասարդ մասնագէտի մը կողմէ, իսկապէս ծափակարելի էր:

Շրջանային վարչութեան անդամ ընկհ. Անի Օհանեան ներկայացուց յաջորդ գասախօսը՝ Ռեպեքա Մուրատօղլին, Հեղինակը From Sheep to SHERO գրքին: Գերմանիա, Պարսկաստան եւ Անգլիա ապրելէ ետք ան ներկայիս ընկաներուն հաստատած է Գանատայի Վանքութեան համունքով քաղաքը: Ուսանած է Քա-

դաքական գիտութիւն, ունեցած է իր անձնական գործը, վարած է բարձր պաշտօներ: Այժմ ան SHERO-ով ղեկավարելու գաղափարը ի գործ կը դնէ, բարեկաւելու անհատներու կամ խումբերու կեանքը:

Ինչ է SHERO-ն:

Այս բառը կազմուած է հստեւեալ բառերու առաջին գիրերու համագրումով: Sprituality, Humanity, Enlightenment, Responsibility եւ Opportunity: Ռեպեքա Մուրատօղլի հայերէնով բացատրեց ինչպէս օգտագործել այս բոլորը ապրելու կեանք մը որ չէ թելագրուած ցեղախումբի մը հաւատալիքներէն (Tribal Belief System) այլ մարդկային եւ հոգեկան արժէքներէն: Ինքզինք գարգացնել, օգտուիլ առիթներէն, պատասխանառութիւններուն ստանցնել պատահածներուն համար եւ մարդկային ու հոգեկան արժէքներով կեանքը իմաստառել: Արծարծուած նիւթը առիթ տուաւ հարցումներու եւ հաստատումներու: Տպաւորիչ էր գասախօսին անձնական փորձառութիւններու պատմումը: Վերջապէս փելաստիայութիւն մը կեանքը արժեւորելու զոր Ռեպեքան ներկայացուց մեծ համոզումով ու եռանդով:

Երեկոյեան տեղի ունեցաւ ընթրիք-իրամաճանք: DJ Գէորգ Գէորգեան խանդակառեց երեկոն:

Կիրակի առաւօտ նախաճաշէն ետք շարունակուեցաւ սեմինարը: Շրջանային վարչութեան անդամ ընկհ. Սեղա Մալխասեան ներկայացուց Համազգայինի Անի պարախումբին պարուսոյց՝ Տիկին Եւա Հայրապետեանը: Տիկին Հայրապետեան իր ուսումը ստացած է երեւան եւ Մոսկուա, եղած է պալէի մենակատար, ելոյթ ունեցած է Bolshoi Ballet-ի խումբին հետ:

Տիկին Հայրապետեանի նիւթն էր՝ Անվերջ շարժում: Ան բացատրեց կարեւորութիւնը օրական առնուազն 15 վայրկեան տրամադրելու ինքզինքին եւ ցոյց տուաւ թէ կարելի է շարժիլ, մարզանք ընել նոյնիսկ գրասենեակին մէջ: Stretch (ձգում)-ի ձեւերով ան շարժման մէջ դրաւ բոլոր ներկաները առանց տարիքի խտրութեան: Տիկին Հայրապետեան մարզանքի ընթացքին պատմեց իր կեանքէն եւ ասպարէզէն դրուագներ, թելագրութիւններ ըրաւ, գիտելիքներ փոխանցեց եւ այս բոլորը այնպիսի վայելչութեամբ որ մեծապէս գնահատեցաւ ներկաներուն կողմէն:

Դասախոսութիւններու աւարտին ընկ. Պուլկարեան շնորհակալութիւն յայտնեց բոլորը մասնակցողներուն եւ յիշատակի նուէրներ յանձնեց զեկուցաբերներուն:

Երկօրեայ սեմինարը հասաւ իր առարտին Մեր Հայրենիք քայլերգով:

Մարտա Ցովսէկեան



Տիկ. Էվա Հայրապետեան



Ընդունակ Նայիրի Շահնեան



Տիկ. Ռեպեքա Մուրատօղլի



Սեմինարին մասնակից երիտասարդութիւններ խումբ մը:



Տիկ. Նարալի Կէօքչէնեան-Ճիկէրծեան

**«Նոր Ծաղիկ» պատաճեկան երգչախումբի
համերգին գոյացած 10 հազար տոլարի
գումարը յատկացուեցաւ ՀՕՄ-ի Հայաստանի
եւ Արցախի Որբախնամ ծրագրին**



Ս. Յակով Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիտ Արք. Տ. Գառնիկ Քչնյ. Գոյունեան փայլուն գաղափարը յացաւ համեր հայացաւ համերդ մը ունենալ ի նպաստ Հայ Օգնութեան Միութեան Հայաստանի եւ Արցախի Որբախնամ ծրագրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արքամ Ա. Կաթողիկոսի կողմէ 2011 թուականի «Հայ Մասնուկի Տարի» հոչակման առթիւ:

Հովհակի եւ Հոգաբարձութեան հոգանաւորութիւնը վայելող «Նոր Ծաղկի» մանկապատասնեկան երգչախումբը համերգը արուեցաւ Կիրակի, 30 Հոկտեմբեր, 2011-ին Լաւալի Հայ Աւետարանական եկեղեցոյ մէջ, շուրջ 500 խանդավառ բազմութեան մը գիմաց, որմէ գոյազար \$10,000.

Ուրախ գոյացաւ ֆլ.0000.

Ուրբաթ, 16 Դեկտեմբեր 2011-ի
երեկոյան, եկեղեցւոյ մէջ, «Նոր Ծա-
ղիկ» երդչախումբը յնդոււնեց ՀՕՄ-ի

Վարչական ներկայացուցիչները եւ շրջանային վարչութեան ատենապետը ընկհ. Աննա Պուլկարեան:

Յետ «Նոր Շաղիկ» ի կոմմէ 10,000
տոլարի վճարագրի փոխանցման, ընկերութեան շնորհակալութիւն յայտնեց
եւ իր գնահատանքի խօսքը փոխանցեց երգչախումբի պատանիներուն, խմբավա-
գար տիկ. Էջո Հարպոյանին եւ դաշնակա-
հար տիկ. Դալար Գալլովիլեանին իրենց
յանձնառութեան ոգիին, յատկապէս
անդրադառնալով Հովհիւին ու Հովգաբար-
ձութեան դերին, մաղթելով որ «Նոր Շա-
ղիկ»ը նոր վերելքներ արձանագրէ:

Հայ Օգնութեան Միլոթեան Գա-
նատայի Շրջանային Վարչութիւնը
յատուկ շնորհակալութիւն կը յայտնէ-
բոլոր նույիբատուններուն եւ մասնակ-
ցողներուն որոնք սատարեցին այս
ձեռնարկի յաջողութեան:



Այցելութիւն ՀՀ դեսպանին

Հայ Օգնութեան Մշութեան Գանատայի Նրջանային Վարչութեան անդամները պաշտօնական այցելութիւն մք տուին Հայաստանի Հանրապետութեան լիազօր դիս-պան նորին վսեմութիւն Պարոն Արմէն Եկանեանին՝ 30 Հոկտեմբեր 2011-ին՝ Օք-թառւա:

Այս մտերմիկ հանդիպման նպատակն էր նախ եւ առաջ բարի գալուստ մաղ-թել նորահաստան դեսպանին, ինչպէս նաեւ ծանօթացնել իրեն ՀՕՄ-ի Գանատա-յի Շքանի գործունեուրիւնը սփիւռի եւ Հայրենիքն ներս։ Մօտ երկու եւ կէս ժամերու ընթացքին շօշափեցինք երկուստեֆ հետաքրքրող հարցեր եւս։

Հանդիպումին ներկայ եղան հաեւ հիւպատոս, Տիկին Լուսինէ Պետրոսեան
եւ գործավար Տիկին Հելէն Այլազեան, իսկ Օքքառուայի ՍԵՒԱՆ Մասնաճիւղի
վարչութենէն պատուիրակութեան կ'ընկերակցէին, ընկերուիկիներ Վանտա Սաղ-
տըննեան եւ Թերէզ Բուռնացիինան:

Յատուկ շնորհակալութիւն կ'ուզենք յայտնել Պարոն Եկանեանին, իր սիրալիք ընդունելութեան եւ մեզի տրամադրած ժամանակին համար։ Կստահ ենք որ երկուստեք պիտի կարողանանք համագործակցիլ ի շահ գանատահայութեան եւ Հայրենիքի վերելիքին։

**ՀՕՄ-ի Գանատայի շրջանի 20-րդ Պատգամաւորական ժողովը
գումարուեցաւ խանդավառ ու շիճիչ մթնոլորտի մէջ**



Հայ Օգնութեան Միութեան 90-րդ եւ Գանատայի շրջանի 20-րդ ժողովը տեղի ունեցաւ Մոնթբրէալի «Ա. Աշարոնեան» սրահին մէջ 1, 2 եւ 3 Ցուլիս, 2011-ին, ներկայութեամբ՝ Շրջանային վարչութեան լրիւ կազմին, մասնաճիւղերու վարչութիւններու ներկայացուցիչներուն, 57 պատգամաւորներու, Գանատայի Հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Խաժակ Արք. Յակոբեանի, ՀՕՄ-ի Կելքոնական վարչութեան փոխ-ատենապետուհի ընկհ. Մարտ Ջրունձեանի, ՀՕՄ-ի Հիւսիսային Ամերիկայի արեւելեան շրջանի վարչութեան ներկայացուցիչ, ընկհ. Սիլվա Գույսումճեանի, ուղեկից կազմակերպութիւններու եւ միութիւններու ներկայացուցիչներու, հիւրերու եւ ՀՕՄ-ի ընկերուհիներու: Ժողովի կարգ մը նիստերուն ներկայ գտնուեցան նաև ՀՕՄ-ի Կելքոնական վարչութեան առաջնապետուհի ընկհ. Վենե Մարաշյան:

Συντεσσων απανθρωποτελη ρυμας. Κριτηριον απαραιγματων:
Θωρηκετηρικη ζουσ-η θωναστωματη βροχην 19-ρη
պատգամաւորական ժողովի երկու տարին անդամ ըլ
պատգամաւորական ժողովներ գումարելու բանաձե-
ւը, սոյն ժողովը գումարուեցաւ նախորդէն երկու
տարի ետք:

Ժողովի գլխաւոր օրակարգներէն էր Շրջանային վարչութեան նոր անդամներու ընտրութիւնը: Ընտրողական յանձնախուժքի առաջարկած նոր թեկնածուներու ցանկը միաձայնութեամբ ընդունուեցաւ եւ Անի Օշանեան (Լաւա), Սեդա Մայիսասեան (Մոնթերէ-
ալպէ առաջատար)։

ալ), իսկն թիվիմեան (Թորոնթօ) եւ Յասմիկ Բաբէսեան (Թորոնթօ) եկան միանալու ընկերուհիներ Աննա Պուլկարեանի (Մոնթրէալ), ժօժո Գեարոսսեանի (Լաւալ) եւ Վարդուկ Պէջնեանի (Մոնթրէալ), այսպէսով ամբողջացնելով Շրջանային վարչութեան նոր կազմը: Տիգրանուհի Քէնտիրճեան (Թորոնթօ), Անի Թաշճեան (Մոնթրէալ) եւ Մարկօ Մելքոնեան (Մոնթրէալ) ընտրուեցան որպէս փոխանդամներ:

ՀՕՄ-ի Համահայկական Պատգամաւորական ժողովի պատգամաւորը ընտրուեցան Արմինէ Կարապետեան (Մոնթրէալ), Սեդա Մալխասեան (Մոնթրէալ), Հուրի Նաճարեան (Թուրոնթօ) և Նայիրի Շահինեան (Թուրոնթօ), իսկ Վարսենիկ Սարգսեան (Թուրոնթօ) և Վանին Գապասաքալեան (Մոնթրէալ) որպէս փոխպատգամաւորներ:

Ներկաները չնորհաւորեցին եւ յաջողութիւն մաղթեցին Շրջ. վարչութեան նոր կազմին եւ Համահայկականի պատգամաւորներուն:

Նիստերու աւարտին, ՀՕՄ-ի կեդրոնա-
կան վարչութեան փոխ ատենապետ ընկհ. Մա-
րո Ֆրունձեան, անդրադարձաւ անցնող երեք
օրերու ընթագրին այրող կենսունակ մժնո-

լորաին մասին նշելով, որ պատգամաւորները լրջութեամբ, կրցան յանդիլ լաւ որոշումներու։ Իր գնահատանքի խօսքը փոխանցեց նաեւ ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետուհի ընկհ։ Վկիլ Մարաշլեան, ան չնորհաւորեց ժողովականները իրենց շինիչ գաղափարներուն եւ հարցերը խորապէս քննարկելու մօտեցումին համար, նաեւ բարձրօրէն գնահատեց Գանատայի շրջանի գործունէութիւնը, շետելով, որ Գանատան որպէս ՀՕՄ-ի լաւագոյն շրջաններէն մին, անյապաղ նեցուկ եւ զօրավիր կը շարունակէ կանդնիլ Կեդրոնական Վարչութեան բոլոր ծրագիրներուն։

Երեք օրուան երկար նիստերէ եւ քննարկում-
ներէ ետք, պատգամաւորական ժողովը հասած էր իր
աւարտին: Բոլոր ընկերուհիները գոյն էին գաղութիս
ու հայրենիքի բարօրութեան համար տարուած աշ-
խատանքներէն ու առնուած որոշումներէն: Բաժան-
ման պահը հասած էր, իսկ ՀՕՄ-ի ընկերուհիներու
համար արդէն ժամանակն էր վերսկսելու եւ շարու-
նակելու կանացի այս մեծ կազմակերպութեան սրբա-
ռան առարեւութիւնու:

Տիրուկ Մանձիկեան



ՀՕՄ-ի Գանատայի շրջանի 20-րդ Պատգամատորական ժողովի
ատենապետութիւնները, ընկի. Աեր Արմինէ Կարապետեան եւ
Հուրի Նաճարեան

ՏՈՀՄԻԿ ՕՐԸ



Զեռնարկներ կան, որոնք կը
սպասուին անհամբերութեամբ, կը լց-
նեն սիրտգ հպարտութեամբ եւ երախ-
տագիտութեամբ: Ճիգ մը ազգային գի-
տակցութիւնը վառ պահելու, աւան-
դութիւններն ու մշակոյթը փոխանցե-
լու յաջորդ սերունդներուն, այն մեծ
համոզումով, որ անպայման աշխա-
տանքը պիտի արգիւնաւորուի, իր
գրոշմը դնելով նոր սերունդի գիտակ-
ցութեան վրայ: Փա՞ստ, Տոհմիկ օրերու
18-րդ հանդիսացող Արցախի նույիր-
ուած ձեռնարկին մեծ թիւով երիտա-
սարդներու ներկայութիւնը:

Հոկտեմբեր 1, 2011-ին, Հայ Կեդրոնի սրահը կը խայտար 500-է աւելի ազգայիններով, միասնաբար վայելելու թորոնթոյի Հ.Օ.Մ.ի Ռուբինա Մասնաճիւղի Տոհմիկ Օրը, նույիրուած Արցախի Ազատագրման 20-րդ տարեկալքին: Ազգային տարազներով ընկերուհիները ներկաները դիմաւորեցին գեղձի խմիչքով եւ կոլո՞հատով, իւրաքանչիւր ընտանիքի տրուեցաւ յիշատակութեան արժանի այս առթիւ պատրաստուած նկարաշատ եւ գիտելիքներով հարուստ Արցախի նույիրուած գիրքը: Այս առթիւ կ'արժէ յիշել Տոհմիկ Օրերու 18 գիրքերը դրկուած են Ծիծեռնակաբերդի եղեռնի նույիրուած թանգարանի:

Հանդիսավար ընկերութիւն՝ Սեւան
Մարտիրոսեան, բարի գալուստ մաղ-
թեց բոլորին, Հայաստանի եւ Արցախի
քայլերգներու երգեցողութեամբ բաց-
ուած համարեց երեկոն, հրաւիրեց մէկ
վայրկեան յոտնկայս լուռթեամբ յար-
գելու յիշատակը բոլոր ազատամար-
տիկներուն, որոնց զոհողութեամբ եւ
արեան գնով ազատագրուեցաւ արձ-

ու է բոյն Արցախի ։
Գէմպրիճի Ս. Նշան Եկեղեցւոյ Հոռ-
վիւ, Արժանապատիւ Տէր Կոմիտաս
Աւագ Քահանայ Փանոսեան օրհնեց Ար-
ցախեան աղանդներով ճոխ սեղանները,
պատրաստուած ընկերուհիներուն կող-
մէ, եւ Գանատայի Հայոց Թեմի Բարե-
ջան Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տէր Խա-
ժակ Սրբազն Արքեպիսկոպոս Յակոբ-
եանի ողջոյնի եւ գնահատանքի խօսքը:
Արցախի Հանրապետութեան Մի-

Եթէ կ'ուզենք տեւել ու տոկալ, պէտք է քալենք
սիհիւռի մայթերէն, Մեսրոպ Մաշտոցի 36
տառերը գրկած, Վարդան Մամիկոնեանի
հայրենապաշտ ոգիով, Սայաթ Նովայի սիրասազ
տենչով, Կոմիտասի «Ծիրանին» համը բերնին,
Պարոյ Սեւակի «Անլուկի ղողանջը» ականջին:

ԹՈՐՈՒԹՈՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ
«ՌՈՒԲԻՆԱ» ՄԱՍՆԱՇԻՒՂԻ «ՏՈՀՄԻԿ ՕՐ»ԵՐԸ



Թորոնթյոյի «Տոհմիկ Օր»ուան
առթիւ հրատարակուած գիրքերու
պատրաստութեան մասին, Ուաշինգ-
թընէն՝ Պրն. Յովակիս Մելքոնիեան գնա-
հատելով այս ծանր եւ դժուարին աշ-
խատանքը, կր գոյ հետեւեալը.-

«Թորոնթոյի Հ.Օ.Մ.ի «Խորքինա» մասնաճիւղը 1994 թուականէն ի վեր կազմակերպած է իրարայաջորդ 18 «Տոհմիկ Օր»եր: Եւ իրաքանչիւր տարի այդ «Տոհմիկ Օր»ուայ տօնակատարութեանց ծիրին մէջ, Թորոնթոյի Հ.Օ.Մ.ը հրապարակ հանած է պատմական եւ ազգագրական բովանդակութիւն ունեցող գրքոյկ մը, որ նախկին հայ բնակավայրին անցեալը կը ներկայացնէ եւ մեզի կը յուշէ այդ ծննդավայրի հետ մեր ունեցած զգացական, մշակութային, ազգային եւ պատմական կապերը: Յարդ, «Տոհմիկ Օր»երու տօնակատարութեանց ծիրին մէջ հետեւեալ հայաշունչ կեղրոնները արժանացած են մասնաւոր յիշատակութեան պատշաճ գրքոյկներով»:

Տարի	Ծրչանի
1994	Տիգրանակերտ
1995	Ուրֆա
1996	Վան-Վասպուրական
1997	Տարօն-Տուրուբերան
1998	Այնթէպ
1999	Մուսս Լեռ
2000	Մարշ-Գերմանիկ
2001	Խարբերդ եւ Շրջակայք
2002	Քէսապ
2003	Միս եւ Ատանա
2004	Նոր Զուղայ
2005	Քիլիս
2006	Կարին-Էրզրում
2007	Պոլիս
2008	Սեբաստիա
2009	Կեսարիա
2010	Երեւան-Երևունի
2011	Արցախ

Սկզբնական շրջանին, այս յիշա-
տակարան հրատարակութիւնները
փոքրածաւալ գրքոյներ էին, սակայն,
վերջին տարիներուն աւելի մանրա-
մասն ազգագրական տեղեկութիւններ
պարփակող հրատարակութիւններ կը
հանդիսանան եւ վստահաբար գրական
եւ պատմագիտական արժէք մը կը
ներկայացնեն անկախաբար: Անոնք
մասնաւորաբար ամէն տարի կը պար-
փակեն օրուան հայոց վիճակագրական,
պատմական, կենցաղային եւ մշակու-
թային կարեւոր տեղեկութիւններ, ճա-
շերու բացարութիւններ, ինչպէս նա-
եւ ականաւոր անձերու կենսագրու-
թիւնները, բարբառային առածներ եւ
ասացուածքներ: Հաճելի է տեսնել թէ
որքան լուրջ եւ բծախնդիր աշխատանք
կը տանին գրքոյնի խմբագիրները
ամէն տարի երբ խնդրոյ առարկայ
գիրք յիշատակարանին մէջ լոյս կ'ըն-
ծայեն պատմական եւ մշակութային
անժամանցելի վկայագրութիւններ,
փաստեր եւ տեղեկութիւններ, որոնք
առիթ կ'ընծայեն մեզի մեր գրաւուած
հողերուն հետ մեր կապերը վերանորո-
գելու, գուրգուրալու անցեալի աւան-
դին եւ նուաճումներուն վրայ, վերար-
ծարծելով անոնց հանդէպ մեր ունեցած
սէրը, ի վերջոյ այդ ձեւով անոնց
պատմական հոգատարութիւնը ճո-
խացնելու յաջորդ սերունդներուն:

Ապրին Հ.Օ.Մ.ի անձնուէր մեր
մայրերն ու քոյրերը, անոնց սատար
հանդիսացող ազգային եւ եկեղեցական
կազմակերպութիւնները եւ մանաւանդ
գիտակից հայորդիները, որոնք ոչ մէկ
զոհողութեան առջեւ կ'ընկրկին ներկայ
սերունդներուն յիշեցնելու եւ սորվեց-
նելու կարեւորներու կարեւորագոյնը:

ՅՈՎՍԵՓ ՄԵԼքՈՆԵԱՆ
Ուաշինգտոն, 16 Փետրվար, 2012
(«Նոր Կեանք»)

A.R.S. SUMMER CAMP 2011

This summer, for seven wonderful weeks, July 4th to August 19th, The A.R.S. summer Camp offered a fun filled recreational program to almost 200 campers from the Armenian Community at the Armenian Youth Centre, a safe and state of the art facility.

The camp director, along with the help of well-trained camp counselors and a team of young volunteers supervised camp activities including various sports, arts and crafts and interactive computer activities, as well as Armenian music, song, dance, drama, and poetry classes. The camp activities were supervised by A.R.S. Summer Camp Committee, who overlooked the day to day activities of the entire camp operation.

The staff and the campers enjoyed weekly field trips to Wild Water Kingdom, Centre Island, Ontario Place, Wonderland and other water parks and recreational facilities. Special theme days were organized weekly which added flavor to the camp and were greatly enjoyed by all.

Thanks to the donations received from A.R.S. Central and A.R.S. Toronto Roubina Chapter, as well as other organizations within the Armenian Community Centre including the St. Mary Armenian Apostolic Church, the whole camp was treated to pizza lunches and deserts every week.

Like in the previous years, once again the A. R.S. Summer Camp received financial grants from the federal and the provincial governments to facilitate the camp activities and to help with the payroll and the related expenses.

The closing ceremonies took place on August 18th, where the guests and the parents enjoyed a great enthusiastic program filled with music, dance, drama and poetry performed by staff and campers.

A.R.S. Summer Camp takes pride in providing a recreational program every summer where the Armenian language, music, dance and heritage is passed on to our young generation in a warm, loving and safe environment. We hope to see children and youth ages two to fourteen to join us for a great summer in July 2012.

2012 - ARS Social Services Office TORONTO ROUBINA CHAPTER

The activities of the ARS Social Services office (Toronto-Roubina chapter) was varied throughout the year.

We dealt with a total of 623 cases from June 2011 to April 2012.

A large number of our cases were related to social housing, employment, as well as settlement services for newcomers. Our support includes everything from advocacy for services to assisting with the completion of application/government forms, driving clients to critical appointments, visits to community agencies and interpreter services

General housing issues have also been a part of the services we provided this year. We assisted homeless clients, as well as clients in need of affordable rental housing.

During Thanksgiving, we connected a number of families in our community with the healing space organization, to receive food baskets. This year we donated \$50 to participate in this initiative.

During Christmas we organized visits and pastoral services to 3 long

term care nursing homes. Seven Oaks, North York Seniors Health Centre and Kennedy Leisureworld (Ararat). We also provided lunch for Ararat residents. We visited 3 families in our community during the Holiday season and presented them with grocery gift certificates to assist with their ongoing financial challenges.

During Easter we visited the 3 nursing homes again and provided lunch for Ararat residents. Our committee members provided Easter eggs, tchorag, and chocolates for each of the residents. We presented these with HOM greeting cards and they were very graciously received by all.

On the last Wednesday of each month, lunch is provided to the Armenian residents at the Ararat long term care residence. These lunches are provided through the generous donation of HOM or community members. If anyone would like to make a donation, please contact our ARS Social Services Office.

Our Social Services Caseworker, Lolita Naranian has joined and has



been attending LIP (local immigration partnership) meetings in the region that link various community agencies in providing information to newcomers. Membership in this group allows us to network with other agencies which provide a variety of services. We have also been able to advertise our office services in the booklet that has been developed by this council.

This year as always we organized our Annual Food Drive in com-

memoration of April 24 Armenian Genocide. The ARS high school students played an integral role in supporting the food drive by bringing in and collecting non-perishable food items.

ARS Social Services is always looking for volunteers to assist with the work of the office. We encourage anyone who is interested in doing so, to contact our office and speak with Lolita.

ՆՅՈՒԵՑԱԽ Հ.Օ.Մ.Ի ԹՈՐՈՆԹՈՅԻ «ՌՈՒԲԻՆԱ» ՄԱՍՆԱՇԻԽՂԻ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ 25-ԱՄԵԱԿԸ

Այս տարի, Հ.Օ.Մ.Ի Ռուբինա Մասնաճիւղի Վարչութիւնը գեղեցիկ գաղափարը յղացած էր հանդիսաւորապէս տօնելու Ընկերային Շառայութեան 25-ամեակը:

Հետեւաբար, Ուրբաթ, 8 Յունիս, 2012-ին, Հայ Կեդրոնի մարզասրահը կը խայտար Հ.Օ.Մ.ուՀներով, բարեկամներով եւ Հայ Կեդրոնի հովանիքն ներքեւ գործող կազմակերպութիւններու ներկայացուցիչներով: Այս ձեռնարկին ներկայ էին նաև Թորոնթոյի Ս. Աստուածածին Հայց, Առաք. Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիկ՝ Գերապատիւ Տէր Մեղրիկ Շ. Վրդ. Բարիքեան եւ Գէմպրիճի Հոգեւոր Հովիկ՝ Արժ. Տէր Կոմիտաս Աւագ Քչնյ. Փանոսեան:

Օրուան հանդիսավարն էր Ընկհ. Միւզի Նաճարեան: Ընկերուհին դուռատեց Հ.Օ.Մ.Ի տարած աշխատանքը, ապա հրաւիրեց Վարչութեան տաճապետուհի՝ ընկհ. Զեփիւու Տորնան տալու Հ.Օ.Մ.Ի Ընկերային Շառայութեան 25 տարուան հակիք պատմականն ու գործունէութիւնը:

Ընկհ. Տորնան ըստաւ. «Նկատի ունենալով որ Թորոնթոյի գաղութը տարուէ տարի կը բազմանար Միջին Արեւելքին ներգաղթող ընտանիքներով, որոնք կարիքը ունէին ցուցմունքներու եւ բարոյական օժանդակութեան, մասնաճիւղի վարչութիւնը կազմեց հինգ Հոգինոց յանձնախումբը: Այդ յանձնախումբին առաջնաշերթ աշխատանքը կղաւ պրատումներ կատարել ու կարելիութիւնները քննել, եւ այս աշխատանքին որպէս արդիւնք, որոշուեցաւ հիմնել Հ.Օ.Մ.Ի Ընկերային Շառայութեան Գրասենեակը:

Մայիս 1, 1987-ին, Հայ Կեդրոնի մէջ բացումը կատարուեցաւ Հ.Օ.Մ.Ի Ռուբինա Մասնաճիւղի Ընկերային Շառայութեան գրասենեակին: Բացման հանդիսութեան ներկայ էին Հոգեւոր Հայրեր, կազմակերպութիւններու եւ միութիւններու ներկայացուցիչներ եւ Հ.Օ.Մ.Ի վեհ առաքելութեան հաւատացողութեան պատահին: Այս գրասենեակին աշխատանքը պիտի ըլլար ուղղութիւն եւ խորհրդատութիւն տալ գործի, թարգմանական, բնակարանային, ներգաղթի, երշշներու կամ ընտանեկան հարցերով գիմում կատարող կատարողներուն: Ընկերային Շառայութեան Գրասենեակը



15 տարիներէ ի վեր ունի իր պաշտօնեան, յանձնին Տիկ. Լոլիթա Նուանեանի:

Անցնոյ 25 տարիներու ընթացքին Ընկերային Շառայութիւնը յաջողեցաւ ապահովել հայկական բաժին երկու ծերանոցներու մէջ՝ Seven Oaks for The Aged եւ North York Seniors Health Centre: Յետագային, բացուեցաւ նաև Լուսադաշտեան 25-ամեակը:

Ընկերային Շառայութեան Յանձնախումբը կազմեցին կամաւորներու բանակ, որուն մասնակցողներու թիւը 100 Հոգիներէ աւելի է: Մինչեւ այսօր, անոնք հերթական այցելութիւններ կուտան տարեցներուն, Հայկական ճաշ կը հրամցնեն եւ տօնական օրերուն նուէրներ կը բաժնեն անոնց:

Ընկերային Շառայութեան Յանձնախումբը կազմակերպեցին նաև արիւնաշրջան, ուտեսակեղէնի արշաւ, ուկրածութի արշաւ: Յանձնախումբի անդամները համագործակցեցան տեղական կազմակերպութիւններուն հետագային կազմակերպութիւններէն էին, ինչպէս՝ Seven Oaks For The Aged եւ North York Seniors Health Centre-ի Advisory Board-ի եւ Volunteer Executive Board-ի, North York Harvest Food Bank-ի, Bone Marrow Clinic-ի հետ: Ընկերակցութիւն կազմուեցաւ Local Immigrant

Partnership (LIP), Working women's Organization-ի հետ, որուն ամսական ժողովներուն կը մասնակցի գրասենեակի պաշտօնեան:

Յարգանք ու պատիւ 1987-ի Հ.Օ.Մ.Ի Ռուբինա Մասնաճիւղի Վարչութիւնը գործութեան իւրաքանչիւր անդամին եւ Ընկերային Շառայութեան Առաջին Յանձնախումբը անդամներուն:

Հանդիսավար ընկհ. Միւզի Նաճարեան հրաւիրեց Պրն. Մհկեր Քարակօղեանը, որ գաշնամուրի վրայ նուագեց երկու եղանակներ.- Clair De Lune, by Debussy եւ Scene With Ayesha & Gayane (from Ballet Gayane) by Aram Khachaturian:

Այս առիթով Վարչութիւնը գեղեցիկ գաղափարը յղացած էր հրաւիրեցիւ թորոնթոյի գաւակներէն՝ Տիկ. Էմմա Պասմաճեանը, դասախոսելու հետեւալ նիւթերու շորջ:

Կանինել Տարեցներու արկածները, Healthy Eating, Physical Activity, Falls Prevention, Medication Safety:

Ընկհ. Քրիսթին Աւեմիսեան ներկայացուց օրուան պատգամաբերը՝ Էմմա Պասմաճեանը:

Էմմա Պասմաճեան ծնած է Պէյրութ, պատանի արդիքին հաստառուած է թորոնթու եւ անմիջապէս մաս

կազմած Հ.Օ.Մ.Ի շարքերուն, եղած է Վարիչ Առաջնորդ եւ ապա Խմբապետուհի: Եղած է միշտ խնդումերես, աշխոյժ անձնաւորութիւն մը իր բոլոր աշխատանքներուն մէջ եւ իր քաղցր բնաւորութեար սիրուած է բոլորէն: Ունի իր մէկ հաստի դուստրը՝ 25 տարեկան Քամին:

Էմման Թորոնթոյի York Region Community and Health Services բաժանմունքի հիւանդապահուհի է (բուժքոյր): Ան արկածներու կանխարգիլման եւ գեղորաշյալի ճիշդ գործածութեան կառավարական ծրագրի պատասխանառուն է: Ան նաև կը պաշտօնավարէ Ryerson համալսարանի եւ George Brown College-ի School of Nursing-ի մէջ:

Էմման հիւանդապահուհի Մագիստրոսի սիխոլոգ (Master of Science) ստացած է McGill համալսարանէն: Ան 27 տարիներու փորձառութիւն ունի Հանրային առողջապահական եւ հիւանդապահութեան մարզին մէջ, թէ՛ գանատական եւ թէ՛ միջազգային ծիրէն ներս:

Հակառակ որ փոքր տարիքէն իր ընտանիքին հետ գաղթած է Թորոնթօ, Էմման պատառի վրայ, մաքրամաքուր հայելէնով, շատ գեղեցիկ կերպով ներկայացուց վերոյիշեալ նիւթերը: Ներկաները հետաքրքրութեամբ ունկնդրեցին զինքը: Վերջաւորութեան եղան հարցումներ, որոնց հետասահօրէն պատասխանեց էմման: Յաջողութիւն կը մաղթենք Էմմային իր ապագայի բոլոր ծրագիրներուն համար:

Հակառակ առ կազմակերպութիւն Սիւզի Նաճարեան, հրաւիրեց Վարչութեան ատենապետուհին՝ ընկհ. Զեփիւու Տորնան, որ էմմային փոխանցէ յիշատակի նուէր մը: Ապա, շնորհակալութիւն յայտնեց այս ձեռնարկի յանձնախումբը անդամներուն, իրենց տարած բժանմների աշխատանքին համար, նաև բոլոր անոնց, որոնք նպաստեցին այս ձեռնարկի յաջողութեան:

Ջեռնարկը իր աւարտին հասաւ Գերապատիւ Տ. Վրդ. Բարիքեանի «Պահպանիչ»ով:

Ապա, տեղի ունեցաւ Ընկերային Շառայութեան Գրասենեակի 25-ամեակ կարկանդակի հատումը եւ հիւանդապահութիւն:

Սիհօդի ԳԱԼԹԱԿԵԱՆ

ՄԻՍԻՍԻԿԱՅԻ Հ.Օ.Մ.Ի «ԱՐԱԳԱՍՏ» ՄԱՍՆԱՅԻԼ

Հայ Օգնութեան Միութեան Միսիսոկայի «Առագաստ» մասնաճիւղը բազ-կացած է 29 անդամներից, որոնք ժրաջանօրէն աշխատում են ծառայել Հ.Օ.Մ.Ի պագանուէր նպատակներին:

Այս տարի, Հոկտեմբեր ամսուայ ընթացքին հանդիպում ունեցանք Շրջանա-յին Վարչութեան ընկերուհիների հետ եւ Ապրիլին մասնակցեցինք Շրջանային Վարչութեան կազմակերպած սեմինարին Cornwall-ի համալիրի մէջ:

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս յարգեցինք մեզնից յաւերժ բաժանուած ընկերուհիների յիշատակը Միսիսոկայի Ս. Վարդան եկեղեցու մէջ, մեծ թիւով ըն-կերուհիների ներկայութեամբ:

Առագաստ մասնաճիւղը 2011-2012-ի ընթացքին կազմակերպել է հետեւեալ ձեռնարկները.

- Քայլարշաւ
- Դաշտագնացութիւն
- Golf Tournament
- Ամանորի անուշեղէնի վաճառք Միսիսոկայի Ս. Վարդան եկեղեցում
- Ամանորի տօնակատարութիւն անդամների համար
- Bowling-ի մրցոյթ

Այս բոլոր ձեռնարկներից գոյացած շահը յատկացրել ենք Հ.Օ.Մ.-ի ծրագրերին, որոնցից կարելի է յիշել, Արցախի մէջ երեխաների ճամբարի մեր հովանաւո-րութիւնը 2012 ամառուայ համար:



Կաղանդի հաւաքոյթ



Մասնաճիւղի «ընտանեկան» խմբանկարը Շրջանային վարչութեան ընկերուհիներուն հետ



Քայլարշաւի մասնակիցները

ՀԱՆԳԱՆԱԿԱՅԻՆ ՔԱՅԼԱՐԺԱԻ



Կիրակի 3 յունի 2012-ին տեղի ունեցաւ Թորոնթոյի «Խուրինա» մասնահիւլի տարեկան հանգանակային ֆայլարշաւը՝ Walkathon-ը: Արցախի «Սուէ» մանկապարտէզներուն եւ Թորոնթոյի մանկական հիւանդանոցին ի նպաստ ֆայլարշաւին կարգախոսն էր «առողջ մանուկներ, փայլուն ապագայ» (Healthy Children, Bright Futures): 6 տարեկանն մինչեւ Հայ կեդրոնի Տարեցներու միութեան անդամներէ բարկացած շուրջ 90 մասնակիցներու փաղանգը յաջողութեամբ պատկեց իր առաքելութիւնը, հանգանակելով աւելի քան 10 000 տոլար:



ԹՈՐՈՆԹՈՐԵԱԿ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ

Ինչպէս ծանօթ է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամով, 2012-ը հոչակուած է «Հայ Գիրքի Տարբերակ»:

Այս քայլը որպէս մեկնակէտ ունենալով, Թորոնթոյի Ս. Աստուածածին Հայր. Առաք. Եկեղեցւոյ Հոգեւոր Հովով՝ Գիրք. Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեան, Մեծ Պահքի տեւողութեան, իր հոգուական քարոզները զանց առած էր, առիթ ստեղծելով, որ հաւատաց-նեալները ունկնդրեն հայ գրականութեան մասին բանախօսութիւններու շարք մը: Վերջին ներկայացումին նիւթը՝ «Թորոնթորնակ Հայ Գրողներ», ներկայացուց գաղութի մտաւորական դէմքերէն՝ ընկհ. Սոնա Յովհաննէսեան:

Շնորհիւ ընկհ. Սոնա Յովհաննէս-եանի լայնածաւալ ուսումնասիրու-

թեան, 25 Մարտ, 2012-ին, եկեղեցական արարողութեան ընթացքին, տեղ-ւոյս գաղութը հետաքրքրութեամբ ունկնդրեց Թորոնթորնակ երևուն հայ գրողներու եւ իրենց ստեղծագործութիւններուն մասին:

Այս մեծ գործը գերազանցորդէն գլուխ հանեց Սոնա Յովհաննէսեան: Սակայն, 30 վայրկեաններու մէջ 30 գրողներ ներկայացնելով չբաւարարուեցաւ Հայր Սուրբը: Հետեւաբար, Հայ Մեղրիկը, Ս. Աստուածածին Եկեղեցւոյ Հոգաբարձութեան հետ համախորհուրդ՝ որոշեցին մօտ օրէն պարգևատրել գրողները:

Ապրիլ 3-ի երեկոյեան, Տասը Կուսանացի յատուկ արարողութեանէն ետք, Տէր Մեղրիկ Ծ. Վրդ. Բարիքեան կը հրաւիրէ Սոնա Յովհաննէսեանը, որ այս ամիթով իր սրափ խօսքը փոխանցէ:

Սոնա Յովհաննէսեանի հոգեւարար խօսքերէն ետք, Հայր Մեղրիկ կը հրաւիրէ Ս. Աստուածածին Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնը, որպէսզի ծայր առնէ «Գնահատագիր»ի եւ «Ս. Աստուածածին Հայր. Առաք. Եկեղեցւոյ Շքանշան»ի տուչութիւնը:

«Հայ Գիրքի Տարբաւան» առիթով, սոյն Գնահատագիրին եւ Շքանշանին կ'արժանանան Հ.Օ.Մ.ի ընկերուհիներէն՝ Էօմէնի Շէհիրեան, Ժանէթ Գիրիչեան եւ Փրոֆ. Իզապէլ Գարբիչէլեան-Զըրչիլ: Նոյն Գնահատագիրին եւ Շքանշանին կ'արժանանայ նաեւ ընկհ. Սիլգի Գալթակեան, որ 10 տարիներէ իվեր կանոնաւորապէս եւ կամաւորաբար կը խմբագրէ եւ կը պատրաստէ Եկեղեցւոյ «Շողակաթ» կրօնական ամսաթերթիւ:

Թորոնթոյի Հայ Ուսուցիչներու Միութեան կողմէ, ընկհ. Ժանէթ Գիրիչեան արժանացաւ «Թորոնթոյի Հայ Ուսուցիչներու Գնահատագիր»ին:

ԳՀՄՊՐԻԾԻ Հ.Օ.Մ.Ի «ՄԵՂՐԻ» ՄԱՍԱՅԻՒՂ

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Գէմպրիծի Հ.Օ.Մ.Ի «Մեղրի» Մասնաճիւղը աշխոյժ եւ արդիւնաբեր շրջան մը ունեցաւ 2011-2012 տարե-շրջանին եւ համերաշխօրէն աշխատեցաւ Հայ Կեդրունի յարակից միութիւններուն հետ: Այս տարի եւս մասնաճիւղը հետեւեցաւ Հ.Օ.Մ.Ի «Մեղրի» Շաբաթօրեայ Վարժարանի ուսումնական ծրագրիններուն:

Սեպտեմբեր 2011-ին, մասնաճիւղը իր օժանդակութիւնը բերաւ Խաչվերացի եւ Մուսա Լերան Հերոսամարտի հանդիսութեանց:

Ցունուար 14-ին, ընկերային յանձնախումբի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ճաշկերոյթ-հաւաքոյթ մը Նոր Տարուան առթիւ: Շատ հաճելի եւ յաջող ձեռնարկ մըն էր: Ընկերուհինները պատրաստած էին հաճելի խաղեր: Եղան նաեւ վիճակահանութիւն եւ պարեր: Այդ օրուան հասոյթը յատկացուեցաւ Ջաւախիքին:

Փետրուար 4-ին, ընկերային յանձնախումբը կազմակերպեց Zumba-thon, որուն ներկայ եղան շուրջ 170 անձեր եւ 15 պարուսոյցներ: Բոլոր ներկաները շատ գոհ մնացին: Այս յաջող ձեռնարկին հասոյթէն մաս մը յատկացուեցաւ Heart and Stroke Foundation-ին:

Տարտ 9-ին, Վարչութիւնը կազմակերպեց Karaoke Night, դեկավարութեամբ՝ ընկհ. Անահիտ Ասատուրեանի:

ZUMBATHON-ՀԱՆԳԱԿՈՒԹԻՒՆ



Շաբաթ, 4 Փետրուար, 2012-ին, առաջին անգամ ըլլալով Գէմպրիծի Հայ Կեդրոնի սրահին ներս տեղի ունեցաւ «Զումպաթոն»՝ (պարով մարդաբանք), կազմակերպութեամբ՝ Գէմպրիծի Հ.Օ.Մ.Ի «Մեղրի» Մասնաճիւղի Ընկերային Յանձնախումբին:

Սոյն ձեռնարկին ներկայ կը գտնուէին Հ.Օ.Մ.Ի Շրջանային Վարչութեան անդամներ, ընկհ. Յասմիկ Բաբիսեան եւ ընկհ. Իրէն Թիլմեան, Գէմպրիծի Հ.Օ.Մ.ուհիններ եւ մօս 170 հայ եւ օտար մասնակցողներ:

Այս ձեռնարկին հասոյթէն մաս մը պիտի յատկացուի Հ.Օ.Մ.ին եւ Heart and Stroke Foundation-ին:

Բացման խօսքը կատարեց վարչական անդամ ընկհ. Սոսի Ասատուրեան: Ան բարի գալուստի խօսքին եւ

ՀԱԿԵՐԱՅԻՆ Յանձնախումբ

Հարաւային Օճախարիօ Շրջանի մարդումի աշխատանքներ

Հիմնուելով ՀՕՄ-ի 90-րդ եւ Գանատայի 20-րդ Պատգամաւորական ժողովի 11-րդ բանաձեւին եւ նկատի ունենայով փոքր մասնաճիւղերու անդամական թիւի նուազումը, յատկապէս Սէնթ-Գաթրինզի եւ Համիլթոնի մէջ, վարչութիւնս փորձարական ծրագիր մը սկսաւ յատուկ յանձնախումբ մը նշանակելով գլխաւորութեամբ ընկ. Նախալի Մանուկեանի Համիլթոնէն, մարդահամարի աշխատանքներ վարելու, ի յայտ բերելու այս երկու շրջաններու հայութեան եւ մարդումի թիւը, հիմնուելով հետեւեալ տուեալներուն վրայ:

- Նոր գաղթած ընտանիքներ
- Նորապասակ գոյգեր
- Հայկական հաստատութիւններ
- Առեւտրականներ
- Մասնագէտներ

Յանձնախումբը արդէն իսկ լծուած է աշխատանքի:



Հակիրճ բացատրութիւն մը տուած Հ.Օ.Մ.ի մասին, ծանօթացնելու համար մէր միութիւնը օտար ներկաներուն, ապա բեմ հրաւիրեց Heart and Stroke Foundation-ի ներկայացուցիչը՝ Kathy Guaici, որ իր կարգին ներկայացուց նպատակը այս ձեռնարկին:

Ներկաները երեք ժամէ աւելի մեծ խանդակառութեամբ պարեցին: Դադարին հիւրասիրուեցան տեսակաւոր եւ սննդարար ուտելիքներով, որոնք պատրաստուած էին Գէմպրիծի Հ.Օ.Մ.-ուհիներուն կողմէ:

Մէծ էր խանդակառութիւնը ներկաներուն: Ընկերուհիները առաջարկուեցին, որ դարձեալ այսպիսի ձեռնարկ մը կազմակերպուի եւ ուրախ տրամադրութեամբ մեկնեցան:

ՀԱԿԵՐԱՅԻՆ Յանձնախումբ



Հ.Օ.Մ.-ի շաբաթօրեայ դպրոցի կաղանդը

Մայրերու Օրուան առթիւ, վարչութիւնը տեղի ունեցաւ Կիրակի, 6 Մայիս, 2012-ին, Հայ Կեդրոնին մէջ: Օրուան պատգամաբերն էր Տիկի. Ազնիւ Քիրիշեան, որ դաստիարակչական դասիսութիւնը մը ներկայացուց հայ մայրերու եւ իրենց զաւակներուն յարաբերութեան շուրջ:

Հ.Օ.Մ.ի Շաբաթօրեայ Վարժարանի անցկացնելու առջև կամաց համար մասնակցուեցին Շաբաթօրեայ Վարժարանի մասնակցութիւնը բերին Հ.Օ.Մ.ի Շաբաթօրեայ Վարժարանի աշակերտները:

Հ.Օ.Մ.ի Շաբաթօրեայ Վարժարան անցկացնելու առջև կամաց համար մասնակցուեցին Սոյն ձեռնարկին իրենց նորածին նորածին զաւակներով եւ պատուեցան ծաղկեցիոնի: Սոյն ձեռնարկին իրենց մասնակցութիւնը բերին Հ.Օ.Մ.ի Շաբաթօրեայ Վարժարանի աշակերտները:

Ամառնային դպրոցը պիտի սկսի 9 Յուլիսին 3 Օգոստոս 2012, ունին 1 ուսուցչուհի եւ 2 օգնականներ:

ՄԱՅՐԵՐՈՒ ԵՒ Հ.Օ.Մ.Ի ՕՐՈՒԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ



Կիրակի, 6 Մայիս, 2012-ին, երեկոյեան ժամը 6:00-ին, Գէմպրիծի Հայ Կեդրոնին ներս խմբուած էին մօս 100 Հ.Օ.Մ.ականներ, ազգայիններ եւ բարեկամներ, տօնախմբելու համար Մայրերու եւ Հ.Օ.Մ.ի զոյդ տօները:

Սրահի մուտքին իւրաքանչիւր մօր տրուեցաւ մեխակ մը:

Սոյն հանդիսութեան ներկայ էին Արժանապատիւ Տէր Կոմիտաս Աւագ Քահանայ Փանոսեանը, Վերապատուելի Ֆովհաննէս Սարմագեանը եւ Հ.Օ.Մ.ի Շրջանային Վարչութեան անդամ՝ ընկհ. Յասմիկ Բաբիսեան:

Օրուան հանդիսավարն էր ընկհ. Յասմիկ Հանչչեանը, որ իր բացման խօսքին ետք բեմ հրաւիրեց Շաբաթօրեայ Վարժարանի աշակերտները, որոնք հանդէս եւ Հ.Օ.Մ.ի շաբաթօրեայ Վարժարանի անդամ՝ ընկհ. Յասմիկ Բաբիսեան:

Օրուան հանդիսավարն էր ընկհ. Յասմիկ Հանչչեանը, որ իր բացման խօսքին ետք բեմ հրաւիրեց Շաբաթօրեայ Վարժարանի աշակերտները, որոնք հանդէս եւ Հ.Օ.Մ.ի քայլերը բանաստեղծութեամբ՝ «Կամաւորներու Աղօթքը» եւ Ճիշտրան Խալլիք «Տալու Մասին» գրութեամբ:

Ընկերուհին Մարինէ Թափթեան, Սոսի Ասատուրեան եւ Նունէ Պահապահ Հիւրէնի Ֆիրմանը, անդրբարձաւ երեխաներու կրթութեան մասին որոշ տարիքներու ընթացքին:

Ընկհ. Յասմիկ Բաբիսեան ներկայացուց Հ.Օ.Մ.ի Շրջանային Վարչութեան անդամները աշխատանքի մասին առջև կամաց համար մասնակցուեցին Շաբաթօրեայ Վարժարանի անդամների կողմէ:

Աւարտին, տեղի ունեցաւ մոմավառութիւն, կարկանդակի հատում, ինչպէս նաեւ հիւրէսիրութիւն:

Ներկաները բաժնուեցան ուրախ

Համիլթոնի «Արեւ» Մասնաճիւղ



Համիլթոն «Արեւ» Մասնաճիւղը իր 2011-2012 տարեցրջանը սկսաւ վարչութեան ընտրութենէն անմիջապէս ետք:

Վարչութիւնս ունեցաւ 13 վարչական և 10 անդամական ժողովներ:

Այս շրջանին մասնաճիւղի ձեռնարկներն էին՝ Նոր Տարուան և Ս.Ծննդեան առթիւ ճաշկերոյթ, Միջնորդի, Համբարձման և Գարնանային ճաշի ճեռնարկներ, ուր ուրախ մթնոլորտի մէջ տեղի ունեցան նուագ խաղեր և վիճակահանութիւն:

Փետրուար ամսուան վերջին Կիրակին, ընկերուհիները Հոգեհանգստեան պաշտօն կատարեցին մեզմէ յաւէտ բաժնուած անդամներու հոգւոյն ի յիշատակ:

Մարտ 11-ին՝ տօնեցինք «Արեւ» մասնաճիւղի հիմնադրութեան 99-ամեակը և ՀՕՄ-ի Հիմնադրութեան 102-րդ ամեակը:

Ապրիլ 22-ին՝ Եղենի 97-ամեակի առթիւ ունեցանք յուշահանդէս և հիւրասիրութիւն:

Մայիս ամսուան միասնաբար տօնեցինք ՀՕՄ-ի Օրն ու Մայրերու Օրը:

Այժմ կը պատրաստուինք մասնաճիւղիս հիմնադրութեան 100-ամեակի տօնակատարութեան:

Վարչութիւնս նաեւ իր նիւթեական մասնակցութինը բերաւ Հայաստանի Հանրապետութեան Դեսպանատան, Զաւախքի «Ամանոր» ծրագրին, Հորիզոն Շաբաթաթերթին, Հայ Դատին, «Նոր Կիլիկիա» գիւղի շինութեան ծրագրին եւ կը հոգանաւորէ 1 ուսանող եւ 1 ծնողազուլրէ երեխայ հայրենիքի մէջ:

Համիլթոնի ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղի 99-րդ ամեակի եւ

ՀՕՄ-ի հիմնադրութեան 102-րդ ամեակի հանդիսութիւն

Կիրակի, 11 Մարտ, 2012-ին, կէ-սօրուան ժամը 2:00-ին Համիլթոնի Հայ Կեդրոնի սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղի 99-րդ ամեակի հանդիսութիւն, ինչպէս նաեւ ՀՕՄ-ի հիմնադրութեան 102-ամեակի տօնակատարութիւնը, կազմակերպութեամբ «Արեւ» մասնաճիւղի ընկերային յանձնախումբին եւ հովանաւորութեամբ Համիլթոնի ՀՅԴ «Վոամեան» կոմիտէութեան:

Տօնակատարութիւնը ընթացք առաւ Գանատայի, Հայաստանի օրհներգներով եւ ՀՕՄ-ի քայլերգով, կատարողութեամբ ՀՕՄ-ի Ուրբաթօրեայ սաներուն, ղեկավարութեամբ տնօրէ-



ՀՕՄ-ի Օրուան առթիւ պարգևատրուած ընկերուինները օրուան պատգամաբերին եւ մասնաճիւղի ատենապետութիւն հետ

Ուիճակը «Ռուբինա» մասնաճիւղ



ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան այցելութիւնը «Ռուբինա» մասնաճիւղի ընկերուիններուն

ՀՕՄ-ի Ուիճակը «Ռուբինա» մասնաճիւղի վարչութիւնը իր բոլոր ընկերուիններով միասնաբար կը գործեն կազմակերպելով հասութաբեր ձեռնարկներ պահելով մեր աւանդութիւնները, միասնաբար տօնելով մեր Նոր Տարին եւ Ս.Ծննդեանը, Ս. Զատիկլը, ՀՕՄ-ի Օրը եւ այլ ձեռնարկներ, համախմբելու մեր ընտանիքներն ու երիխանները մեր կեդրոննեն ներս:

Վարչութիւնս առաջին հերթին, վերոյիշեալ ձեռնարկներէն գոյացած գումարներով, կատարեց իր պարտաւորութիւնները ՀՕՄ-ի բոլոր ծրագիրներուն, որոնցիւն:

— Հայաստանի Հանրապետութեան Դեսպանատան

— Հայ Դատի աշխատանքներուն

— Կիլիկիոյ Կառողիկոսութեան «Նոր Կիլիկիա» գիւղի շինութեան

— Հորիզոն Շաբաթաթերթին

Վարչութիւնս նաեւ իր նիւթական աշակցութիւնը կը բերէ կեդրոնի բոլոր կարիքներուն:

Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս մասնաճիւղս ընդունեց Շրջանային Վարչութիւնը: Հանդիպման ընթացքին նորիրդակցեցան ներքին վարչական գործելաների, ՀՕՄ-ի ծրագիրներուն եւ մեր կեդրոնի դժուարութիւններուն լուծում գտնելու մասին:



ՀՕՄ-ի ուրբաթօրեայ վարժարանի սաները կը մասնակցին գեղարուեստական յայտագրին

ուեստական յայտագրին իր մասնակցութիւնը բերաւ ընկհ. Նայիրի Արդարեան, որ գաշնամուրի վրայ նուագելով՝ ներկաներուն հրամցուց ազգային եւ միջազգային երաժշտական կտորներ, որմէ ետք Ուուզան Արդարեան ասմունքեց Հայրենասիրական բանաստեղծութիւն մը: Ապա ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան անդամ ընկերուհի Յասմիկ Բարիսեան զարդասեղով պարգեւատրեց՝ ընկերուներ Հայկուհի Պէքմեղեան, Աղաւնի Ժամկոչեան եւ Մարի Պօյածեան, ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղին ներս 35 տարուան նույրական գործունէութեան համար, իսկ նագելի Սեփէրեան պարգեւատրուեցաւ 10 տարուան նույրական աշխատանքին համար: Զարդասեղներու առւշութենէն ետք, ՀՕՄ-ի Ուրբաթօրեայ սաներուն կողմէ:

Հրամցուեցան ազգային երգեր եւ բանաստեղծութիւններ:

Օրուան պատգամաբերն էր ընկհ.

Յամիկ Բարիսեան: Ան համապարփակ ձեւով ներկայացուց ՀՕՄ-ի գործունէութիւնը իր հիմնադրութեան օրէն մինչեւ ներկայ ժամանակները, շեշտուով՝ ՀՕՄ-ի ազգային եւ միջազգային բարեսիրական եւ մարդասիրական ոլորտներու մէջ տարած աշխատանքի իրագործումը: Ընկերուհին ներբողելով ընկերուներուն ազգային պարտականութեան գիտակցութիւնը այնուհետեւ խօսեցաւ ՀՕՄ-ի առաքելութեան մասին:

Հանդիպութեան ընթացքին հրամցուեցան համեղ կերակուրներ եւ կարկանդակ, իսկ տօնակատարութեան աւարտին տեղի ունեցաւ մոմավառութիւն:

Երշանիկ Մահտեսեան

ՍԵՆԹ ԳԱԹՐԻՆԶԻ Հ.Օ.Մ.Ի «ԱՐԱՋ» ՄԱՍՆԱԾԻԼ

Հայ Օգնութեան Միութեան Աէնթ Գաթրինզի «Արաջ» մասնաճիւղի վարչութիւնը ընտրուեցաւ երեքաբթի, 6 սեպտեմբեր, 2011-ին:

Վարչութիւնը կը բաղկանայ հինգ ընկերուհիներէ:

Այս Տարեցրանին, Հ.Օ.Մ.Ի «Յառաջ» Շաբաթօրեայ Վարժարանը ունեցաւ 20 երկու աշակերտներ: Վարժարանը կը գործէ երկու ուսուցչուհիներու եւ Ուսումնական Խորհուրդի հակողութեամբ:

«Արաջ» Մասնաճիւղը ունի 40 հոգինոց պարախումբ մը:

«Արաջ» Մասնաճիւղի ձեռնարկներն են՝ Գոհաբանութեան ճաշկերոյթ, Ս.Ծննդեան առիթով Փաղարջակերութիւն, որուն ընթացքին եղաւ Կաղանդ Պապուկի այցելութիւն եւ գպրոցի աշակերտներու մասնակցութիւնը՝ երգերով եւ արտասանութիւններով: Ունեցան Հ.Օ.Մ.էն առ յաւէտ բաժնուած ընկերուհիներու հոգեհանգիստ, որմէ ետք տեղի ունեցաւ ճաշի հիւրասիրութիւն:

Մայիս ամսուն տօնեցին Հ.Օ.Մ.Ի 102-րդ տարեդարձը եւ Մայրերու Օր, որուն ընթացքին պատուուեցաւ ընկհ. Սալբի Մազմանեան, որպէս մայր եւ մեծ մայր:

Օրուան պատգամաբերն էր Համըլթընէն ընկհ. Նաթալի Մանուկեան: Զեռնարկին ներկայ էր Հ.Օ.Մ.Ի Շրջանային Վարչութեան անդամ՝ ընկհ. Իրէն Թիլիմեան: Սեղանի օրհնութիւնը կատարեց Գերաշնորհ Տէր Գեղարդ Վրդ. Քիւսպէկեան, որ իր կարգին բարեմաղթութիւններ ըրաւ Հ.Օ.Մ.ին:

Հ.Օ.Մ.ը մասնակցեցաւ Բազմամշակութային Փառատօնին եւ 40 հոգինոց պարախումբը ելոյթ ունեցաւ:

Վարչութիւնը բոլոր կարելին ի գործ դրաւ յաջող տարեշրջան մը բոլորելու, նպաստելով մասնաճիւղին, հայ համայնքին բարօրութեան եւ հայապահպանման աշխատանքներուն:

ՄԱՅՐԵՐՈՒ ԵՒ Հ.Օ.Մ.Ի ՕՐՈՒԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ



Ընկհ.ներ Սալբի Մազմանեան եւ Հերմին Էքմէքճեան

Աէնթ Գաթրինզի «Արաջ» մասնաճիւղը տօնախմբեց իր Մայրերու եւ Հ.Օ.Մ.Ի Օրուայ զոյգ տօները, Կիրակի, 7 Մայիս, 2012-ին, Հայ Կեդրոնի սրահէն ներս:

Ներկայ էին շուրջ 55 Հ.Օ.Մ.ականներ եւ ազգայիններ: Ներկայ էր գաղութի Հոգեւոր Հովիլ՝ Հոգեշնորհ Տէր Գեղարդ Վրդ. Քիւսպէկեանը, «Անդրանիկ» Կոմիտէի ընկերներ եւ Հ.Օ.Մ.ի Գանատայի Շրջանային Վարչութեան անդամ: ընկհ. Իրէն Թիլիմեան:

Հ.Օ.Մ.ի Քայլերգով բացուեցաւ հանդիսութիւնը::

Հանդիսութեան ընթացքին խօսք առաւ Կոմիտէի ատենապետ՝ ընկ. Յովսէկի Գասարճեանը, որ իր կարգին շնորհաւորեց մայրերը եւ Հ.Օ.Մ.ի Օրը: Գեղեցիկ երգերով հանդէս եկան Հ.Օ.Մ.ի Շաբաթօրեայ «Յառաջ» վարժարանի աշակերտները, որոնք երգեցին եւ արտասանեցին, զեկավարութեամբ՝ ուսուցչուհի Լիւսի Օգանեանի:

Օրուան պատգամաբերն էր Համըլթընի «Արևե» Մասնաճիւղի ատենապետուհին՝ ընկհ. Նաթալի Մանուկեանը, որ անդամ ճաշի հերթուն լեզուարդի համար գործունեութիւնը: Մասնաճիւղի ատենապետուհին՝ ընկհ. Անմէլ Տէրատրեան իր շնորհաւորական խօսքը փոխանցեց բոլոր մայրերուն, համապարփակ պատմականը ըրաւ «Մայրերու Օր»ուան սկզբնաւորութեան:

Հոգեշնորհ Տէր Գեղարդ Քիւսպէկեան շնորհաւորեց բոլոր մայրերը եւ Հ.Օ.Մ.ի Օրը:

Աւարտին, ներկաները հիւրասիրուեցան ընկերուհիներուն պատրաս-

տած ճաշերով:

ՀՕՄ-ի Վանգուվըրի «Արաջ» մասնաճիւղի



Հ.Օ.Մ.-ի Վանգուվըրի «Արաջ» մասնաճիւղի ընկերուհիները այս տարի եւս քոյր կազմակերպութիւններու հետ միասնաբար կազմակերպեցին Վանգուվըրի 5-րդ ամառնային ճամբարը, Թորոնթոյէն յատկապէս հրաւիրուած պարուսոյց Լոռի Նաճարեանի ղեկավարութեամբ: Զեռնարկին իր մեծ ներդրումը ունեցաւ նաեւ Հայր Յուսիկ Մարտիրոսեան:

Ամբողջ տարուան ընթացքին Արաջ մասնաճիւղի վարչութիւնը հետաքրքրական եւ գաստիարակիչ ձեռնարկներ կազմակերպեց մեծապէս խանդավառելով ընկերուհիները եւ գաղութի անդամները:



Հ.Օ.Մ.-ի Արաջ Վարժարան

Այս տարի վարժարան յաճախեցին 24 աշակերտներ, գասաւանդութիւնները կատարեցին 6 ուսուցչներ իրենց օգնականներով: Այս տարի Կաղանդ Պապան եկած էր Հայաստանի վրայով, մեծապէս ուրախացնելով փոքրիկները հայկական նուէրներով:

Նոր Տարի

Ինչպէս ամէն տարի, Հ.Օ.Մ.ի Վանգուվըրի «Արաջ» մասնաճիւղի անդամութիւնները ուրախութեամբ դիմաւորեցին Նոր Տարին հայ կեդրոնի Լազարեան սրահին մէջ, ներկայութեամբ 250 անդամներու եւ համակիրներու: Զեռնարկին իր ներդրումը բերաւ Հայր Յուսիկ Մարտիրոսեան ճոխացնելով ճաշի սեղանները:

Հայ Դատի ի նպաստ Դրամահաւաք

Հ.Օ.Մ.-ի «Արաջ» մասնաճիւղի անդամութիւնները ջանք չխնայեցին գորակցելու Հայ Դատի աշխատանքներուն, զրամահաւաքի յատուկ ձեռնարկ մը կազմակերպուեցաւ «Վանաչէն»-ի մէջ մասնակցութեամբ պարուններ Արմէն Մարտիրոսեանին իր Սամուէլ Երվիննեանի, եւ նահանգային կառավարական ներկայացուցիչներու:

Օրուան թեման էր «Դաստիարակելով կասեցնել ջարդը»: Սոյն ձեռնարկին դոյցաւ \$20,000.00 տոլար ի նպաստ հայ դատի աշխատանքներուն:

Հ.Օ.Մ.-ի խորհրդակցական ժողով

Հ.Օ.Մ.-ի «Արաջ» մասնաճիւղի վարչութիւնը խորհրդակցական ընդհանուր ժողով մը գումարեց հայ կեդրոնի Լազարեան սրահին մէջ: Հաճելի մթնոլորտի մէջ նոր գաղափարներ յառաջացան եւ կարեւոր յանձնախումբեր կազմուեցան ամրապնդելու ՀՕՄ-ի գործունէութիւնը գաղութիս մէջ:

Համբարձման Տօն

Համբարձման տօնը տեղի ունեցաւ 17 Մայիս 2012ին: Անուշ օքերայի նուագի ընկերակցութեամբ, Համբարձման վիճակահանութիւնը հաճելի մթնոլորտ մը ստեղծեց: Տեղի ունեցաւ նաեւ ճաշի եւ անուշեղինի սպասարկութիւն:

Մայրերու Օր

Մայրերու Օրուան իրենց մասնակցութիւնը բերին ինգա եւ Անուշ Արշակեանները: Զեռնարկը տեղի ունեցաւ Միջմընտի թատրոնի մէջ, Հայաշունչի գեղեցիկ ելոյթէն վերջ յատուկ ընդունելութիւն մը կազմակերպուեցաւ ՀՕՄ-ի կողմէ: Ախուրեանի Մօր ու Մանկան Ծննդատունը ժողովուրդի մտքին մէջ վառ պահելու միասումով տեղի ունեցաւ սրաբուխ նուիրատուութիւն, որմէ գոյացաւ \$2000.00 տոլար:

Elize Bogossian-Melkonian

The Armenian Relief Society of Canada is proud to have been serving Armenian communities through the tireless efforts of our dedicated volunteers for decades. Over the years, our volunteers find and give precious time out of their busy work and home lives, demonstrating a true dedication to the goals of our organization and their own personal values about the importance of community building and humanitarian aid.

Every few years we hear about the exceptional successes of one of our volunteers in their personal or business life, and along with the extreme pride we feel for their accomplishments, we feel a sense of excitement to share this news with our readership and broader community.

In April 2011 ARS was delighted to hear that one of our longstanding members **Elize Bogossian-Melkonian**, who has generously provided humanitarian aid and has extended her artistic talents to our organization since 1996, was recognized by her employer Air Canada as one of their exceptional employees through the *Air Canada Award of Excellence program*.

The Air Canada Award of Excellence program recognizes outstanding employees for their contributions as leaders in their business community as well as for their perseverance and tenacity to live out Air Canada values of service to the community in everyday working life.

Elize was one of the 56 colleagues (selected out of 26,000 employees) who was honoured with this prestigious award for her community leadership and excellence of service. Winners of the *Award of Excellence* are considered laureates, leaders and role models who go above and beyond their duties for the business community comprised of colleagues and customers. This fall, Elize was presented with the prestigious trophy at an Excellence Awards Celebration hosted by Air Canada president Mr. Calin Rovinescu.

This comes to no surprise to us as Elize has continuously and graciously served the Armenian Relief Society as well as the larger Montreal Armenian community since childhood. Elize is a



first generation Canadian born on September 10, 1969 in Montreal, Canada. She currently lives in Montreal with her husband Richard Melkonian and two beautiful boys Aren and Tero. Passionate about art from a very young age, Elize graduated high school with Honors in Art and went on to complete a degree in Illustration and Design at Dawson College from 1986 - 1989. Quickly recognized for her talent, Elize was hired by a graphic design firm even prior to her graduation! Since graduation, Elize has worked in different agencies and corporations gaining professional experience that led her to her most current position as Manager of Air Canada's In-House Design Studio. Her work at Air Canada broadened her horizons as a designer. Elize works with industry leaders from all parts of the company to maintain, uphold and empower the Air Canada brand. She has been instrumental in the production of airport signage, onboard menus, maps, websites, and training manuals. Elize views her career as one that provides the gift of ongoing learning and self-development.

Elize's passion for her community and for the arts blended extremely well. While her parents first initiated Elize's involvement in the Montreal Armenian Community by enrolling her in the Homenetmen Gamk Brownie troupe, Elize remained in scouting until her late teens and by the age of 12, joined the Homenetmen Gamk Basketball group where she stayed active into adulthood. Elize has served as coach to the Midget Girls and Junior Girls teams for several years as well as member of the Homenetmen Gamk Executive and sports committees. Over the years, she has extended her artistic talents to hundreds of organizational publications.

Similarly, Elize's involvement in the Montreal Armenian Relief Society, which began in 1996, continues through her humanitarian and artistic contributions. We are extremely proud of Elize, we wish her continued success and look forward to many more years of her collaboration and involvement in the Armenian Relief Society.

Վաճառվորի Արագ Շաբաթօրեալ Վարժարանի ամավերջի հանդէսը

Ինչպէս ամէն տարի այս տարի եւս ՀՕՄ-ի Արագ Շաբաթօրեալ Վարժարանի Ամավերջի Հանդէսը տեղի ունացաւ Յունիս 19, 2011 Հայ Կերոսնի Լազարեան սրահին մէջ, կ. ժ. ժամը 1-ին ներկայութեամբ ՀՕՄ-ի ժրաշան անդամներու, ծնողքներու ինչպէս նաեւ մէծ հայրերու եւ մէծ մայրերու, 20 աշխատասէր աշակերտներու « կամաւոր դաստուներու եւ փոխ դաստուներու: Տիկիններ Սիլվա Արգարեան, Ակսանա Գատեան, Արշօ Զարիֆեան, Սիլվա Ղազարեան, Անի Պետրոսեան, Սիլվա Սարաֆեան (3 ժամ քշելով ԱՄՆ-էն), Մարալ Քիւլլահեան. Ինչպէս նաեւ Հայր Յուսիկ Մարտիրոսեան:

Հանդէսի ընթացքին Վաճառվուրի գաղութի երեխաները ցոյց տուին Հազուագիւտ տաղանդ եւ ազգասիրութեան ցուցաբերում: Հայ մշակոյթի զանազան մարզերը օգտագործելով, անոնք ցոյց տուին յատուկ ձիրք

խմբային եւ անհատական աշխատանքներ յաջողցներով: Յայտագիրը ճոխ էր արտասանութիւններով, ազգային եւ մանկական երգերով, կենդանի պատկերով, հեղաշնորհ չորս պարերով, հաճելի թատրոններով եւ Power Point-ի ներկայացումով տարուայ ընթացքին դպրոցի զանազան ձեռնարկներու 120 նկարներով:

Գերաշնորհ Հայր Յուսիկ Մարտիրոսեան իր խօսքին մէջ շեշտեց Հայ դպրոցի անհրաժեշտութեան եւ նամանաւանդ ծնողքներուն յարատեւութեան հայ լեզուի եւ մշակոյթի պահպանումին մէջ:

Այս ամավերջի հանդէսը նուիրուած էր նաեւ Հայրերու Օրուայ: Պարոն Խաչիկ Զարիֆեան շահեցաւ բախտաւոր հօր նուէրը, իսկ երրորդ դասարանի 5 աշակերտները իրենց հայրերուն նուիրեցին իրենց ձեռքերով մակագրուած գլխարկներ:



Սեպտեմբեր 28, 2011-ին Տարեցներու Օրուայ տօնակատարութեան առիւ Բորդու-Կարտիե շրջանի Table de Concertation-ի կազմակերպած Salon des Aînés ձեռնարկին ընթացքին, ՀՕՄ-ի «Սուէ» մասնաճիւղի անդամներէն ընկերութեան Պանական պարգևեատութեան իր երկարամինայ կամաւոր գործունելութեան համար, ձեռամբ Ahuntsic-Cartierville շրջանի բաղադրավետ M. Pierre Gagné-ի եւ CESS-էն Mme Marjolaine Laroque-ի:

Օնթարիո Նահանգի Կամաւոր Ծառայութեան Մրցանակներու Բաշխում

Երկուշաբթի 26 Մարտ, 2012-ի երեկոյեան ժամը 7:30-ին, տեղի ունեցաւ Օնթարիո նահանգի Կամաւոր Ծառայութեան Մրցանակներու բաշխման արարողութիւնը Աքարաբորոյի “Grand Baccus Banquet Hall & Convention Centre”-ի մէջ, հովանաւորութեամբ Օնթարիոյի Քաղաքացիութեան եւ Գաղթականութեան նախարար՝ Պրն. Ջարլ Սուլզայի: Ներկայ էին նաեւ Օնթարիոյի խորհրդարանի երեք անդամներ:

Հայ Կեդրոնէն ներս գործող կազմակերպութիւններու մէջ երկար տարիներու իրենց կամաւոր աշխատանքին համար մրցանակ ստացան եօթը հոգիներ:

Հայ Օգնութեան Միութեան Թորոնթոյի «Խուրինա» մասնաճիւղէն՝ ընկերուէիներ Զարուկ Զատրեան եւ Թագուէի ծանսըզեան արժանացան 30 տարուան կամաւոր ծառայութեան մրցանակին:

Նոյն արարողութեան ընթացքին, Անգլիոյ Էլիզապէտ Թագուէի գահակալութեան 60-ամեակին առիթով, վերոյիշեալ անձերը ստացան նաեւ Թարուէի գահակալութեան 60-ամեակի շքանշանը:



ԶԱԻԱԽԹԻ ՄԵՐ ՔՈՅՑՐԵՐՈՒՆ ԵՒ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Սիրելի հայրենակիցներ
Զաւախիքի հայութեան
առողջապահական համակարգը
տակաւին կը մնայ անմիտիք վիճակի մէջ,
ուր Զաւախիքի մեր հոյրերն ու եղբայրները,
զրկուած կը մնան ի մասնաւորի՝
շտապ օգնութեան տարրական միջոցներէն:

Զեր վճարագործը ուղարկել հետեւեալ հասցեու

ARS Foundation-Javakhk Fund
3401 Olivar Asselin
Montreal, QC H4J 1L5

Այո՛, կը լիալիարիմ մասնակցութիւն քերել
Զաւախիքի ի նպաստ նուիրահաւարին

Անուն	-----
Հասցէ	-----
Հեռախայիլ	-----
e-mail	-----
Խուսկում (\$)	-----

REPORT OF ACTIVITIES

ARS@UN – Commission on the Status of Women 56

FEBRUARY 27, 2012 – MARCH 9, 2012

The Commission on the Status of Women is “the principal global policy-making body dedicated exclusively to gender equality and advancement of women.” The global community including UN Member States, civil society and the private sector meet annually at the United Nations to discuss critical problems affecting women across the world.

For CSW 2012, the Priority Theme was: The empowerment of rural women and their role in poverty and hunger eradication, development and current challenges. The Review Theme was: Financing for gender equality and the empowerment of women (agreed conclusions from the fifty-second session) and the Emerging Issue was: Engaging young women and men, girls and boys, to advance gender equality.

The ARS, Inc.’s delegation to CSW 56 included ungerouhi Vicky Marashlian, Chair of the ARS, Inc. Central Executive Board, ungerouhi Stephanie Killian, Chair of the ARS UN Committee, ungerouhi Houry Guedelekian, ARS UN activities coordinator and a host of ungerouhies including members of the ARS UN Committee, ARS UN badge holders and ungerouhies from New York and New Jersey Chapters.

SIGNIFICANT OUTCOMES

1. For the first time in ARS UN history, we submitted a Written Statement to the Commission in partnership with Women’s World Banking (WWB). NGOs have a greater chance of acceptance to publish a Written Statement if partnered with another NGO. ARS@UN is cultivating a long-term relationship with Women’s World Banking, and we strongly felt a partnership on the Written Statement with WWB would provide immediate and long-term benefits. The Written Statement describes the correlation among women’s health, women’s empowerment and alleviating poverty; it has entered the UN record is an official UN document.

The Statement was the first of many “wins” for the ARS at CSW56.

2. ARS@UN Coordinator, U. Houry Geudelekian, was special advisor to the Chair of the NGO CSW NY,

Dr. Soon-Young Yoon, and the NGO CSW NY Planning Committee. Further, U. Houry was the Chair of the NGO CSW NY Woman of Distinction Award Committee.

3. Connected with the Virginia Gildersleeve Foundation, through our partnership on an NGO side event workshop, from whom we will apply for a small grant to initiate a micro-enterprise in Javakhk.

4. Connected with Henriette Aherns, Country Director of UNICEF Armenia. Ms. Aherns directed ARS towards the Asia Development Bank with whom we have begun discussion regarding funding for microenterprise in Armenia.

5. Built the foundation for a continuing and strong relationship with the Armenia Mission to the United Nations, including Ambassador Garen Nazarian.

6. Ultimately, ARS participation at CSW 56 will contribute to evaluating progress on gender equality, and identifying challenges, setting global standards and formulating concrete policies to promote gender equality and women’s empowerment worldwide through the UN’s Economic and Social Council.

ARS SPONSORED EVENTS

Almost every conference organized by the United Nations that allows for NGO participation takes place on two parallel tracks: 1.) UN Member State level and 2.) concurrent NGO events. The CSW56 successfully operates in these two realms. While the UN Member State delegations meet and discuss priority themes (with NGO observers), NGOs also meet in organized workshops, seminars or conversation circles among other forums. The NGO CSW NY organizes side events for NGOs, which require an application and admission process. As with the Written Statement, NGOs partnered with other NGOs have a greater chance of being chosen to sponsor a side event than applying solely. For CSW56, the ARS partnered with several different NGOs listed in the event descriptions below.

1. Wednesday, February 29: “Financing Powerful Women: Integrating Microfinancing and Wom-



The speakers of the events with ARS members

en’s Health”

Partnered with Women’s World, Banking, ARS sponsored and organized a workshop entitled “Financing Powerful Women: Integrating Microfinancing and Women’s Health.” Discussants included Myrna Cunningham-Kain, this year’s recipient of the NGO Commission on the Status of Women NY’s Woman of Distinction Award; Inez Murray, Vice President-Technical Assistance and Programs, Women’s World Banking, and Judith Bruce, Senior Associate and Policy Analyst with the Population Council’s Poverty, Gender, and Youth Program. The workshop was moderated by ARS@UN Chair U. Stephanie Killian.

2. Wednesday, February 29: “Rural Women and Girls: Issues in Reproductive Health”

ARS co-sponsored a workshop with The Virginia Gildersleeve International Fund, Soroptimist International, The American Association of University Women, Soka Gakkai International, Women Graduates-USA and The International Federation of University Women entitled, “Rural Women and Girls: Issues in Reproductive Health.”

3. Friday, March 2: High-Level Panel in conjunction with the Republic of Armenia : “From Empowerment to Sustainability: Financing,

Health and Participation for Rural Women”

The ARS organized a high-level panel event with the Armenian Permanent Mission to the UN and His Excellency, Ambassador Garen Nazarian. Ambassador Nazarian, along with Mary Ellen Iskenderian, CEO of Women’s World Banking, and Meryl Frank, former United States Ambassador to the CSW and current President and CEO of Makeda Global, a consulting firm providing expert research, analysis and training, in governance, participation and gender equality issues, will discuss “From Empowerment to Sustainability: Financing, Health and Participation for Rural Women.” Stephanie Killian represented the ARS and present the organization’s decades-long efforts in advancing rural women in Armenia and the diaspora. Soon-Young Yoon, chair of the NGO CSW NY, moderated the event. The panel took place on UN grounds in the North Lawn Building and because of this secure location, the event was closed to the general public.

In her remarks, U. Killian drew a parallel between the aims of the UN Commission and those of the ARS:

As the Commission stresses the centrality of gender equality and women’s empowerment in sustainable development, so to do those two principles permeate throughout the work of the Armenian Relief Society. Further, as the title of this panel states “From Empowerment to Sustainability,” so to is the growth of our more than 100 year old organization.

She then presented a brief historical overview of the 100 years of ARS history and achievements, and discussed the future prospects of the organization, saying:

As the Armenian Relief Society transitions to a global, sustainable humanitarian organization, we are looking to expand our operations to include more partnerships with governments, other NGOs and the private sector. We also are looking to different programs and schemes like microfinance to multiply impact and performance.

She closed her remarks by stressing the value of women's commitment around the world and said:

Again, we recognize the value of the work of UN Women and the United Nations system, and applaud everyone in attendance for your commitment to the advancement of women.



General view of the ARS workshop

ՀՕՄ-ի Գանատայի շրջանը այս տարեշրջանին կորանցուցուց իր շարքերուն երկար տարիներէ ի վեր մաս կազմած հաւատարիմ ընկերութիմներ: Ստորև կը ներկայացնենք իրենց հակիրճ կենսագրականները հայցելով իրենց հոգիներուն խաղաղութիւն:

ՀԱԿԻ. ԱՅԻ ԹՎԱԳԻՐՆԵԱՆ



Հնկէ. Այի Թվագրեան ծնած է Զաւլէ, Լիբանան, 21 Փետրուար, 1934-ին: Նախնական կրթութիւնը ստացած է տեղւոյն Ազգային Պալըգճեան վարժարանը եւ ապա, երկրորդական ուսումը շարունակած է Մելքոնեան կրթական Հաստատութեան մէջ՝ կիպրոս:

1964-ին, իր երկու քոյրերուն հետ կը փոխադրուի թորոնթօ, յաջորդ տարին ան կ'անդամակցի Հ.Օ.Մ.-ի մէծ ընտանիքին, ուր մէծ նուիրումով կը ծառայէ մինչեւ իր մահը, 2011:

Հ.Օ.Մ.-ի Գոլոլեան Նախակրթարանի եւ Պապայեան Մանկապարտէզի հիմնադրութեան օրէն սկսեալ, ընկէ. Անին իր անխոնջ եւ անվերապահ ծառայութիւնը մատուցած է աշակերտներու տարապները կարելով: Ուեէ ատեն որ Ուսումնական Մարմինը պէտք ունեցած է, Անին միշտ պատրաստակամութիւն ցոյց տուած եւ իր օժանդակութիւնը բերած է:

Անին ուրախ ժպիտը, քաղցր կատակները եւ իր միշտ ուրախ տրամադրութեամբ ներկայութիւնը կը յիշուի բոլոր ընկերուներուն կողմէ:

ՀԱԿԻ. ՆԱՅԻ ԱԼՋԱՋԱՆՆԵԱՆ



Հնկէ. Նայի Ալջաջաննեան ծնած է Խարբերդ, 10 Օգոստոս 1915-ին. զաւակն է Խորէն եւ Մարիձ Գույումճեաններու:

1920-ին Գույումճեան ընտանիքը կը հաստատի Լիբանան: Մայրը կը պաշտօնավարէ թուչնոց Բայրնին մէջ, ուր ընկէ. Նայիտ կը ստանայ իր ուսումը, որմէ ետք կը վարէ օգնական մանկապարտիպանուհիի պաշտօն Ս. Նշան վարժարանէն ներս:

1936-ին ընկերուներին կ'ամուսնանայ Հայկ Ալջաջաննեանի հետ եւ կ'ունենան երեք մանչ զաւակներ: 1948-ին կ'անդամակցի ԼՕԻ-ին եւ երկու ըրջան կը վարէ Թրիփոլիի մասնաճիւղին ատենապետութիւնը: 1959-ին ընտանիքը կը փոխադրուին Մոնթրէալ, ուր կը միանայ Սօսէ մասնաճիւղին եւ կը դառնայ գործօն անդամ, մասնակցելով զանազան յանձնախմբային աշխատանքներու: Ընկերուներին մասնակցած է նաեւ պատրամատրական ժողովներու եւ ստանձնած է տարեկան պազարի կը ամամայրութիւնը, ան իր նուիրատութիւններէն միշտ բաժին մը յատկացուցած է ՀՕՄ-ին: 2000-ին կ'արժանանայ 50 տարուան անդամակցութեան զարգացնին, իսկ 2010-ին ան կը ստանայ 60-ամեայ անդամակցութեան գնահատագիր: Կը մահանայ 19 նոյեմբեր 2011-ին:

ՀԱԿԻ. ԱՂԱՍՊՈՒԻԻ ԴԱԱՀԻԷՆԵԱՆ



Աղասուէի Շլըմեան-Դահիէնեան ծնած է Իզմիթ, Նիկոմիտիա: Մէկ տարեկանին ընտանիքը փոխադրուած են Յունաստանի Սամոս կղզին, ուր յաճախած է St-Joseph մայրապետներու ֆրանսական վարժարանը: Ալթենք հաստատուելէ ետք յաճախած է Հայկական Կաթողիկէ վարժարան եւ աւելի ուշ, Նաբոս կղզին մէջ, կրկին ֆրանսական քոյրերու վարժարան:

Մայրը՝ Արսինէ (Օննիկ) Շլըմեան եղած է Հիմնադրի անդամներէն Յունաստանի Կապոյտ Խաչին:

Հնկէրուէի Աղասուէի, իր մօր փափաքով 21 տարեկանին անդամակցած է Հայ Կապոյտ Խաչի Ֆիքս մասնաճիւղին, եղած է վարչական անդամ եւ յետագային, քանի մը տարի եղած է Յունաստանի Շըշանային վարչութեան անդամ եւ վարած քառուղի պատրարքի պաշտօնացած է:

1943-ին ամուսնացած է անուանի մարգիկ ընկ. Դանիէլ Դանիէլեանի հետ եւ բախտաւորուած են երեք զաւակներով, Վահրամ, Էլսի եւ Աղնիւ: Դանիէլեան ամուլը լծուած է ազգային գործի եւ մէծ օգտակարութիւն ունեցած է յունահայ գաղութի բարգաւաճման գործին:

Հնկէ. Աղաս 1967-ին հաստատուած է Մոնթրէալ եւ մաս կազմած ՀՕՄ-ի Մոնթրէալի մասնաճիւղին: Աշխատած է յանձնախութերու մէջ եւ կանոնադրաբար ներկայ եղած է անդամական ընդհանուր ժողովներու, սակայն իր տկար առողջութեան պատճառով դադրած է գործօն ըլլալէ, բայց երբեք չէ դադրած հետաքրքրուելէ ՀՕՄ-ի գործունէութեամբ: Ընկէ Դանիէլեան իր կեանքի վերջին տարիները անցուց Լու Անձելըսի Արարատ Հանգստեան տան մէջ մինչեւ իր մահը: Իր մահէն ետք, ընկերունիքին մարմինը փոխադրուեցաւ Մոնթրէալ եւ թաղուեցաւ ամուսնոյն՝ Դանիէլ Դանիէլեանի կողքին՝ Մոն-Ռուայլ գերեզմանատան մէջ:



ՀԱԿԻ. ՆԱԿԻ ԱՐԺԻԱՆԵԱՆ

Հնկէ. Նանիկ Արժիանեան ծնած է Աղեքսանդրիա, Եգիպտոս, 1932-ին:

1963-ին, ընտանիքը փոխադրուած են Թորոնթօ, Գանատա, ուր իր կողակցի՝ Անդրանիկ Արժիանեանի հետ միասին, կը ձեռնարկեն իրենց անձնական գործին եւ ժամանակի ընթացքին մէծ յաջողութիւն կ'արձանագրեն:

Նանիկ միշտ եղած է Թորոնթոյի Հայ կեդրոնի եւ Հայամանքին նուիրեալ եւ անձնագումար անդամը: 1963-ին, ան եղաւ Թորոնթոյի Հ.Օ.Մ.-ի Մասնաճիւղի հիմնադրի անդամներէն մէկը: Յաջորդող տարիներուն, Նանիկը ծառայած է բազմաթիւ անդամներ մասնաճիւղի վարչութեան մէջ, որպէս անդամ եւ ատենապետուհի:

Հայաստանի 1988-ի երկաշարժէն վերջ, Նանիկը իր յատկանշական վճռակամութեամբ եւ սլացքով, բռնեց Հայրենիքի ժողովուրդի մեծապարփակ օգնութեամն ճամբան: Ան ջանք եւ եռանդ չխնայեց, որ բժշկական միջերք՝ դեղեր, սարքեր եւ դորձիքներ հասցնէ Հայաստանի զանապան ըրջաններու հիւանդանոցներուն:

Իր անդրանիկ զաւկին՝ Յաջորդի անդամներէն մահէն վերջ, Նանիկ Հայաստանի Արագած գիւղին վարչութիւնը յատուկ ուշագրութիւն գարձնելով նորածին երեխաններու ծրագիրներուն:

Այս հիւանդանոցը այսօր կը սպասարկէ երեք գիւղերու՝ թիւով մօտ 15,000 բնակչութեամբ եւ աշխատանքով կ'ապահովէ քսանէ աւելի բժիշկներ եւ օգնականներ:

Այս նախաձեռնութեան յաջողութիւնը կ'ոգեւորէ Նանիկը շարունակելու իր տեսական աշխատանքով: Իր մտերիմներուն եւ բարեկամներուն օգնութեամբ, ան կը հայթայթէ միջոցներ, վերակառուցելու Սեւանա Լիճի սահմանամերձ շրջանին մէջ գտնուող Ձիլ գիւղի մանկապարտէզը եւ վերանորոգելու անոր դպրոցը:

Թէպէտ Նանիկին մարդաբարձրական աշխատանքը արժանացաւ Գանատայի, Հայաստանի եւ Սփիտոքի բարձր պարգևներուն, իրեն ամէնէն շատ ուրախացնող այդ աշխատանքին արդիւնքներն էին՝ մարդոց կեանքի բարւոքումը:

Նանիկ Արժիանեան ձգեց իր ազնիւ եւ բարի հատքը, ըլլայ իր ձեռներէցութեամբ, ըլլայ իր նուիրումով Հայ ժողովուրդին, թէ ըլլայ իր անխափան սիրով Հայաստանի հանդէպ:

Նանիկ Արժիանեան ձգեց իր ազնիւ եւ բարի հատքը, ըլլայ իր ձեռներէցութեամբ, ըլլայ իր նուիրումով Հայ ժողովուրդին, թէ ըլլայ իր անխափան սիրով Հայաստանի հանդէպ:

ՀԱԿԻ. ԷԼԻԳ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ



Հնկէրուէի Էլիգ Մարտիրոսեան ծնած է Խարբերդ: Փոքր տարիքէն կորսնցուցած է հայրը: Մայրը՝ զաւակներով, ահաւոր գիւղութիւններէ ետք գաղթած է Լիբանան եւ հաստատուած Պուրճ Համուար հայահոն ըրջանը: Հազիւ տասը տարեկանին միայն կը վայելէ հայ դպրոցն ու եկեղեցին: Ընկէրուէի Էլիգ կ'ըսէ. «մայրս հայկական շունչով մեծցուց մէզ. Մինչեւ 13 տարեկան յաճախեցի Սահակեան վարժարան ստանալով հայեցի դաստիարակութիւն եւ ազգային ողի»: Տանը հինգ տարեկանին կ'ամուսնանայ. կազմելով իր ընտանիքը, կ'ունենայ չորս զաւակների: Շատ երիտասարդ արիքին կ'անդամակցի Լիբանանի նոր Մարաշ հայաշատ ըրջանի մասնաճիւղին:

Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառով կը փոխադրուին Մոնթրէալ եւ ընկէ. Էլիգ անյապաղ մաս կը կազմէ ՀՕՄ-ի Սօսէ մասնաճիւղին: Ընտանիկան բազմազբաղ պարտաւորութիւններու պատճառաւ, գործօն մասնակցութիւն չէ ունեցած. Սակայն իր պարտաւորութիւնները լիովին կատարած է: Ան միշտ քաշալերած է ՀՕՄ-ի բոլոր ձեռնարկները, ինչպէս նաեւ ընկերային յանձնախութիւնը հայտնաբերուել է Հայկական Կաթողիկէ վարժարան եւ աւելի ուշ, Նայիտ կատարած է ՀՕՄ-ի բոլոր ձեռնարկները, ինչպէս նաեւ ընկերային յանձնախութիւնը:

ՀԱԿԻ. ՇԱՆՈՐԻԻԿ ՊԻԱՍՄԱՃԵԱՆ-ԳՐԻԳՈՐԵԱՆ

Ծնած է Անթիլիաս (Լիբանան), 1925-ին: Երկրորդական առութեամբ ստացած է ՑԲՀՄ-ի գործէն: Ի

**ՄՈՐՄ ՆՈՅԵՄԻ ՀԱՍԾՐՁԵԱՆԻ (1926 -2011)
ԿԵԱՆՔԻՆ ԱՌԻԹՈՎ**



Օգոստոսի 21-ին, մեզմէ յաւէտ բաժնուեցաւ ընկհ. Նոյեմի Հասղրձեանը:

Ան ծնած է Հալէպի մէջ, Նահապետեաններու նահապետական ընտանիքին մէջ, Մեծ եղեռնէն ճողովրած Տէրէնտէշի (Սերեստիա) հօրմէ եւ կեսարացի մօրմէ: Եղած է ընտանիքի միջնեկ զաւակը, ունենալով երկու եղբայրներ, մեծ՝ Տիգրանը եւ փոքր՝ Ժանը: Ակիզը, տան ամենամօտ ֆրանսական դպրոցը կը յաճախէ, սակայն ծնողները կը նկատեն, որ հայերէնէն աւելի լաւ ֆրանսերէն կը սկսի խօսիլ, չուտով զինք կը փոխադրեն աւելի հեռու բայց հայկական Կաթողիկէ Անարատ Յղութեան աղջկանց վարժարանը: Այս պատճառուաւ սակայն, ան շատ լաւ կը տիրապետէ ֆրանսերէնին: Հազիւ ըրջանաւարատ, եւ տասնըօթը չոտնակոխած, ան կ'ամուսնանայ Այնթապցի ձէմիլ Հասղրձեանին հետ եւ հարսը կը գառնայ նոյնքան աւանդապաշտ եւ նահապետական Հասղրձեան ընտանիքին:

Տասնըութերորդ տարեգարձէն ամիս մը առաջ ծնած եմ ես: Աւելի ուշ ծնած են եղբայրներս՝ Միմոնը եւ Լեւոնը: Մեծ մայր, մեծ հայր եւ հօրաքոյր եւս հաշուող մեր բազմանդամ ընտանիքի բարեկեցութիւնը ապահովելու եւ հօրս նեցուկ կանգնելու նպատակաւ ան աշխատանք ճարած է, տան մէջ կար կարելով՝ խանութներու մատակարարելու նպատակաւ: Թէ՛ կարը եւ թէ՛ ձեռագործը սորված է ինքնուրոյն, առանց գարնթացքի, առանց ուսուցիչի: Հլունով ձեռագործելու իր հմտութիւնը եւ իւրայատուկ ձեւաւորումներով հագուստաներ գարդարելու իր տաղանդը բաւական մեծ համբաւ շահած են իրեն համար, բարեկամներու եւ յաճախորդներու մօտ: Երիտասարդ տարիքին, ձեռնարկութեան ոգին միշտ ուժեղ եղած է իր մէջ: Իմ եւ եղբայրներուս ուսումը առաջնահերթ եղած է իրեն եւ հօրս համար: Այդ պայմաններուն մէջ, բոլորին համալսարանական ուսում ապահովելը եղած է մտասեւեռում: Ես եւ եղբայրներս պարտական ենք իրեն եւ հօրս, մեր ընտրած ասպարէցներուն մէջ յաջողութեան հասած ըլլալու համար:

Հետաքրքրական էր սիմեոռահայ երեք յարանուանութիւններու համերաշխ գոյակցութիւնը իր մէջ: Ըլլալով Առաքելական ընտանիքի զաւակ, յաճախելով Կաթողիկէ վարժարան եւ ամուսնանալով Աւետարանական հօրս հետ, կը յիշեմ, որ շաբաթ օրերը կ'երթայինք Առաքելական եկեղեցի՝ ծրագալոյցի արարողութեան համար, կիրակի օրերը Աւետարանական եկեղեցի, եւ վարդարանով աղօթել սորվեցած էր մեզի: Այս ընտանիքան լայնամիտ մօտեցումը պատճառ դարձաւ, որ պագայինը գերադասենք յարանուանական խտրութիւններէն:

Հալէպի մէջ կանուխէն անդամակցած է Սուրբիահայ Օդնութեան Խաչին: Թուրութոյի մէջ, միացած է տեղւոյն Հ.Օ.Մ.ի «Խուրբինա» մասնաճիւղին:

1990-ին, ան արժանացած է Հ.Օ.Մ.ի «Խուրբինա» մասնաճիւղի «Տարուան Մայրը» պատիւին: 2004-ին, արժանացած է Թորոնթոյի Հայ Կեդրոնի Երէցներու Ընկերակցութեան «Տիպար Մայր» պատիւին: 2005-ին, արժանացած է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Ասպետի Կարգի Ծքանաշան»ին, եւ 2008-ին, Հ.Օ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան «Պատուոյ Գնահատագիր»ին, միութեան շարքերուն մէջ յիսուն եւ աւելի տարիներու յարատեւ գործունէութեան, նուրբումին եւ յօգուտ մեր ժողովուրդի ծառայութեան համար: Վստահ եմ սակայն, որ իրեն համար գերագոյն երջանկութիւնն ու պատիւը, զաւակներուն ու թոռներուն լաւ քաղաքացիներ ու մանաւանդ լաւ հայեր գառնալը եղաւ:

Մայրս փաստած է, որ նոյնիսկ երբ պայմանները այնքան ալ նպաստաւոր չեն, կարելի է յաջողի եւ յաջողնել: Կեանքի խաղին մէջ, իր արձանագրած յաջողութիւնները, կամքի, նախածեռնութեան ոգիի, աշխատանքէն չխուսափելու, յարատեռութեան, ինքնավստահութեան, պահանջկոտութեան եւ բնածին տաղանդի արդիւնք էին:

ԷԼԻԶ ՇԱՐԱՊԻՍԱՆԵԱՆ

ՀԱՅԻ. ԱՐՄԵՆՈՒԻԻ ՍԷՓԷՐԵԱՆ



Ընկհ. Արմէնուի Սէփէրեան ծնած է Հալէպի, Սուրբիա. Երկրորդ զաւակը Գրիգոր եւ Արշալոյս Երկաթեաններու: Յաճախած է տեղւոյն Հայկազեան վարժարանը: Եղած է ՀՄՀՄ-ի արծուիկի:

1954-ին ընտանիօք կը փոխադրուի Պէյյութ: 1957-ին կ'ամուսնանայ Պօղոս Սէփէրեանի հետ, կը բախտաւորուին երկու զաւակներով, Նազելի եւ Հայկ: 1960-ին կը միանայ ՀՕՄ-ի Քարանթինայի մասնաճիւղին:

1966-ին ընտանիքը կը փոխադրուի Գանատա եւ կը հաստատուի Համիլթըն: Հոս անմիջապէս կը միանայ տեղւոյն ՀՕՄ-ի մասնաճիւղին եւ կը գառնայ ամենաշխոյժ անդամներէն մին, յաճախ վարելով վարչական եւ յանձնախմբային պաշտօններու:

Տարիներով եղած է Համիլթընի հայ Ուսումնական Խորհուրդի անդամ եւ պաշտօնավարած շաբաթօրեայ վարժարաններու:

ՀՕՄ-ի ճամբով իր մասնակցութիւնը բերած է Multicultural-ի, Citizenship-ի եւ այլ ձեռնարկներու:

Ընկհ. Սէփէրեան իր անսակարկ աջակցութիւնը բերած է նաեւ հայ կեդրոնի եւ իր շուրջ գործող բոլոր միութիւններուն եւ անոնց հետ կապ ունեցող բոլոր ծրագիրներուն եւ աշխատանքներուն:

Ընկհ. Սէփէրեան որպէս մայր իր լաւագոյնը ըրած է զաւակներուն հայեցի կրթութիւն չամքելու ուղղութեամբ: Ընտանիքան ջերմ միջնորդէն անկախ, իր տունը եղած է երկրորդ ակումք:

ՀԱԿԻ. ՀՈՒԻՍԻՄԻ ԳԱԹԱՐՈՒԵԱՆ-ՊՈՅԱՃԵԱՆ

Ընկհ. Հուիսիմի Գաթարոյեան-Պոյաճեան ծնած է Հալէպի Սուրբիա 1930-ին:

Ան զաւակն է Տէր Արսէն քնյոյ. Գաթարոյեանի եւ քոյրը բարձրաշնորհ Սուրբ Արք. Գաթարոյեանի:

Ուսումը ստացած է տեղւոյն Կրթակրաց վարժարանէն ներս:

1957-ին անդամագրուած է Սուրբիոյ Օգնութեան հաչին ուր իր գործօն մասնակցութիւնը բերած է:

1958-ին ամուսնացած է Տիգրան Պոյաճեանի հետ ու բախտաւորուած չորս զաւակներով ու եօթը թուոներով:

1973-ին Պոյաճեան ընտանիքը փոխադրուած է Լիբանան, իսկ 1976-ին հաստատուած Մոնթրէալ, ուր ընկերուէն ՀՕՄ-ի Սոսէ մասնաճիւղին մէջ իր կարելիութեան սահմաններուն մէջ բաժին բերած է ՀՕՄ-ի տարեկան տօնավաճառներուն ու ընկերային յանձնախումբի ձեռնարկներուն:



2007-ին պարգեւարուած է ՀՕՄ-ի 50-ամեայ զարդասեղով:

Վերջին տարիներուն ապրած է Լաւալ:

Ան իր աչքերը յաւիտեան փակեց 2011-ին:

ՀԱԿԻ. ԱՐՈՒԵԱԿ ԽԱՆԱՄԻՐԵԱՆ-ԷՒՐԱՄՃԵԱՆ



Ծնած էր 1920, Օգոստոս 15-ին՝ Պոլիս: Դուստրն էր Հայկ Խանամիրեանի (պիթիսիցի) եւ Վարսենիկ Մարալեանի (էրզրումցի): Ընտանիօք փոխադրուած են Հայաստան, Երեւան: 1922-ին էջմիածնի մէջ միլլարելէ ետք, Արուեսեակ իր ընտանիքին հետ ստիպուած եղած է հեռանալ Հայաստանէն, համայնավար իշխանութիւններու բռնութիւններուն պատճառ դարձաւ, որ ապային մէջ բարգավաճառ յամարանական համար գաղթելով հաստատուած է Եղիպատոս, Աղեքսանդրիա:

Ուսումը ստացած է Աղեքսանդրիայ Պօղոս Ազգային վարժարանին մէջ, ուրիէ շրջանաւարա եղած է 1935-ին: Ապա ուսումը շարունակած է Փրանսական քոյրերու երկրորդական վարժարանի մէջ:

1937-ին ամուսնացած է Լեւոն Էհրամճեանի հետ եւ բախտաւորուած է 5 զաւակներով՝ Շուշան, Վաղարշ, Վարդիկ, Վարուժ եւ Անոյշ ու իր կեանքը նուիրած է զաւակներուն ինամիքին ու զաստիարակութեան:

1969-ին ընտանիօք կը գաղթեն Գանատա, Մոնթրէալ, ուր իր զաւակներէն երեքը արդէն կայք հաստատած էին:

1970-ին, կը կորսուցնէ իր ամուսինը: Ընկերուէնի կ Արուեսեակ իր ամբողջ կեանքը նուիրած է իր ընտանիքին, թուոներուն եւ ապա ծոռերուն ինամատարութեան:

Եղած է համեստ եւ ընկերասէր: Անդամ էր ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղին: Միշտ ներկայ եղած է մասնաճիւղի ձեռնարկներուն, յատկապէս ընկերային յանձնախումբի ձեռնարկներուն:

Զերծ հաւատացեալ եւ եկեղեցաւիք էր եւ իր այդ հաւատացն ու յարգանքը եկեղեցույ հանդէպ փոխանցած է իր զաւակներուն ու թուոներուն:

Հնկերուէնի Արուեսեակ աչքերը փակեց 14 նոյեմբեր 2011-ին:

Թիշատակդ անմաս մն

Ընկի. Սոսի Զագմագճեան



Սոսի Տէրտիկեան-Զագմագճեան ծնած է Հայ-
էպ Սուրբ 1945-ին, հայրենասէր եւ եկեղեցաէր
ընտանիքի մէջ:

Նախնական ուսումը ստացած է Հայկագեան
Ազգ. վարժարանէն ներս, ապա յաճախած է Քարէն
Եփիէ Ազգ. Ճեմարանը:

1962-ին ընտանիք կը փոխադրուին Պէ-
րութ, Լիբանան:

1968-ին կ'ամուսնանայ իր կեանքի ընկերոջ՝
Բանիկ Զագմագճեանին հետ եւ կը բախտաւորուին
2 մանչ զաւակներով:

Լիբանանի քաղաքացիական պատերազմին
պատճառաւ ընտանիք կը փոխադրուի Մոնթրէալ,

ուր Զագմագճեան ամոլը առաջին օրէն կը մաս-
նակցի գաղութի ազգային կեանքին: Ընկհ. Սոսին
կ'անդամակցի Հ.Օ.Մ.-ին եւ իր ներդրումը կը բերէ

Գանատայի Շրջ. Վարչութեան Լրատու-ի յանձնախումբի աշխատանքին: Ան նա-
եւ որպէս պատգամաւոր մասնակցած է Հ.Օ.Մ.-ի պատգամաւորական ժողովնե-
րուն: Սոսին երկար տարիներ աշխատած է Հորիզոն Շաբաթաթերթին մէջ նախ որ-
պէս գրաշար եւ վերջին տարիներուն որպէս փոխ-և մբագիր:

Հայրենասէր եւ ընկերական Սոսին իր աչքերով փակեց 11 Յունուար 2012-ին,
վիրաբուժական միջոցառումէն ետք, ուր իր յոդնած սիրութ գժբախտաբար կանգ
առաւ, սուզի մատնելով իր հարազատները եւ շրջապատը:

Սոսին իր կարճ կեանքը ապրեցաւ մեծ ոգեւորութեամբ, հայրենիքի եւ ըն-
տանիքի նուածումներով: Ան մանաւանդ ուրախ էր եւ հպարտ իր զաւակներով եւ
թոռներով:

Սոսիի յիշատակին

24 Յունուար 2012-ին մեզմէ յա-
ւէտ բաժնուեցաւ երկար տարիներու
ՀՕՄ-ի Շրջանային Վարչութեան
Լրատուի յանձնախումբի անդամ՝ մեր
սրակից ընկերուհին Սոսի Զագմագճ-
եանը:

Մեր բոլորին համար, Սոսին մա-
հը եղաւ կոկտայի անակնկալ մը: Մենք
գիտէինք Սոսիի կամքի ոյժն ու լաւա-
տեսութիւնը, քաջածանօթ էինք իր լայն
սրտին ու ծպիտին, գիտէինք թէ Սոսին
որքան կը սիրէր ու իր ամբողջ էու-
թեամբ կ'ապրէր կեանքը, այդ ըլլայ հայ
կերպոնի յարկին տակ, իր հարազատնե-
րուն, Հորիզոն շաբաթաթերթի գործա-
կիցներուն կամ Լրատուի յանձնախում-
բի ընկերուհիներուն հետ: Մենք ակա-
նատես ենք էինք Սոսիի գէպի ուրա-
խութիւնը, վայելքի ու գոհունակութեան
աշխարհ գոփարդուիլը, երբ ընկերուհի-
ներով կ'ըմբռչինք գիշերային երե-
ւանը «Ամրոց» ճաշարանի պատշաճմէն
կամ «Հին երեւան»ի հայաշունչ երգե-
րով եւ Սասույ պարերով կշույթով ջեր-
մացած սրահէն ներս:

Վիրաբուժական գործողութենէն
առաջ, հեռաձայնային խօսակցութեան
ընթացքին, Սոսին լաւատես էր, «ընկե-
րուհիս, այս ալ ընեմ ու վերջանամ,
անկէ վերջ լաւ պիտի ըլլայ ամէն ինչ»
ըսած էր ան:

Զարաբախտ վերջաւորութիւնը
այդ չէր որ մենք կը սպասէինք, ամ-
բողջ գաղութը ցնցուած էր ու ապշած:
Արտասանուած դամբանականներ,
գնահատանքի խօսքեր, գրութիւններ,
եկան թարմացնելու անմոռանալի եւ
անջնջելի յիշատակներ ու միասին
ապրուած օրեր:

Սիրելի Սոսի, թող քու յիշատա-
կիդ նուիրուած այս Լրատուի տողերը
նուազագոյն յարգանքի եւ սիրոյ վկա-
յութիւնը ըլլան քու ընկերուհիներուդ
կողմէ, ընկերուհիներ որոնք մինչեւ
այսօր Լրատուի աշխատանքի սեղանին
շուրջ կը յիշեն քեզ, քու անուշ ծպիտ,
օգնելու պատրաստակամութիւնդ ու
մանաւանդ կայծակի առաքութեամբ
մեքենագրած Լրատուի էջերը:

Տիրուկ Մանճիկեան

ՄԵՐ ՖՈՆՏԵՐԸ

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան
մնայուն ֆոնտերն են՝

Անձեռնմխելի՝

- ՀՕՄ-ի Հիմնադրամ
- Տէր եւ Տիկին Նուպար եւ Անիթա Շէսուրեան ֆոնտ
- Նայիրի Պողոսեան-Նազարեան Ֆոնտ
- Գրիգոր եւ Ռազմուի Շահինեան ֆոնտ
- Ծովակ Խաչերեան ֆոնտ
- Պողոս եւ Մարի Սահակեան ֆոնտ
- Վարուժան Պատրամեան ֆոնտ
- Տիգրանուի Արթինեան ֆոնտ

Մնայուն ծրագիրներու ֆոնտեր՝

- ՀՕՄ-Արցախի ՍՕՍԷ Մանկապարտէզ
- ՀՕՄ-ի Զաւախիք Կրթական եւ Մշակութային ֆոնտ
- ՀՕՄ-ի Որբերու Խնամակալութեան Ծրագիր
- ՀՕՄ-ի Որբերու Ուսման Ծրագիր

Այս ֆոնտերուն միջոցաւ կ'ամրապնդուի մեր
գործունէութեան այլազան ծիրերը:

Ծնորհակալութիւն բոլոր նուիրատուններուն:

**ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութիւնը եւ
Լրատու-ի յանձնախումբը կը սգան մահի իրենց
հաւատարիմ եւ նուիրեալ ընկերուինիին:**

ԵՐԱԶ

Կաղանդ է: Տարբեր են զգացումներս: Կը դիտեմ դուրսը, ձիւն, փորո-
րիկ, բայց՝ արեւ: Ուր ենք, ինչու այսքան ուրախ ենք: Ձիւնը եւ փորորիկը
ենդա են զիս միշտ: Ինչո՞ւ չեմ նեղուիք այսօր: Կը դիտեմ շուրջս. տաքու-
մբուլուտ, կրակարանին մէջ բոցկտող փայտին հուն անգամ հարազատ է.
Կ'ըմբոշնեմ զայն երկար շունչով: Ճաշի սեղանը առատ է հայկական խոր-
տիկներով, երածշատրւինը՝ դասական: Յանկարծ ձայն մը, շատ հարազատ,
անցեալին կու գայ կարծես. — ձագըն՝ կրակին մի՛ մօտենար, կ'այրիս: Ճօրս
ձայնը է: Բայց հայրս մեռած է շատոնց: Ո՞վ է խօսողը:

Մշուշու են աչքերս. կը տեսնեմ զաւակներս, իրենց կիները եւ բոռ-
նիկները... Աստուած իմ, երբ հասայ հոս. արդէն նանի եմ: Չորս դիս հայե-
րէն խօսակցութիւն. բայց մենք միշտ հայերէն կը խօսինք տան մէջ... ոչ,
տարբեր է այս հայերէնը, մաքուր, շինչ, լման առողանութեամբ... երշանիկ
եմ... երշանիկ... ի՞նչ կը պակսի ինձի. ի՞նչ կ'ուզեմ աւելի... ընտանիք տա-
ռուկ տուն, հարազատ... հարազատ...

Բայց ես միշտ վախցած եմ չափազանց երշանկութենեմ... կխանիք այն-
պէս սորվեցուցած է որ, երշանկութիւնը երկար չի տեսեր:

— Բայց դուն հաւատացեալ ես, աղջիկս, երբ իւրաքանչիւր օր բարիի
մը կ'ընես, մէկը կ'ուրախացնես, այդ է երշանկութիւնը, որ յաւտեան է, —
կ'ըսէ մայրս: Մայրս, ո՞ւր է մայրս: Ան ալ չկայ հիմա: Ի՞նչ են այս հարա-
զատ խօսմերը:

Այս գիտեալ ականա այս ուրախութիւնը երկար պիտի լինի:

Եւ յանկարծ ձայն մը, — Սոս, արբեցիք, պէտք է գործի երբաս:

Գիտեի, գիտէի արդէն որ երկար պիտի չտեսէր: Այդ փորորիկն, այն-
քան չերմ արեն, որ կը մտնէր ոտքերէս, կը պտտէր մարմնիս մէջ, եւ կը հաս-
նէր գլխուս, պտոյտ տալով անոր:

Ճոգ չէ երազ էր ապրածս, բայց իրական պիտի ըլլայ, յոյս չէ մարած:
Պիտի ապրիմ այդ փորորիկը, բայց հարազատ երկրիս մէջ, այդ տաքու-
մբուլուտ արեն, որ կը մտնէր ոտքերէս, կը պտտէր մարմնիս մէջ, եւ կը հաս-
նէր պիտի ապրի:

ՍՈՍԻ ԶԱԳՄԱԳՃԵԱՆ



ՍՈՒՐԻԱԿԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՆ ՖՈՆՏ

Յայ Օգնութեան Սիութեան Կեդրոնական
Վարչութիւնը իիմնեց »Սուրիահայ Վար-
ժարաններու օժանդակութեան ֆոնտ«ը,
որուն նպատակը նիւթական օժանդա-
կութիւն տրամադրելն է Սուրիոյ մէջ
հայկական վարժարաններուն:

Սուրիոյ մէջ զարգացող ցաւալի դեպքերը բնականաբար խանգարած են կեանքի բնականուն ընթացքը:

ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութիւնը կը հաւատայ,

որ վարժարաններու բնականուն գործունեութեան

ապահովումը կարեւորագոյն երաշխիքն է հայ

մատղաշ սերունդի առօրեան բնականուն հունի մէջ

պահելու:

«Սուրիահայ Վարժարաններու օժանդակութեան
ֆոնտ»-ին նուիրատուութիւններ կարելի է կատարել

ՀՕՄ-ի բոլոր մասնաճիշերուն կամ անատայի

Շրջանային Վարչութեան. ARS Foundation,

3401 Olivar-Asselin, Montreal, Quebec H4J 1L5:

Բոլոր նուիրատուութիւնները
պիտի կեդրոնական ՀՕՄ-ի
Կեդրոնական Վարչութեան
մօտ եւ 2012-2013 դպրոցական
տարեշ

ՀՕՄ-ի Գանատայի շրջանի «Արտէ սիրտ»

տարեկան նուիրատուներու ցանկ

Ցիշենք, որ «Արտէ սիրտ» հանգանակութենէն գոյացած գումարը կը յատկացուի ամբողջութեամբ՝ Գանատայի մէջ գործող մեր կրթական օճախներուն:

ՄՈՆԹՐԻԱԼ

«Սուէ» մասնաճիւղ
Սղճայեան Վարդանյշ
Սուաքեան Մարի-Թերեզ
Սպածեան Անտրինէ
Սսատորեան Արմինէ
Արզումանեան Մարգրիտ
Արլանեան Մարիա
Աւագեան Թորոսեան Ռոզին
Ավիրիկեան Փաօլա
Բարուկեան Էլիզ
Գարրիկեան Անահիտ
Գարրիկեան Նուշիկ
Գաթարոյեան Սեղա
Գապասաքալեան Վանին
Գավաֆեան Մարի
Գասապեան Մարգո
Գատեան Լենա
Գատիտուազաւեն Յամիկ
Գարբուզեան Սիլվա
Գէորգեան Գէորգ
Գրալեան Անի
Զաքարեան Հուրի
Զորայեան Արաքսի
Էնրամնեան Սրուս
Թաշմեան Նուարդ
Թաշմեան Վերժին
Թիուինեան Խակուի
Էնինեան Սրուս
Գարուսամեան Հանիկեր
Սուաքեան Նայիրի
Ակորեան Շուշան
Անէմնեան Արտիի
Սարահամեան Հանիկեր
Սուաքեան Նայիրի
Անտիտեան Քրիստին
Բարիսեան Յամիկ
Բանիկեան Անժէլ
Գալուստեան Սիլվա
Գալուստեան Սիւիչի
Գանձապետեան Սյուտա
Գասապեան Ռուրինա
Գոյաննեան Ազօ
Գոյոլեան Արմենուի
Գույումնեան Եպրակս
Գրիգորեան Անի
Զեյթունցեան Հայկուի
Թագորեան Տիանա
Թաշմեան Սեղա
Թապարիդի Սատոհիկ
Թարզի Բեննա
Թելեմի Իրեն
Թերզեան Լիսի
Թիթիզեան Հայկանյշ
Թիթիզեան Սոսի
Թիթիզեան Պայծառ
Թնանկեան Թագուի
Թորիկեան Ֆրլանժ
Թորոյեան Մարիա
Թորմաքեան Հոնիի

Մաղաքեան Արմինէ

Մոմենեան-Բավարի Ալիս
Նահապետեան Հայկո
Պամաճեան Անի
Պէզմեան Վարդուկ
Պէշեան Անահիտ
Պուլկարեան Աննա
Սահակեան Նեկտար
Սահակեան Ռոզ Մարի
Սիմախիլեան Սօսի
Տուլկարեան Աննա
Սահակեան Նեկտար
Սահակեան Սիւիչի
Սիմախիլեան Սօսի
Տէր Ղազարեան Նեկտար
Տիմիրեան Անահիտ
Քէսույեան Մարալ
Օհանեան Ռիթա
Թուրուսամեան Յամիկ
Այանեան Մելինա
Այանեան Մարի
Ակորեան Շուշան
Անէմնեան Արտիի
Սարահամեան Հանիկեր
Սուաքեան Նայիրի
Ակորեան Շուշան
Անէմնեան Արտիի
Սարահամեան Հանիկեր
Սուաքեան Նայիրի
Անտիտեան Քրիստին
Բարիսեան Յամիկ
Բանիկեան Անժէլ
Գալուստեան Սիլվա
Գալուստեան Սիւիչի
Գանձապետեան Սյուտա
Գասապեան Ռուրինա
Գոյաննեան Ազօ
Գոյոլեան Արմենուի
Գույումնեան Եպրակս
Գրիգորեան Անի
Զեյթունցեան Հայկուի
Թագորեան Տիանա
Թաշմեան Սեղա
Թապարիդի Սատոհիկ
Թարզի Բեննա
Թելեմի Իրեն
Թերզեան Լիսի
Թիթիզեան Հայկանյշ
Թիթիզեան Սոսի
Թիթիզեան Պայծառ
Թնանկեան Թագուի
Թորիկեան Ֆրլանժ
Թորոյեան Մարիա
Թորմաքեան Հոնիի

Ժանտու Յասմիկ

Ինմէյեան թժ. Նատիա
Համբարեան Նատիա
Համբարեան Լիսի
Հասըրճեան Անի
Հասըրճեան Մարալ
Ճանապարեան Ժիլիէր
Ղազարեան Ալին
Մանուկեան Սեւան
Միրաքեան Սոնա
Միրաքեան Սոնա
Մայտոսեան Սթելլա
Մավլեան Լորա
Միսիարթինեան Օսիկ
Նախնիքեան Մարի
Նանարեան Հելէն
Նանարեան Սիւզան
Նանարեան Ստեփան
Նրանեան Լոլիթա
Շահինեան Նայիրի
Շահինեան Քրիստին
Շարութեան Սնապէլ
Շէմիլեան Ոիթա
Շիթիկեան Ալիս
Շմատեան Մարի
Պալովուան Ազատուի
Պալովուան Նայիրի
Պարտանեան Գեղուի
Պետրոսեան Սրմիկ
Պէրաքեան Շուշիկ
Պէքարեան Նորա
Պուտաքեան Լուսինէ
Սարգիսեան Սոնա
Սարգիսեան Վարսենի
Սաֆարեան Սրմիկ
Ստեփանեան Շաքէ
Սեթեան Մարալ
Սերոբեան Սօֆի
Սեւակեան Սեղա
Տայեան Ժանէթ
Տարագետան Մարի
Տէր Գասպար Սօսի
Տէրտէրեան Սօսի
Տէրտէրեան Վիժէն
Տորնա Զեփիին
Փիլատեան Թամար
Օհանենեան Թամար
Քէնտիրմեան Տիգրանուի
Ֆէրմանեան Լիսի

ՀԱՀԱԼ

«Շուշի» մասնաճիւղ
Ապրաքեան Մանա
Գալուստեան Մանուշակ
Գէրգեան Տիգրանուի
Երէցեան Սարգսին
Էքմէքեան Ռիթա
Թահան Սոսի
Թէրզեան Ծովիկ
Լախոյեան Մարո
Հացագործեան Մարի
Մանուկեան Հերմինէ
Մանկեան Թագուի
Մարուեան Սիմա
Ցովուսեան Մարի
Պուտրուսեան Սիլվա
Փուշիկեան Վերժին
Քիւփեան Անժէլ

ՀԱՄԻԹԸՆ

«Արեւ» մասնաճիւղ
Մանուկեան Նաթալի

ԳՀՄՊ/ԴԻՇ
«Մեղրի» մասնաճիւղ
Փոստանեան Ազատուի
Փղատեան Սիլվա

ՕԹԹԱՌԻՄ

«Սեւան» մասնաճիւղ
Պէրպէրեան Հերմինէ

ՈՒԻՆԾԸՐ
«Ռուբինա» մասնաճիւղ
Էնկէյեան Էլմատ

ՄԻՍԻՍՊԿԱ

«Առագաստ» մասնաճիւղ
Ղարախանեան Սրմինէ

ՄՀՆԹ ԳԱԹՐԻՆՉ
«Արագ մասնաճիւղ»

ՎԱՆԳՈՒՎԾՐ
«Արագ մասնաճիւղ»

Մեր կապի տուեալները

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան հետ կապի լաւագոյն եղանակ ելեկտրոնային նամակագրութիւնն է: Կրնաք ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան գրել ars-canada@bellnet.ca հասցէին, կամ բղթատարական հասցէին. Regional Executive office, 3401 Olivier Asselin, Montréal (Québec), H4J 1L5

Հեռախոս՝ 514-333-1616 — Հեռապատճեն՝ 514-333-1612
Կայքէլ՝ www.ars-canada.ca

«Լրատու»ի խմբագրակազմ

Մոնթրէալ

Մանաժեան Տիրուկ
Ասսատորեան Արմինէ
Եղանակ Նոյեմի

Թաշմեան Անի
Ֆրունձեան Մարո

Թորունիթօ

Հեքիմեան Արեգազ
Գալուստեան Սիւիչի
Շիթիկեան Ալիս
Հանրմէնան Տիանա

Գիրեցեան Ժանէթ
Ժանտու Յասմիկ
Սարգիսեան Վարսենի
Համբարեան Նայիրի

Հաւատ

Վարվառեան Զուարթ
Հատիտեան Ազգանուշ

Վարչական ներկայացուցչակեր՝
Օհանեան Անի (Մոնթրէալ)
Բարիսեան Յամիկ (Թորունիթօ)

Այսօրուան երիտասարդո՞ւ վաղուան դեկավարը

Après le pain, l'éducation est le premier besoin du peuple.
Հացէն ետք, ուսումը ժողովուրդի առաջին կարիքն է:
Georges Danton (1759-1794)

Հայրենակից, տարեկան 320 ամ. տոլարով մասնակցէ ՀՕՄ-ի որքերու «Ուսման ծրագրին», որ կը յատկացուի հայրենիքի մէջ ապրող ՀՕՄ-ի որքերու խնամակալութեան տարիիքը բոլորած համալսարանականներուն: Սոյն գումարը կը յատկացուի առավելագոյնը 4 յաջորդական տարիներու համար:

Որքերու ուսման ծրագիրը գործադրութեան դրուեցած օգոստոս 2008-ին ի վեր օգնելու համար ծնողազուրկ համալսարանականներուն:

Ցիշենիք, որ ուսեալ երիտասարդութիւնն է որ պիտի դառնայ մեր հայրենիքի ապագայ դեկավարութիւնը:

Եկէ՛ միասնաբար օգնենիք համալսարանական ուսման ձգտող երիտասարդ մեր հայրենակիցներուն:

Անյապաղ դառնանիք հովանաւորող ՀՕՄ-ի «Ուսման Ծրագրին»:

ՀՕՄ-ի ԳԱՆԱՏԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Դիմում կրնան կատարել այն հայ ուսմանողները որոնք ընդունուած են համալսարանի մը երկրորդ ուսումնական տարին, լիաժամ դրութեամբ, հետեւելու բարձրագոյն ուսման:

Ամբողջացած դիմումնագրերը գրասենեակ պկտ է հասնին մինչեւ 31 Յուլիս անոր յաջորդող կրթական տարեշշանի կրթարոշակներու յատկացման համար:

Թեկնածուն պէտք է յանախէ գանատական համալսարան մը, ըլլայ գանատական կամ բնդրունուած Գանատա որպէս գարդական:

Դիմումնագրիները կրնաք ստանալ ՀՕՄ-ի ձեր շրջանի մասնաճիւղին կամ Գանատայի Շրջանային վարչութենիք հետայնենիլով 514-333-1616 թիւին: Հասցէ՝ 3401 Olivier-Asselin, Montréal, Québec H4J 1L5

ՔՍԱՆ ՏԱՐԻՒԵՐ ՎԵՐԶ...


Հայաստանի երկրաշարժէն անմիջապէս ետք, Հ.Օ.Մ.ը՝ հաւատարիմ իր առաքելութեան եւ ծառայելու կոչումին, որոշեց օգնութեան հասնիլ աղէտեալ ընտանիքներուն, եւ առ այդ մշակեց խնամակալ դառնալու ծրագիր մը: Այդ ծրագրին յաջողութեան նպաստեցին բոլոր այն Հ.Օ.Մ.ուհիները եւ ազգայինները, որոնք ընդառաջելով միութեան կոչին, յանձն առին երաշխաւորելու պարտականութիւնը եւ տարիներ շարունակ, նիւթապէս եւ բարոյապէս օգտակար դարձան իրենց որդեգրած սաներուն:

Այսօր, քսան տարեներ ետք, երբ յետադարձ ակնարկ մը նետենք կատարուած իրողութեան, կ'անդրադառնանք, թէ բազմաթիւ հայորդիներ օգտուելով

ցաբերել եւ ձեր բարերարութիւնները բորբոքեցին Արցախցու հոգուում անթեղուած հայրենասիրութեան կրակը»:

Շատ մը Հ.Օ.Մ.ուհիներ բարերախտութիւնը ունեցած են այցելելու իրենց երաշխաւորած ընտանիքները եւ վայելելու անոնց ջերմ եւ սրտարուի ընդունելութիւնը, իբրեւ այդ ընտանիքին մէկ հարազատը:

Մեր երկրորդ օրինակը կը կոչուի Անի Զաքարիան: Ան ծնողքին հետ միատեղ կ'ապրի Ստեփանակերտ եւ շատ կանուխէն կորսնցուցած է իր հայրը Արցախի պատերազմին: Մայրը ողջ է, իսկ եղբայրը ծնած է հօրը մահէն ետք: Անիին մայրը թուաբանութեան ուսուցչուհի եղած է երկրորդական վարժարանէն ներս, իսկ մեծ հայրը՝ Ֆի-



Հ.Օ.Մ.ին հաստատած նպաստէն, կրցած են շարունակել իրենց ուսումը եւ ձեռք ձեղել համալսարանական վկայականներ, եւ կամ, կենաքի ասպարէցին նետուելով յաջողութիւն արձանագրել:

Հոս, պիտի ուզէինք յիշել միայն մի քանի օրինակներ առնուած այդ ընդհանուր համայնապատկերէն եւ հանգամանորէն անդրադառնալ անոնց ընտանիքան պայմաններուն եւ շրջապատին:

Այսպէս, Ալպէր եւ Լիլիթ Սարգսեաններ շատ փոքր տարիքէն որդեգրուած եւ անընդհատ կերպով վայելած են իրենց յատկացուած օժանդակութիւնը: Ալպէր եւ Լիլիթ իրենց հայրը կորսնցուցած են հազիւ 2 եւ 5 տարեկանին: Ան մաս կազմած է աղատամարտիկներու հոյլին, որոնք իրենց կեանքի գինով հաստատեցին Արցախի անկախութիւնը: Այսօր, տարիներ ետք, Լիլիթ ամուսնացած եւ զաւակներու տէր դարձած է, իսկ եղբայրը՝ Ալպէր, հօրը բաց թողած տեղը դրաւած է զինուորագրուելով եւ նաեւ յանձն առած է ընտանիքը ապրեցնելու ծանր պատասխանատութիւնը:

Տարիներու ընթացքին ջերմ եւ հարազատ կապ մը հաստատուած է խնամակալ Հ.Օ.Մ.ուհին եւ Սարգսեան ընտանիքին միջեւ, եւ սրտարուի թղթակցութիւնն մը ամրապնդած է այդ բարեկամութիւնը: Հետեւաբար, սոյն թղթակցութենէն պիտի ուզէի մէջբերել հետեւալ խօսքերը.

«Դուք՝ Սիփուռքահայերդ, ձեր ապրած կեանքով եւ գործունէութեամբ օրինակ էք ցու-

զիքսի դասատու: Մասիսը եւ Անին հովանաւորուած են տասնըրկու տարիներ յաջորդաբար:

Անին այժմ կը յաճախէ Ստեփանակերտի համալսարանը եւ կ'ուսանի տնտեսագիտութիւն, որը հինգ տարուան դասընթացք է: Բարերարուհին, որ զիրենք երաշխաւորած է, հինգ անդամ եղած է Հայաստան եւ ամէն անդամ առանց բացառութեան այցելած է զիրենք եւ միշտ ալ ընդունուած իբրեւ ընտանիքին մէկ անդամը: Վերջերս անոնք ընտանիքոք փոխադրուած են իրենց նոր յարկաբաժինը, յատկապէս որբերու համար կառուցցուած:

Այժմ կը ներկայացնենք Մարիամ Աթանէսեանը, որ իր կարգին կորսնցուցած է հայրը Արցախեան պատերազմի ընթացքին, երբ հազիւ երկու տարեկան էր: Մարիամ նախապէս կ'ապրէր Սիսիան՝ իր ընտանիքին հետ միատեղ եւ սակայն, հարկադրաբար փոխադրուած է երեւան իր ուսումը շարունակելու երեւանի համալսարանին մէջ, ուր կը մասնագիտանայ համակարգիչներու գիտութեան: Երբ Արցախի կ'ապրէին, բոլորը միասին մէկ սենեակի մէջ պատսպարուած էին եւ ոչ ջուր ունէին, ոչ ալ լուացարան: Եղբայրը իր ձեռքերով բարձրացուցած էր այդ համեստ բնակարանը: Սակայն, աւելի ուշ, յաջողած է սենեակ մը եւս աւելցնել եղածին, եւ այժմ ունին տան մը վայել բոլոր յարմարութիւնները:

Բարեբար ընկերուհին երբ զիրենք այցելեց Արցախ, մայրը պատմեց, թէ ինչպէս հօրը մահէն ետք երբէք ժպիտ

առիթը չի փախցներ իր շնորհակալական խօսքը ուղղելու անոր, որ երկար ատեն թիկունք կանգնած է իր ուսանողական պէտքերուն եւ հոգ տարած իբրեւ իր մէկ հարազատը:

Այսպէս կ'արտայայտուի Բենյա, երբ կը քրէ իր խնամակալին:

«Ես արդէն գարձել եմ չափահաս եւ հասկանում եմ թէ ինչքան մեծ հայրենասէր բարեկամներ ունեմ: Այսքան երկար տարիներ եղել էք միշտ իմ կողքին, հեռաւոր երկրից աջակցել էք ինձ եւ թիմեւացնել իմ մայրիկիս հոգսը»:

Այս տողերէն կը հետեւցնենք, թէ ան միշտ ապրած է մօրը հետ երբ կորսնցուցած է իր հայրը: Բենյա կ'ըսէ, թէ շնորհիւ հասնող օգնութեան, ան կրցած է հոգալ դպրոցական բոլոր կարիքները եւ շարունակել իր ուսումը: Ներկայիս կ'ապրի եւ կը գործէ երեւանի մէջ, իսկ իր նամակին վերջաւորութեան կը գրէ:-

«Յանկանում եմ որ գուրք լինէք միշտ առողջ եւ եղջանիկ եւ թող Աստւած պահապան լինի ձեզ»:

ԺԱՆԸՆԿԱՆ

ԱԽՈՒՐԵԱՆԻ ՄՈՐ ԵՒ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԿԵՂՐՈՆ ՈՒ ԾԱՆԴԱՑՈՒՆ

19 Մայիս 2012-ին, Յայ Օգևութեան Սիրութեան Յայաստանի Ախուրեան քաղաքի Մոր ու Մանկան Կեղրոնն ու Ծննդատունը նշեց իր հիմնադրութեան 15-ամեակը:

15 տարիներու ընթացքին ՀՕՄ-ի Մոր եւ Մանկան Կեղրոնին ու Ծննդատան մէջ տեղի ունեցան՝

7640 ծնունդներ,

1335 կանացի վիրահատութիւններ,

28749 ձայնային (sonographic) ընսութիւններ,

6959 ստինքային (mammographic) ընսութիւններ,

3860 ճառագայթային (CT scan) ընսութիւններ,

1146 կեսարեան հատումով ծնունդներ,

Կեղրոնը ընդունեց 102769 պարագաներ, Կեղրոնի ընտանեկան բժիշկները տուին 5408 այցելութիւններ, կատարուեցան 30942 պատուաստումներ եւ 209309 տարրալուծարանային ընսութիւններ, 3397 պարագաներ ստացած ատամանաբուժական խնամք:

Այս իրագործումները անկարելի պիտի ըլլային առանց ձեր աջակցութեան: Շարունակեցէ՛ք օժանդակել, որպեսզի շարունակական ծառայութեան համար կ'առաջարկել: ԱՌ Ի Ր Ո Ւ Տ Ե Շ Շ Ե Ր Ա Ր Տ Ո Ւ Մ Օ Ր Մ Ա Ն Գ Ա Ն 3401 OLIVAR-ASSELIN, MONTREAL, QUEBEC H4J 1L5

